

19654

XIII

163

2981

ՀՕՆ ՍՊԱՐԿՈ

~~329~~

4-1

ՀԱՅԵՐԾԱՐՄԱՐԵԱՆ ԵԿՈՒԹԻՒՆԸ

ԹԱՐԳ. Ն. ՄԱՆԿՈՂՅԻ

41-91

12.

ՀՊԱՏ. "ՀԱՅԵՐԾԱՐՄԱՐԵԱՆ

329

U-81

09 / 2006

ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԵԱՆ ԷՅԻԹԻՒՆԸ

ԱՏՈՒՐԴՎԱՅՐ է
1904 թ.



329
U-81

30
U-81

ՅՈՒ ՍՊԱՐԿՈ

ՀՆԿԵՐՎԱՐՈՒԹԵԱՆ
ԷՌԻԹԻԻՆԼ



Թարգմ. Անդր. Ն. ՄԱՆԿՈՒՆԻ



Թիւ Զ1
Հրատ. «Հայրենիք» ի

1912
Պոսրը 6

4356 496 2384

11

Բ-1


02 AUG 2013

19654

ՊԱՐՈՒԵԱԿՈՒԹԻՒՆ

Ընկերվարական Ծոյթ:

- II Մասնաւոր սեփականուրիւնք և անձնական
ազատուրիւնք, ընկերվարական կառավարու-
թեան մէջ;
- III Գասակարգային գիշակցուրեան բարոյտկան
արժէնք:



4828-2010

ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

ԼՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՉԻՍՈւԹԻՒՆՆԵՐՈւ ՈՒՍՈւմնա-
սիրութեան մէջ մեր գրականութիւնը խեղճ է ,
հետևաբար անոր պահանջը զգալի , որպէս զի մեր
հասարակութեան միտքը ևս մշակւի և հասուն-
նայ այդ ուղղութեամբ :

Ընկերվարական շարժումը սոսկում կը պատ-
ճառէ հայ ժողովուրդի խաւարասէր տարբերուն .
անոնց ինքնակոչ «առաջնորդները» հիմնած ի-
րենց շահերու , տգիտութեան և ժողովուրդի
նախապաշարումներուն վրայ , խեղաթիւրումնե-
րով և անբարեխիղճ միջոցներով կը ջանան հա-
սարակութեան միտքը պղտորել , որպէս զի կա-
րողանան թումբ կանգնեցնել անոր հանդէպ և
իրենց տիրապետողի դիրքը տակաւին ամուր և
տեական պահել :

Այդ տարբերը մինակ մեր մէջ չեն ; Նոյն ո-
գին , նոյն լայնատարած տգիտութիւնը և նախա-
պաշարումները կը տիրեն երկրագունդի բոլոր
մասերուն վրայ , աւելի կամ նւազ չափով : Եւ
ամէն տեղ ալ ներդաշնակ կերպով , նոյն բութ ,
ժանգոտած զէնքերը կը գործածեն Ընկերվարա-
կան շարժման հանդէպ ամբարտակներ կանգ-
նեցնելու , Շարժում մը , որ աւելի մարդկայ-
նական , աւելի իրաւական է ու արդար , և որ
յեղաշրջման օրէնքով իսկ պիտի գայ գրաւէ ար-
դի փոտած անողորմ հասարակական իրաւակար-

ԹՐ. ՁԵՒ ՍՊԱՐԿՈՒ ԴԱՄԱԿԸ

N. Mangouni...

You have full permission to translate and publish
in Armenian.... John Spargo
— Լիովին Թոյլտութիւն ձեզի , Թարգմանելու և
հրատարակելու Հայերէնի...: ձօնչՍպարկո

գեղուն տեղը և ազատագրէ շահագործող և շահագործող մարդկութիւնը հաւասարապէս :

Ընկերվարութեան յաղթանակով շահագործող դասակարգը նմանապէս պիտի ազատագրուի, որ աժմ մխրճւած է անել և կործանարար մրցակցութեան մը մէջ, որով թէ իր և թէ շահագործողի կեանքը դարձուցած է անտանելի :

Ճօն Սպարկօի «Ընկերվարութիւններ կուտայ Ընկերվարական այն շարք մը հարցերու շուրջ, որոնք ամենէն աւելի թիւրիմացութիւններու առարկայ դարձած են :

Սպարկօ՝ Միացեալ Նահանգներու ամենակարող Ընկերվարական մատենագիրներէն մէկն է. Եեղուն սահուն, զգայուն և փաստերը զօրեղ են. իր բազմաթիւ աշխատութիւնները դարձած են արդէն դասական :

Ծանօթ «Մանուկներու կոհալի Աշուակ» ը, — այնքան սրտառուչ լեզուով ու կենդանագրերով նկարւած իր մէկ աշխատութիւնը, կը պատկերացնէ Մ. Նահանգներու մանարաններու և գործարաններու մէջ աշխատող անկազմ վտիտ մանուկներու հոգիի սրտակեղէք ճիշը և արդար զայրոյթը, որոնց մարմիններն ու միտքերը կը ճմռւին և կը մեռնին շահագործող դասակարգի դրամակուլ ախորժակներուն մէջ :

I

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՅՈՅԱԾ

I

Երկար Կրոն Նկի (The Iron Heel) Նւագախաղի և յուետեսութեան այդ սրտառուշ մըզ ձաւանջի մէջ, ճէդ Լօնտըն դիտել կուտայթէ՝ երկար ժամանակէ ի վեր բաւական եղած է դատապարտելու ո՛ւէս պրօպականդա կամ շարժում, պարզապէս այն Փութօրիան» (մտացածին) անւանելով։ Մասսամբ համամիտ ըլւալով այս չափազանցւած եզրակացութեան, պէտք է ընդունել, որ անիկա կը պարունակէ ճշմարտութեան կարեսը տարրեր։ «Օ՛հ, բոլորովին երազատեսութիւն է» կը գոչէ ժիր-գլուխ գործնական մարդը, երբ իրմէն կը խնդրեն նկատողութեան առնել Ընկերվարութեան պահանջները, և յետոյ հաճոյականօրէն կը խնդայ, իմաստութեան վերջին խօսքը ըսած ըլլալու գոհհունակութիւնով։ Աւելի հեռուն երթալ կը խորհի ան, մտաւոր ուժի և ժամանակի ցաւալի վանում մը պիտի ըլլար որ կրնար ուելի շահուէտ կերպով գործածել շուկային մէջ։
Արդ, ի՞նչ կայ այդ իւթօպիա բա-

ոին մէջ, որ իբրև մակդիր այնքան սարսափելի կը թւի: Ի՞նչ ըսել կուղենք երբ կարհամարենք այդ «իւթօպիան» շարժումը կամ պըրօպականդան: Ինչո՛ւ, պարզ անոր համար որ ցնորական է և մեր հասողութենէն դուրս, որ որքան ալ գեղեցիկ ըլլան իր նպատակները անոնք իրականացնելու համար, մեր ներկայ ուժերէն հեռու կը գտնեին, այնքան հեռու, որ անոնց տիրանալու աշխատանքը մեր գործնական ու աշխարհիկ խելքին կոչում չըներ: Այսպէս «երազներու երազիչը» խիստ արհամարելի մէկն է ժիրդուխ գործնական մարդուն համար:

Բայց վերջապէս, այնքան ալ սարսափելի բան մը չէ այն: Եթէ մեր կառքը կապել ուղենք աստղի մը, —ինչպէս էմիրսըն մեղի կը ծանուցանէ, երազատես ըլլալու յանցանքը կը գործենք: Որովհետեւ եթէ խիստապէս մեր աստղը աստղ մըն է, և ոչ լոկ լապտեր մը, որ կախւած է դուրսը մեզ խարելու, մենք մեր կառքով երբէք անոր պիտի չի հասնինք, մեր ճամբորդութեան վախճանը աստղէն շատ վար պիտի մնայ: Եթէ գիտնալով այս, ձգտինք աստղային նշանակէտին, կարող ենք չի հասնել, այն ատեն երազատեսներ ենք և ենթակայ մեր աւելի գործնական բարեկամներու պարսաւներուն՝ որոնք իրենց կառքը կուղղեն փողոցի մօտաւոր լամբարին՝ փոխանակ աստղերուն: Աւելի վատ բաներ կան սակայն քան երազատես մը ըլլալը, օրինակ՝ —Աւետարանի բեմական խեղաթիւրող պաշտօնեայ մը ըլլալ, կամ նոլնիսկ օրէնսդիր մը, որուն մէկ ձեռքը շարունակ կը գործածւի նւէրները յափշտակելու, առանձնաշնորհի հաւատարիմծառայութեան փոխարէն: Մարդ նախամե-

ծար պիտի համարէր գրաւիչ երազներու երազող մը ըլլալ, քան Ալտէրման մը (քաղաքային խորհուրդի անդամ) որ իր քւէն կը ծախէ արտօնութիւն փնտոող հանրային ընկերակցութեան մը (corporation):

Նշանակութիւն մը ունի այն իրողութիւնը, որով կը թէ՝ Յիսուս երազատես մըն էր, երազատեսներու երազատես մը, մինչդեռ Յուդայ խիստ գործնական մարդ մը: Պատմութեան դատաստանին առջև, երազողը միշտ պատւաւոր տեղ մը գրաւածէ, իսկ գործնական մարդը արհամարւած: Այն դէմքերը որ աղօտ կերպով պատմութեան մէջ ամենէն մեծը կերւնան, եղած են երազողներ, որոնք իրենց ժամանակի հաստ-գլուխ գործնական (practical) մարդերէն ծաղրւած են: Ա՛ռ, օրինակի համար Աւետարանը և հետազօտէ իր մեծ նկարագիրներու դերը: Չե՞ս գտներ այնտեղ անուններ, որոնք կը փայլին ամենապայծառ չքեղութեամբ, և ասոնք եղած են ամենամեծ երազողները և իւթօպիանները: Եկեղեցին չըջափակին մէջ ապրող բոլոր կը-ղերները, ողորմած արար մոռացւած են, բայց անկէ գուրս գտնւած մարդարէները՝ իբրև երազողներ և իւթօպիաններ փառաւորապէս յիշւած և իրենց անունները անկորնչելի տառերով կընքըւած են անմահութեան էջերուն վրայ: Մսվսէսէն մինչև եսային և եղեկիէլ, մինչև Յիսուս և Յովհաննէս*), բոլոր մարդարէները երազողներ

*) Ինչպէս կը թւի, Պ. Ճ. Սպարկօ՝ Ամերիկայի կրօնամիտ հասարակութեան, ընկերվարական հարցերը բացատրելու միջոցին, իր օրինակները կը վերցնէ Աւետարանի գործիչներու կեանքէն, աւելի հասկնալի դառնալու համար: Թ.

էին, և իրենց օրերու գործնական մարդերէն ծաղրւած :

Եսային որ կը գուշակէր գալիք ժամանակ մը, ուր մարդիկ իրենց տնկած այգիններուն պտուղը պիտի ուտէին, և Յիսուս որ կազօթէր «թողքու թագաւորութիւնը գայ» ։ ասոնք այնքան երազատեսներ էին որքան Պղատօնը, Սըր Թօմը Մօրը, Սէնթ Սիմոնը կամ Բապը թ Օուէնը :

Քումակոս երազող էր, անոնք որ կը ծաղրէին զինք՝ ժամանակի գործնական մարդերն էին : Գործնական մարդ մըն էր ան՝ որ կը խորհէր լըռեցնել երազողը : Թօսէրթ Սթիֆէնըն ինքնիրեն հարցնելով թէ ինչ պիտի ըլլար եթէ իր շոգեձին (երկաթուղիկ կառք) ճամրուն վրայ կովի մը դիմէր, և ոչ կրնար չտեսնել երդիծանք մը անոր նրբիմաց պատասխանին մէջ «It wad be verra awkward for th' coo» (կովին համար շատ անճուկ բան մը պիտի ըլլար) : Գործնական մարդն էր որ կը հեղնէր Մօրսի ելէքտրական հեռաթելի երազը և Մարդոնի անթել հեռագրի հրաշալի պատրանքը : Երազողներու շարքին մէջ գտնւիլը աննախանձելի բան մը չէ վերջապէս : Հոյակապ ընկերակցութիւն մըն էր ժամանակին այդ երազողներու բանակը, որ երեմն կը ծաղրւէր, բայց այսօր կերպւի ու կը յարգւի :

Մէկ խօսքով Ընկերվարութիւնը երազ մընէ, և իր միլիոնաւոր հետեղները երազողներ : Անոնք կը նային յառաջ, գալիք ժամանակին, որ ոչ խեղճութեան սև շուքը և ոչ ալ պատերազմի կարմիր թոյրը պիտի հարստահարէ մարդկութիւնը : Անոնք կըսպասեն օրւան մը, երբ այլս ոչ մէկ երախայի անօթութեան աղաղակը պիտի

տրտմեցնէ տղամարդերու և կիներու սիրոը, — իրականացումը մարդկային եղբայրութեան գարաւոր երազին :

Ընկերվարականի հաւատքը, գալիք լաւագոյն և պայծառ օրւան մը համար անյաղթելի է : Եթէ այդ ըսել կուզեն, երբ կակնարկեն որ ընկերվարականները երազատեսներ են, յանցանքի փաստ մը պէտք է համարել : Անունին արժանի ամէն մէկ ընկերվարական երազող մըն է : Եյն կերազէ Մովսէսի երազը Սինաի վրայ, Յիսուսին երազը լերան վրայ, երազը՝ որ Լինքընին էր միենոյն ատեն, այն երազը՝ որով ներշնչւած են ապագայ Ոսկէ Դարը գիտողըոլոր մարդերը : Ազնիւ վսեմ հաւատք մը կը գրաւէ անոր սիրոը, ապագայ գալիք օրերու մասին :

«Երբ անէն+ը լաւագի՞յն ոչո՞ւ ըլլա՞ն +ան լու» :

Բայց Ընկերվարականը երազատես մըն է միայն այդ մտքով : Ան երազատես մըն է ինչպէս երազատես են անոնք, որ իրենց աչքերը կը բարձրացնեն դէպի երկնակամարը : Ան՝ սակայն, իւթօպիան մը չէ այն իմաստով որ մարդկային վերակազմութեանը համար ծրագիր մը կը գծէ : Ընկերվարութիւնը յատակադիմ (scheme) մը չէ, և ոչ ալ մանրակրկիտ բլան մը, ընկերութեան վերածնունդին և անոր բոլոր ցաւերու վերացման համար : Անիկա քաղաքական և անտեսական համարուժ (care-all) մը չէ, որով կարելի ըլլայ երաշխաւորել կատարեալ ընկերութիւն մը : Ներկայ ընկերվարականը չի գծեր և ոչ ալ կարող է գծել ապագայ ընկերվարութեան պատկերը, ինչպէս Պղատօնի շարք մը հետերդները կերեակայէին : Անօգուտ է ուրեմն անոր հարցնել Համագործական Հանրապետու-

թեան մանրամասնութիւններու և ծրագիրներու մասին, որուն վրայ այնքան պերճախօսորէն կը ճառէ . յամենայն դէպս ոչ ոք, բայց եթէ ամէնաանսանձ երազողը պիտի հաւատար թէ ըն կերպարականը կարող է ասոնք իրականացնել

Տարօրինա՛կ բան, քու հաստ-գլուխ գործնական մարդուկդէ, որ ընկերվարութիւնը կը նըկատէ ծրագիրը մը, որ կատարեալ պետութիւնը կը կառուցանէ երջանկութեան զովիտին մօտերը, և յուսախար կը լայ երբ կը հասկնայ թէ այդպէս չէ եղեր: Յետոյ ապագայի մասին հարցումներ կուղղէ և կուզէ գիտնալ թէ՝ ինչ պէտք է ընել կատարեալ երջանկութիւնը երաշխաւորելու համար: Կը պահանջէ ապագայ ընկերվարականութեան մանրամասնութիւնները և երաշխիք մը միաժամանակ, թէ կաաարելութիւնը պիտի իրազործւի անոր մէջ:

Ընկերվարականը ի հարկէ պարզ բանաւոր պատասխան մը կուտայ, թէ ինք չի գիտեր երբ ապագայ ընկերութեան մանրամասնութիւններու մասին հարցապնդում կընեն: Ան կը վստահեցնէ իր շւարած հարցասէրը թէ իր կարծիքով Համագործակցական Հանրապետութիւնը այն կատարեալ կառավարութիւնը չէ, ուր կարելի ըլլայ կատարեալ երջանկութիւնը իրազործւած տեսնել:

Ան գիտէ նաև, որ աշխարհը չի կրնար պատշաճել Սրտի Բաղձանքի երազներուն: Ան չօրորւիր այն անիմաստ յոյսով թէ մարդկութիւնը կարող է ամբողջովին երջանիկ և կատարեալ ըլլալ օրէնսդրական ո'ւէ ճարտարամիտ հնարքներով:

Տարւինի հոյակապ տաղանդը, որ տասնը-

իններորդ դարու պսակաւոր փառքն էր, մարդկային յառաջդիմութեան մեծ դրամակ առջև նոր և ներջնչող տեսարանը բացաւ: Մենք այժմ գիտենք որ ընկերային փոփոխութիւնները չեն կատարւիր մեր խնդրանքներուն իբրև պատասխան: Մենք գիտենք որ ընկերային ամէն մի փոփոխութիւն առաջ եկած է յեղաշրջումի հսկայական ուժով, որուն կարող է միայն լծակցիլ մեր կամքը: Ներկայ ընկերական վիճակը մեծ հընարիչի մը ծրագրած խոհական իրականացումը չէ, այլ արդիւնքը առաջդիմութեան երկար ընթացքի մը, որ դարերու յեղաշրջումով առաջ եկած է և որուն մէջ չոգին, ելէքտրականութիւնը և մարդկային ձգտումը վիթխարի ուժերը եղած են:

Ընկերվարականն է ուրեմն, որ յստակօրէն կը հասկնայ ընկերային ծրագիրներու պարապութիւնը, որ իր յոյսը կը դնէ յեղաշրջման վրայ, և գետէ թէ ապագան կը զարգանայ ներկայի արգանդին մէջ: Ան, մարդերու մէջ գրեթէ միակն է, որ կը հասկնայ թէ որքան սընոտի է Հեթանոս Օմարի*) բաղձանքը, որուն շատ մը մարդեր այսօր կը հետեւին, խորտակելու համար «իրերու այս ցաւոստ յատակագիծը» և անոր փշրանքներէն «վերստին կաղապարել նորը Սրտի Բաղձանքներուն աւելի մօտիկ»: Մինչդեռ ընկերվարականը ակնածու զմայլանքով կը գիտէ Ֆուրրիէի մը հաւատքը, որ ամբողջ տասներկու տարիներ՝ ամէն օր մինչև կէսօր համբերատարութեամբ կըսպասէր մարդասէրի մը, որ իր

*) Անշուշտ Օմար Խայեամին կակնարկէ:

միլիօն մը Փրանքով գար աշխարհի երջանկութիւնը ապահովելու : Միևնույն ատեն ան կը աեսնէ անոր աննպատակութիւնը, ոչ թէ այն իրողութեան մէջ, որ Ֆուրրիէի սպասած մարդասէրը չեկաւ երբէք, այլ յոյսի այն ունայնութիւնը, որ աշխարհի երջանկութիւնը կարելի է ապահովել այդպիսի մեթոդով : Ան կը մտածէ սրբիակէս Բապըրթ Առէնի վրայ որ յուսախարեղած Անգլիական փարլամենթի իր իւթօպիափնկատառութիւնը յետածելէն, կը գոչէր «ի՞նչ, ամբողջ մարդկային ազգի երջանկութիւնը յետածել երկրորդ նստաշրջանին» : Ընկերվարականը միայն յարդանք ունի այդ մեծ երազողի հաւատքին և նպատակի եղականութեան հանդէպ յարդանք մը որ խառնւ ած է արդահատանքով մարդկային առաջդիմութեան օրէնքներու մասին՝ անոր ու նեցած կուրութեան համար :

Շատ մարդեր տեսակ մը կը ցնցւին, երբ կը լսեն որ Ընկերվարական պրօպականդիստ մը կը սէ, կամ կը կարդայ Ընկերվարական գրքի կամ լրագրի մը մէջ թէ Ընկերվարութիւնը երբէք ցնորսամիտ յատակագիծ մը չէ, թէ ան նպատակ չունի ջնջելու բոլոր հաստատութիւնները, որոնք այնքան տանջանքով ձեռք ձգւած են անհամար տարիներու մարդկային պայքարով եւ ընկերական նոր շէնք մը կառուցանել կինի աւերակներուն վրայ : Զարմացած են իմանալով որ Ընկերվարականը ինքդինքը չի խաբեր երբ կը հաւատայ թէ իրրե արդիւնք Առէնի կամ Մարքսի մը ներշնչումին, օրէնքներ պիտի կիրարկւին որոնք երկիրը Դրախտի մը պիտի վերածեն, սանձահարելով մարդկային կիրքերու բոլոր շարիքները, մարդերը աստւածներ դարձնելով :

«Բայց պիտի չի գտնւի՞ն մաս մը մարդիկ, որոնք պիտի թերանան կեանքի մեծագոյն մասին մէջ և վայրավատնեն անոր պատեհութիւնները» կը յարէ այս տիպի պարզամիտ մարդը : «Շատ հաւանական է» կը պատասխանէ մեղմօրէն դւարթ Ընկերվարականը : «Բայց խնդրեմ ի՞նչ կապ ունի այն հարցին հետ. թէ բոլորին հաւատար պատեհութիւններ պիտի տրւին» :

«Բայց չե՞ս կարծեր որ կարգ մը մարդիկ և կիներ՝ մնացածներէն վեր պիտի բարձրանան ո՛ւեէ կարգի ընկերվար կառավարութեան մէջ», կը հարցնէ բարեկամ պարզամիտ անձը, որուն կարծիքով ընկերվարութիւնը գեղեցիկ յատակագիծ մըն է աշխարհի երեսէն շարիքները ջնջեյու . ու կը զարմանալ լսելով և հարկէ գժբախտութիւն պիտի ւլար, եթէ ուրիշ կերպ ըլլար : Բայց խնդրեմ այդ ի՞նչ կապ ունի խնդրին հետ, միթէ այդ պատճառ մըն է որ մարդկութեան մէկ մասը ձնչւի կապարէ ծանրութեան առակ այնպէս որ չկարողանայ բարձրանալ» :

Ընկերվարութիւնը մարդուն մէջ իրաւունքի արտայատութիւնն է : Ընկերային յառաջդիմութեան թէօրիա մը, որուն նայելով ընկերային վերելքին իւրաքանչիւր սանդուխը, վայրենութենէն մինչև եղբայրութիւն և գերութենէն մինչև աղասութիւնը կարելի եղած է միայն տիեզերքի մարդու թագաւորութիւնը և արտաքին բնութեան ուժերուն վրայ անոր տիրապետութիւնը տարածելով : Ընկերվարական կառավարութիւնը՝ որ Կողջունէ այնքան խանդագիտին հաւատքով, նոր վիճակ մըն է միայի ցեղին բարձրագոյն վերելքին, քաղաքակրթութեան նոր դարադրութիւնի մը, կարելի և անխուսափելի, դարձած

տնտեսական մեծ ուժերէն, որ մարդ զարգացուցած է և որ իր կարգին ստիպած զայն առաջքալելու աւելի վսեմ բարձրութիւններ :

Խնդիրը այսպէս ըլլալով, այնքան անտեղի է ընկերվարականէն բազմապատկւած հարցերու պատասխաններ պահանջել, այն մանրամասնուներու նկատմամբ, որոնք այնքան դիւրութեամբ կառաջարկւէին որքան պիտի առաջարկւէին այս կարգի հարցումներ ատասնը չորորդ դարուն մէջ ապրոյ մարդու մը՝ ընկերային այն սիստեմի նը-կատմամբ որ այսօր զարգացած կը տեսնէ աւա-տականութեան սիստեմէն ետք : Մարդ միայն պէտք է երեակայէ ինքզինքը փոխանցումի այդ շատ հեռաւոր ժամանակին մէջ, լիովին տեղեակ նոր ընկերական և տնտեսական կարգի մը մօտա-լուտ ծագումին՝ յայտարարելով այդ գիտակցու-թիւնը անվեհեր և անդրդւելի կերպով ծաղրի և հեգնական սկեպտիկութեան երեսին, հասկնա-լու համար արդի Ընկերվարականի մը դիրքը, որ նոր ընկերվարական կարգի մը ծագումը կը ծա-նուցանէ : Երեւակայէ աւատականութենէն դէպի Դրամատիրութիւն (capitalism), փոխանցումի այդ շրջանի սկեպտիկները ինչպէս պիտի պախա-րակէին այն մարդը որ յայտարարէր թէ հինի ար-դանդէն նոր կարգ մը դուրս պիտի գայ, որովհետեւ ան չէր կարող ճշտօրէն ըսել թէ ինչպէս պիտի կանոնաւորէին նոր ընկերութեան բոլոր ման-րամասնութիւնները : Շատ շատ մարգարէն կա-րող պիտի ըլլար թւել միմիայն տնտեսական հիմնական ուրուագիծերը, աւելի կամ նւազ յըս-տակօրէն յայտնի գիտող աշքերուն . աւելին պա-հանջել մտացածին յիմարութիւններու ամենա-յիմարը պիտի ըլլար :

Եւ այսպէս կը վերաբերին նաև այսօրւան ըն-կերվարականին հետ : Այն կը հաւատայ որ կրնայ ընդնշմարել նոր ընկերվար կարգի մը տնտեսա-կան հիմունքներու գլխաւոր ուրուագիծերը, ո-րոնք կամին ներկայ դրութենէն ծնունդ առնե-լով : Այն կը ջանայ կրցածին շափ պատրաստել այդ ուրուագիծերը : Բայց իրմէ պէտք չէ հարց-նես թէ կինը ինչ պիտի հագնի չամագործակ-ցական հանրապետութեան մէջ, ինչպէս պիտի որոշուի թէ այս փողոցին անկիւնը ով պիտի բնակի ելն : Եթէ ան հին դպրոցի իւթօպիան մը ըլլար, որ ջատագովէր ընկերութեան վերակազմութիւ-նը խնամով ձեւած ծրագրի մը համաձայն՝ կա-րող պիտի ըլլար պատասխանել ճշտութեամբ այս կարգի բոլոր հարցերուն . բայց ան ալ քեզի նը-ման սովորական մահկանացու մըն է որ քու ու-շադրութիւնը կը հրաւիրէ ընկերական ամումի նշաններուն :

II

ՔԱՅ հաստ-գլուխ «գործնական» մարդդ Ընկերվարութեան հակառակ է, որովհետեւ կը հաւատայ թէ այն ամբողջ ժողովուրդը հաւասար դարձնելու միտք ունի: Բազմաթիւ խորհրդատուներ կը վստահեցնեն իրեն թէ այս այսպէս է: Ամենաշատախօս—և ամենագէտ—նախադահը^{*)}: որ երբէք աղդը ունեցած էր, կը վստահեցնէ զինքը թէ Ընկերվարութիւնը ուրիշ նպատակ չունի, բայց եթէ բոլոր մարդկային էակները միջակութեան մեռելային հաւասարութեան մը վերածել: Բայց Ընկերվարականը կը պատասխանէ թէ՝ Ընկերվարութիւնը երբէք մտահոգ չըլլար հաւասարութեան խնդրին նկատմամբ: Ան շատ լաւ գիտէ թէ ձիրքի, նկարագրի կամ տաղանդի հաւասարութիւն երբէք չկրնար ըլլալ: Ինչպէս ոմանք միշտ իրենց մարմինով աւելի մեծ պիտի ըլլան իրենց նմաններէն, նոյնպէս ալ ոմանք միշտ մտքով և հոգով աւելի

^{*)} Թէօտօր Բուզվէլթին կակնարկէ: թ.

բարձր պիտի ըլլան: Աշխարհի կատարեալ հաւասարութեան մը պատրանքը կը նմանի Փիլիսոփայի Քարին և Մշտնջենական երիտասարդութեան Հեղուկի փնտութիւն: Բարեբախտաբար մտացածին և անհասելի գաղափար մըն է այդ:

Բնութեան օրէնքը անհաւասարութիւն է: Լեռը, հովինը և դաշտագետինը բնական աշխարհի վրայ, իրենց նմանութիւններն ունին մարդկային բնութեան մէջ: Ոչ մէկ ընկերվարական կը հաւատայ որ մարդկային կարողութեան և տաղանդի զանազանութիւնները պիտի սրբւին անհետանան, որ երբէք միօրինակութիւն պիտի չըլլայ մտաւորական կամ հոգեկան կարողութեան: Երբ Համագործակցական Հանրապետութեան մասին Ընկերվարականի մը գաղափարը իրականացնայ, գեռ հանճարի լեռները պիտի բարձրանան կեանքի մակարդակին վրայ, լեռներ՝ աւելի բարձր և աւելի բազմաթիւ քան այսօր: Այսօր է որ հանճարը ճզմւած է «կեանքի նսեմ տափակութիւնը» ներկայի իրականութիւն մըն է:

Այն միակ հաւասարութիւնը՝ որ Ընկերվարականները կը յուսան աշխարհի վրայ իրականացած տեսնել, այդ աստւածային հաւասարութիւնն է, որ՝ ոչ ոք կարող է ուրանալ, առանց ուրանալու ազատութիւնը և եղբայրութիւնը մի ևնոյն ատեն—պատեհութեան հաւասարութիւնը: Արդի ընկերվարութեան բողոքը՝ ուղղւած չէ Բնութեան անհաւասարութիւններու դէմ, որ մէկ կողմէն մեզ կուտայ «անտառի փայտահարները և ջրատարները», իսկ միւս կողմէն Շէյքրիրի մը, Տարւինի մը և կտիսընի մը հանճարը: Ընկերվարութիւնը ուղղւած է միմիայն այս

արւեստական, մարդու ստեղծած անհաւասարութիւններուն դէմ, որ շղթաններով կը կապտէ մարդու հոգին, կը խեղդէ հանձարը թշւառութեան և յուսալքումի սոսկալի ճախինին մէջ, և կը բարձրացնէ մէկ քանիները առանձնաշնորհումի գահերուն վրայ—գահեր, որ հիմնըւած են ճնշւողներու գետնատարած և շղթայւած դասակարգին վրայ :

Թէկ ճիշտ է, որ կեանքի պարտէզի ծաղիկները նոյնանման չեն ըլլար, հաւասար գեղեցկութիւնով, գոյնով կամ անուշահոտութիւնով, բայց նւազ ճշմարիտ չէ նաև որ անոնցմէ ամէն մէկը կանխաւ պէտք է ունենայ հաւասար պատեհութիւնը ծաղկելու և աճելու, որ մենք կարողանանք արդարութեամբ խօսիլ իրեւ կատարւած իրողութիւն մը : Եւ աշխարհը չպիտի յարմարի մարդկային մանուկի մը, ոչ ալ արժանի մարդու ամենաբարձր ձգտումին, որպէսզի ամէն մի մարդկային ծաղիկ հաւասար խնամք և պատեհութիւն ունենայ աճելու : Մինչև որ կեանքի տնտեսական պայմանները կարելի դարձնեն աշխարհի վրայ ծնող ամէն մի մանուկի համար, հասնելու իր ուժերու ամենաբարձր կարելի զարգացման, մեզի համար արդար չպիտի ըլլար հանդարտ և գոհ մնալ :

Տնտեսական պայմանները շատ աւելի կարեւոր են քան աշխարհի բարոյագէտները ճանչցած են, որովհետև այդ պայմանները այն հոգն են որուն վրայ կեանքի ու նկարագրի արմատները կածին, և որմէ կըստանան ազատ բողբոջում և կատարեալ պտղաւորումը կարելի դարձնող կենսական ուժերը : Կեանքը կը հասնի վեհ բարձրութեան մը և կատարեալ հիւսւածքի միայն

այն ժամանակ, երբ իր արմատները աճին տնտեսական պայմաններու սննդարար հողին վրայ : Ինչ որ մենք կուղենք, ուրեմն ընկերութեան ինչպէս նաև անհատի բարիքին համար,—բոլորի տնտեսական*) հաւասար պատեհութիւնն է : Եւ մինչեւ որ այդ եղբին չենք հասած, որքան ատեն որ անմաքուր մթին տնակը ձգէ իր ու շուքը մեր քաղաքներուն վրայ, և ճմուած, դեղնած, անօթի մանուկներու դէմքերը ոգիներու պէտթափառին մեր փողոցները, չենք կարող երգել երգը եղբայրութեան, որ մարդարէութիւն մընէ և ոչ թէ կեանքի իրականութիւն մը : Եւ միշտ ալ փողոցները և առուծախի տեղերը պիտի յորդին խորտակւած և այլայլած մարդկային դէմքերով, մարդկային մեծ պայքարի հոսանքէն քշւածներով և կորսւածներով,—դէմքեր դատապարտւած, անժառանգ դարձած մարդու աստւածային ստացւածքէն : Պատեհութեան հաւասարութեան այս պահանջը իրեւ իրաւունքը ամէն մէկ մանուկի, անվիճելի և անպատախանելի կը մնայ : Անոր վրայ միայն արդարութիւնը կարող է հաստատ և անսասան մնալ, անկէ միայն ճշմարիտ աղատութիւնը կարող է ծորել : Այդ Ընկերվարութեան էութիւնն է և մարտահրաւէրն այս դարուն, որուն մէջ մենք կապրինք :

*) Ինչպէս նաև քաղաքական :

III

ԲՆԵԿՐԱՋԱՐՈՒԹԻՒՆԸ խիստ ցաւառիթ կերպով սխալ կը հասկցւի և սխալ կը ներկայացւի երբ մարդիկ այն կաւատան թէ՝ այն դէմ է մասնաւոր սեփականութեան։ Ընկերվարութիւնը և մասնաւոր սեփականութիւնը հակադրական չեն։ Ամէն բանի հասարակաց սեփականութիւնը, որ գեռ շատ մը բարի մարդիկ կը հաւատան թէ ընդունւած է Ընկերվարական ծրագրի մէջ, իսկապէս ոչ մէկ կապ ունի անոր հետ։ Այսպիսի համայնատիրական (communistic) գաղափարները կը պատկանին Պղատոնի, Նախնի Քրիստոնէական Հայրերու, Մօրի, Ֆուրրիէի և Առէնի հին իւթօպիաներուն։ Արդի ընկերվարական գաղափարը խիստ չնշին նմանութիւն ունի այս հին գաղափարականներուն՝ մասնաւոր սեփականութեան իրենց ուժգին ատելութեամբ։ Այսօրւան Ամերիկաի Ընկերվարականը աւելի ժօտիկ է Արիստոտէլի հաւատքին մասնաւոր սեփականութեան պահպանումի և անոր մօտաւոր հաւասարեցումին վերաբերմամբ, քան Պղատոնի հաւատալի-

Քին, որ կը հաւատար մասնաւոր սեփականութեան ջնջումին :

Տեսակէտով մը , մարդկային քաղաքակըրթութեան ամբողջ պատմութիւնը կարելի է ըսել սեփականութեան այս խնդրին համար , մարդու պայքարին արձանագրութիւնը եղածէ , անոր ջանքը իրերու կացութեան յարմարելու համար : Պատմութեան մէջ իւրաքանչիւր մեծ դար արդէն ծնած է սեփականութեան իրաւունքներու շուրջ ընդհարումէ մը : Կնոջ արդի պայքարը քէի իրաւունքին համար ուրիշ բան չէ բայց եթէ վերածաղկումը շարժուն ինչք մը ըլլալու վիճակէն : Երբ նախնական մարդը դուրս ելաւ կին մը որսալու , ան զինւած գնաց և ոչ թէ անուշեղէնով , օբերափ թիքէթներով և ծաղիկներով , ինչպէս քսաններորդ դարու մարդը կերթայ : Փոխանակ ասոր , ան զինւեցաւ խռովու քարով մը և ճոկանով մը : Իր ընտրած կինը բըռնելով , ուշաթափ վիճակի մէջ քաշեց տարաւ իր տունը և այսպիսով իր սեփականութիւնը դարձուց : Վեցերորդ դարուն Արքեպիսկոպոսներու խորհուրդը Մաքոնի մէջ կը վիճէր թէ կինը հոգի ունի՞ թէ ոչ , իսկ քսաններորդ դարի Ամերիկափ օրէնսդիրները կը վիճին կը-նոյն ընտրական իրաւունքներու մասին . մեզի յիշեցնելով կին ըմբռնումը թէ կինը յատկապէս շարժական ինչը մըն :

Երբ կառավարութիւնը յայտարարեց թէ ո-
րոշ ցեղի մը մարդկային էակները յատկապէս
պիտի նկատւէին իրքւ շարժական ինչքեր, և
մարդկային մարմիններու և հոգիներու սեփա-
կանութիւնը կանոններով օրինականացած էր,
այդ գաղափարի թէմ առաջին կոչը ցնցում մը

առաջ բերաւ ժողովուրդի մեծ զանգւածին մէջ՝
Պոսթըն յարձակեցաւ իւր քաջ կէրիսընին վրայ և
Քանքըրտ քարկոծեց ազնիւ Հուիթիըրը : Ինչո՞ւ,
որովհետեւ կամբաստանէին թէ Գերեվաճառու-
թեան Զնջողները կը ձգտէին ջնջել մոտնաւոր
սեփականութիւնը . Եթէ ամբաստանէին թէ
կրօնքը , բարոյականութիւնը , արւեստը կամ ու-
րիշ ուեէ բան կործանել կը փորձեն , այդ պիտի
բունարարութեան չպիտի ենթարկւէին , բայց
մասնաւոր սեփականութեան վրայ յարձակում մը
առաջ բերաւ իրենց գլխուն , անխուսափելի-
որէն սեփականատէր և սեփականապաշտ դա-
սակարգին զայրոյթը : Երբ անոնք կամ-
բաստանէին թէ՝ կը ձգտէին հրեշային ոճիր
ներով կործանել մասնաւոր սեփականութիւնը ,
գերեվարութեան անարդար սիստեմի թշնամի-
ները կուտային այն պատասխանը՝ որը «Ընկերվա-
րականները այսօր կը կրկնեն . «Մենք մասնաւոր
սեփականութեան դէմ չենք , բայց միայն անոր
կարգ մը այլանդակ ձեւերուն» : Անոնց յայտարա-
րութիւնը , որուն անմահ կինքըն , այնքան վեհօ-
րէն ձայնակցեց սա էր , — թէ իրենք ուեէ առար-
կութիւն չունին ինչքերու սեփականութեան դէմ
բայց իրենք դադար չպիտի առնէին մինչեւ որ չի
կործանէին մարդերու և կիներու սեփականու-
տիրութիւնը :

Պատերազմի կատաղի տաքութեանը մէջ ,
գնով մը՝ որ տակաւին մեր միտքը կը տիրեցնէ
և կը դողդղացնէ , — ազդը հաստատեց այն սկըզ
բունքը , թէ ոչ մէկ մարդ այնքան բարի կամ
այնքան մեծ է որ կարողանայ տէր դառնալ ու րիշ
կեանքին : Այսօր Ընկերվարականը ազգը կը հրա-
ւիրէ դիմաւորելու համար նոր շարժում մը , ո-

րուն պէտք է պատասխանէ Ամերիկեան ժողո-
վուրդը սրտով և մտքով : Ընկերվարականը կը
հաւատայ որ ինք կը կրէ այն դրօշակը , որ կին-
քընը կրեց , վերցնելով այն տեղէն , ուր կինքը-
նի պաղ ձեռքը վար ձգեց և տանելու դէպի այն
հանգրւանը , ուր պիտի տանէր ան եթէ կենդա-
նի ըլլար այսօր : Ընկերվարականը յաւիտենական
հարցը կը տանի դէպի առաջ : Ինչպէս կինքընը
որոտաց թէ ոչ մէկ մարդ այնքան բարի է որ կա-
րողանայ ուրիշի կեանքին տէր դառնալ , այսպէս
ալ մեր օրերու Ընկերվարական պրօպականդիստը
կորոտայ հին սկզբունքի նոր ձեւ , ըսելով որ ոչ
մէկ մարդ այնքան բարի է որ կարողանայ տէր
դառնալ այն ինչքերուն , որոնցմէ կախւած է ուրի-
շի կեանքը : Մարդիկը ազատ յայտարարել , այրել
մագաղաթները , որ կը յայտարարեն զանոնք իբ-
րև գերի և շարժական ինչք , անոնք իրապէս ա-
զատագրել չի նշանակեր : Ոչ մէկ մարդ իրապէս
ազատ է երբ , անոր կեանքին զեկավարը ուրիշ մըն
է , երբ կախւած է ուրիշ մարդէ մը , որպէս զի
իրեն իրաւունք տայ իր ճակտի քրտինքով իր հացը
վաստկելու :

Ուրեմն՝ Ընկերվարութեան կոչը սա է .—
Ոչ մէկ մարդ այնքան բարի է որ ուրիշի հա-
ցին տէր դառնայ , ինչպէս և անոր դոր
ծին և կեանքին : Այս երեք բաները վերջնա-
կան վերլուծումով նոյնը կը նշանակեն , որովհե-
տեւ ո՛վ որ տէր է մարդու մը հացին , անոր աշ-
խատանքի պատեհութիւններուն , տէր է նաև
անոր կեանքին , այնքան վատահ , որքան եթէ իր
ձեռքին մէջ մագաղաթ մը ունենար , որ վաւե-
րացնէր թէ ինք մարդը աճուրդին (auction)
մէջ գնած է :

Աշխարհի հացը շինողները իրաւունք պիտի
ունենան իրենց ձեռքով շինած հացը ուտելու:
Հաց շինելու միջոցները պէտք է առնել այն
մարդոց ձեռքէն, որոնք ատոր միջոցով իրենց
նմանները գերութեան մէջ կը կապտեն, և դար-
ձընել զայն հասարակաց և ձրի ամենուն համար:

Սյսպէս արդի Ընկերվարութիւնը ուրիշի սե-
փականութեան իրաւունքը չի ժխտեր, բացի այն
սեփականութենէն, որ մարդուն միջոցը կուտայ
իր նմաններուն վրայ տիրապետելու: Երկրագործը
որ կաշխատի իր արտին մէջ և հանդսութեամբ
կապրեցնէ ինքզինքը և իր ընտանիքը, այդ աշ-
խատանքով չի շղթայեր իր նմանները և այն մա-
նուկները, որ տակաւին ծնած չեն: Ընկերվա-
րութիւնը կընդդիմանայ և կը ջանայ Ընկերա-
յին ռամկավար քօնթրոլին տակ բերել ոչ թէ
մասնաւոր սեփականութիւնը, այլ անոր հակա-
ընկերային ձևերն, որոնք զարդացած և իշխող
տնտեսական դասակարգի մը ուժ տւած են շա-
հագործելու տքնող մասններու աշխատանքը և
պէտքերը:

Ով որ Ընկերվարական ծրագիրը ուրիշ կերպ
կը մեկնաբանէ, զայն սխալ կը ներկայացնէ: Ա-
ռարկել թէ՝ ինչպէս ումանք կընեն, ասիկա Ըն-
կերվարական նպատակին մեզմացած բացարու-
թիւնն է, խարէական պրոպականդի մը դիտում
ներով, անազնիւ և անուղիղ է: Մարքս և Էն-
գէլս, արդի գիտական Ընկերվարութեան մեծ
հիմնադիրները, երեսուն տարի առաջ իրենց հո-
շակաւոր «Բժմէնիստու» Մ-Ն-Լ-Ֆ-Ռ-Թ-Յ-»-ի մէջ կեցած
էին ճիշտ նոյն գետնի վրայ, ինչպէս որ այդ
մեծ գօքիւմանի վիայութիւնը ցոյց կուտայ: Ա-
նոնք կատարեալ յնտակութեամբ արտայայտեցին

թէ իրենք դէմ են միայն մասնաւոր սեփականու-
թեան այն կապիտալիստ ձեխն, որ սեփականատէր
դասակարգի համար կարելի դարձուցած է շահա-
գործել հարստութիւն արտագրողները, դէմ են
քիչերու այն մասնաւոր սեփականութեան, որ
մասնաւոր սեփականութիւնը անկարելի կը դար-
ձընէ շատերու համար:

IV

ԱՀԱՌ թէ ինչու պայքարը դասակարգի մը
պայքար է, և թէ ինչու այնքան կը լսենք «դա-
սակարգային պայքար», «դասակարգային գի-
տակացութիւն» Ընկերվարական պրօպականդի
հետ: Երբ Պրն. Ռուզլէլթ նախադահ էր, սո-
վորական կռւարարի մը նման իր մոլեգնոտ սը-
լաքները կը նետէր Ընկերվարականներու դէմ,
որոնք դասակարգային գիտակցութեան պայքա-
րը կը քարոզէին: Ինք այնպէս կը կարծէր թէ
Ընկերվարականները իրենք են դասակարգային
պայքարը ստեղծողները, որու մասին այսքան կը
խօսին, և ուրիշ շատերու նման, կերևակայէր
թէ շարանենդ Ընկերվարականները իրենց դո-
յութիւնը կը պահեն դասակարգային ատելու-
թիւն գրգռելով:

Բայց դասակարգերու պայքարը, որու մա-
սին Ընկերվարականը այնքան կը խօսի աքիտա-
սիօնով առաջ եկած չէ: Աքիտատօրներու յու-
զումնալի կոչերուն իրբե պատասխանչէ որ դա-
սակարգերը կազմւած են ազգի մը մէջ և իրա-
րու դէմ կը բաղխին: Մեր տնտեսական սիստէ-

մի զարգացումը հասած է այնպիսի կէտի մը ուր
ազգին բոլոր հարստութեան աղբիւրներու զե-
կավարումը գործնականօրէն անցած է քանի մը
ձեռքերու մէջ, այդ վիճակը—կը մզէ զանոնք,
ուզեն թէ չուզեն, տիրապետել մեր քաղաքա-
կանութեան վրայ, —կըստեղծէ օլիկարշի (մաս-
նաւորներու տիրապետութիւն) մը և կը բաժնէ
ազգը մարտնչող դասակարգերու: Երբ ազգի մը
հարստութիւնը և աղբիւրները փոքրամասնու-
թեան սեփականութիւնը դառնան, այդ փոքրա-
մասնութիւնը անխուսափելիօրէն տիրապետող
դասակարգը կը դառնայ, և դարձեալ անխու-
սափելիօրէն, ենթակայ դասակարգը պիտի բռ-
նադատէի մարտնչիլ անոր դէմ:

Հետեւար դասակարգային պայքարը ար-
ւեստական ընդգում մը չէ որ աքիտասիօնով՝
ստեղծւած և սնուցւած է, այլ մեր տնտեսական
զարգացման ընական և անհրաժեշտ արդիւնքը:
Ճիշտ ինչպէս որ մենք կարող ենք ըսել թէ ամ-
բողջ պատմութիւնը մարդկային պայքարի ար-
ձանագրութիւնն է, սեփականութիւնը դնելով
կեանքի հետ ուղիղ յարաբերութեան մէջ; Նոյն-
պէս մենք կարող ենք ըսել որ այն դասակարգա-
յին պայքարներու արձանագրութիւնն է: Յա-
ռաջդիմութիւնը միշտ դասակարգային պայքար-
ներու ձեռ առած է: Փաղաքակրթութեան ամէն
մէկ դարաշրջան նոր դասակարգի մը հինգ վը-
րայ տարած յաղթութիւնով յառաջ բերւած է:
Համարձակօրէն, Ընկերվարական շարժումը՝ է և
պէտք է ըլլայ դասակարգային շարժում մը: Այ-
սինքն իր անմիջական նպատակը պէտք է ըլլայ
շարաթավճարի աշխատաւոր դասակարգի յաղ-
թանակը ապահովել, շահագործողներու դասա-
կարգին դէմ:

Ուրիշ ոչ մէկ կերպով կրնայ վերջ գտնել
ներկայ սխստէմը, իր՝ գործաւորներու շահագոր-
ծումով (կապիտալիստներու կողմէն) և իր հա-
րստութեան խառնակութիւններով, որ դիզած
է միմիայն ժողովուրդները խորասուղելով թշ
ւառութեան անդունդներու մէջ :

Այս չի նշանակեր թէ միայն ձեռքի գործա-
ւորները անիրաւած են և թէ անոնք միայն շահա-
գորդուած են աւելի լաւ վիճակ մը ստեղծելու :
Դարձեալ աւելի պակաս շինչանակեր թէ միայն
շահագործողը կարող է միանալ քաղաքական
ընկերվարական շարժման : Ինչ որ ըսել կու-
զենք սա է, թէ՝ ընկերական մեծ իննիրին լու-
ծումը երբէք չի կրնար ըլլալ, եթէ ան չի կոր-
ծանէ շահագործող դասակարգի ուժը և ազա-
տագրէ շահագործող դասակարգը : Այդ նպա-
տակին համար է որ բոլոր անոնք՝ որ իրենց
ձեռքերը պիտի ուղէին միացնել Ընկերվարա-
կաններու հետ, պէտք է ուխտեն, և բնական է
որ գործաւորները աւելի սուր շահագործու-
թիւն մը ունենան այս նպատակի իրագործման
մէջ քան իրենց շահագործողները :

Թէև յաճախ անոնք ներկայացւած են իրենց
փափաքողներ, պարզապէս մէկ իշխող դասակար-
գը ուրիշի մը տեղ փոխելու : Ընկերվարականնե-
րը բաւական սրատեն՝ են տեսնելու թէ վերջնա-
կան որոշում մը չէ այդ : Եթէ աշխատանքի այս
աշխարհածաւալ շարժման նպատակն ըլլար պար-
զապէս տեղափոխել մարտնչող դասակարգերու
պատկան տեղերը, այսօրւան տէրերը վաղի ան-
գերիները դարձնելով, մեծ բան մը կատարած
պիտի շըլլար : Ընկերութիւնը դարձեալ պիտի
բաժնէր կռւող դասակարգերու դասակարգերու

տի ըլլային հացի աէրեր և հացի գերիներ, շահա-
գործողներ և շահագործողներ : Ո՛չ : Աշխարհա-
շրջան Ընկերվարական շարժման նպատակն է
դասակարգային իշխանութիւնը միանգամ ընդ
միշտ վերջացնել, և ոչ թէ պարզապէս տէրերը
փոխել : Գործաւորները այս դիրքի մէջ են, ա-
նոնք չեն կարող մէկ կողմ նետել շահագործող
դասակարգային իշխանութիւնը առանց կործա-
նելու իր միակ հիմքը, որուն վրայ գասակար-
գային իշխանութիւնը կրնայ կանգուն մնալ, և
միաժամանակ առանց ստեղծելու միակ կարելի
տնտեսական հիմքը՝ եղայրութեան կեանքին
համար : Դասակարգային պայքարը առաջին ան-
գամ սկսաւ երբ մասնաւոր սեփականութիւնը
ընկերական կեանքի միջոցներուն մէջ երևան ե-
կաւ և մարդ մը կարող եղաւ ըսել այն պայման-
ներու մասին, որոնք անհրաժեշտ էին ուրիշի
կեանքին և անոնք ենթակայ են իմ կամքիս և ո-
րէնքիս . դասակարգային պայքարը ընդմիշտ
պիտի վերջնայ երբ հասարակ կեանքի միջոցնե-
րը ենթակայ կը դառնան հասարակաց բարիքին
և կամքին . ընկերական սեփականութիւնը, սե-
փականացած և կառավարած հասարակաց բա-
րօրութեան և վայելքին համար : Ընկերվարական
շարժումը դասակարգային ատելութիւնը սեր-
մանելու համար գոյութիւն չունի, անոր նպա-
տակն է ջնջել այն պայմանները, որոնք դասա-
կարգեր կը ծնին և կարտադրեն դասակարգային
հակառակութիւններ և ատելութիւններ : Այս
խաղաղաբար նպատակը շատ տարբեր է այն նը-
պատակէն, որ սովորաբար կը վերագրւին Ըն-
կերվարականներուն իրենց քննադատներու կող-
մէն .

շարժումին : Նոյն իսկ բացատրութիւնները , որ սովորական մարդ կուտայ մարդկային բնութեան մասին , կը մատնէ այն իրողութիւնը , որ ինք երբէք լրջօրէն խորհած չէ ատոր վրայ , երբէք հարցուցած չէ ինքնիրեն թէ ի՞նչ է մարդկային բնութիւնը : Ան կը կրկնէ թութակի պէս , առարկութիւն մը , որ տեղ մը լսած է , այնքան տկար խորհուրդով ինչպէս թութակ մը կը կրկնէ իր ըսել սորված բաները նոյնքան տկար հասկացողութիւնով :

Ինչ ըսել կուզեն «մարդկային բնութիւն» ըսելով , երբ այն կը ներկայացնեն իրեւ անյաղթեւ լի խոչընդու մը Ընկերվարութեան հանդէպ : Իրականութիւն մը չէ^o արդեօք թէ այս առարկութիւնը առաջ քչողները մարդկային բնութիւնը կը կարծեն հաստատուն և անփոփոխ լի բան մը , տեսակ մը կայուն նիւթ , անթեքելի սկզբունք , որ կը մտնէ ամէն բնականոն մարդ էակի կազմածքին մէջ : Ներկայացւած առարկութեան ձեւէն յայտնիէ թէ , առհասարակ ըոլոր անոնք որ կը ծանրանան ատոր վրայ , իրենց մաքին մէջ ունին թերեւն գեռ և որոշ կերպով կազմած յզացում մը մարդկային բնութեան նկատմամբ , իրեւ մէկ կապոց զանազան խառն յատկութիւններու , խառնուրդ կարգ մը մոլութիւններու և առաքինութիւններու , որ աւելի կամ նւազ հաւասարութեամբ ձուլւած ; կը մտնէ ամէն սովորական մարդ էակի մտային և բարոյական կազմին մէջ :

Բայց իրողութիւնն այն է որ մարդկային ըընութիւնը միշտ կը փոխւի : Յառաջդիմութիւնը կը նշանակէ մարդկային բնութեան փոփոխութիւն մը կամ բարեփոխութիւն մը : Ոչ միայն

Բայօթ , կարող են առարկել , որ բոլոր Ընկերվարական թէօրիաները բաւական լաւ կը թըւին , երբ անոնք հոգածութեամբ և հանդարտութեամբ բացատրեին , բայց բան մը կայ , որ Ընկերվարականները հաշւի չեն առներ—մարդկային բնութիւնը անտես կրնեն : Անձնասիրութիւնը և նախանձը մարդու բնութեան մէջ անբաժան են , կըսեն մեզ , և կը վախճանք , որ Ընկերվարականը մարդկային բնութիւնը ոսկի պէս մաքուր կը կարծէ , առանց ո՛ւեէ խառնուրդի : Հին և ալեւոր առարկութիւն մըն է աս , որ ամէն Ընկերվարական պէտք է հաշւի առնէ :

Ընկերվարականը կը պատասխանէ այս առարկութեան պնդելով թէ իրականութեան մէջ Ընկերվարութեան ընդդիմադիրն է որ անկարող է շիտակ կերպով ըմբռնել մարդկային բնութիւնը , թէ միայն Ընկերվարականը իր յոյսը և ջանքերը կը հիմնէ մարդկային բնութեան վրայ : Այս խնդիրը լայնօրէն և հակիրճ կերպով բացատրւած պէտք է գործածել ինպաստ Ընկերվարական

ո'ւ է ատեն մտաւորական և բարոյական զարգացման մակարդակ մը չկայ որ մեղ արդարացնէ առհասարակ մարդկային բնութեան մասին խօսած ժամանակ, այլ նաև ժամանակի և միջվայրի փոփոխութիւնները կը նշանակեն վերաբերումի և մտաւոր գիրքի այնպիսի փոփոխութիւնը, որոնց երբ ուշադրութիւն հրաւիրենք բաւական պէտք է ըլլայ այս յիմար հին առարկութիւնը մէկդի դնելու :

Իւրաքանչիւր մեծ աղէտ որ մամուլի մէջ կը տեղեկագրւի, կը պարունակէ սա իրականութեան յատուկ լուսաբանութիւնը թէ չկայ խիստ որոշ նշանակութիւն մը որ մեր շարունակ գործած «մարդկային բնութեան» բացարութիւնը տայ: Մեծ աղէտ մը կը պատահի ծովին վրայ, օրինակի համար, իրարանցում մը տեղի կունենայ խուժելու նաւակներուն վրայ: Ոմանք իրենց խելայելութեան մէջ կը կոխտեն կիներ և մանուկներ, անոնք անձնասպաննութեան նախնական բնագոսի կը զեկավարւին: Այդ մարդկային ըընութիւն է: Բայց ուրիշներ զանոնք ետ կը կեցնեն և կը պաշտպանեն կիները, որ նախ առնք նաւակ մտնեն: Անոնք կը զեկավարւին այնպիսի ուժով մը որ կը յաղթէ մարդկային նախնական բնագոտը, զգացում մը, ընկերութեան պայման մը, ցեղին մէկ աւանդութիւնն է այդ ուժը, որ նոյնպէս մարդկային բնութիւն է:

Կրակէն վախցող նախնի մարդը և զայն կործանող քաղաքակրթւած մարդը կը պատկերացընեն մարդկային բնութիւնը իր զարգացման տարբեր աստիճաններուն վրայ: Ներկայ մարդը, ով կիանուը իր բեռներու փոխադրութեան, իսկ

մթնոլորտը ճամբորդութեան համար կը գործածէ, բայց հեռաւոր նախնիքները՝ ոպկիանոսէն կը վախնային, իսկ մթնոլորտը ահարկու խորհրդաւորութիւն մը կը նկատէին. ասոնք կը պատկերացնեն մարդկային բնութիւնը իր յեղաշրջումի տարբեր աստիճաններուն վրայ: Իրենց ընթացքը կը ցոլացնէ իրենց հմտութեան և փորձառութեան ամբողջութիւնը:

Մարդկային բնութեան օրինակն է Սպիրիկէի մէջ վայրենիին անօգնական, կոյր սարսափը, հիւանդութեան համաձարակին առջև, բայց մարդկային բնութեան ուրիշ մէկ փուլին օրինակն է մեծ գիտնական Քոփ, որ կերեար ժանտախտի և մահի բուն կեդրոնները, ապացուցանելով որ ինք աւելի հզօր է, քան ընիկներու ասուածները: Սարսափած վայրենին որ իր խեղճ մարմինը կը հաշմէ զայրացած ասսւածները մեղմելու յօյսով, և գիտնականը որ հիւանդութեան մանրէները կը փնտռէ, ճամփինները կը ցամքեցնէ և համբերութեամբ անոր գարման կը պատրաստէ, կը պատկերացնեն մարդկային ըընութիւնը, իրեւ մէկ մեծ և շարունակ փոխող մարդկային գիտակցութեան արտայայտութիւնը:

Ի հարկէ կեանքի զարգացման օրէնք մը կայ որ կը յայտնի այնքան տարտամ կերպով բացատրւած «մարդկային բնութիւն» եզրին մէջ: Մարդը իր ըրջապատի ստեղծագործութիւնն է, անձնապաշտպանութիւնը, ինքնագիտակցութիւնը ու ինքնապատայայտութիւնը, ասոնք հիմնական բնազդներ են, որ կորոշեն իր ընթացքը, գործերը ո'ւ է արւած շրջապատի մէջ: Ընկերվարութիւնը արհեստական ձեռնարկ մը չէ ներկայ օրէնքներու տեղը ուրիշներ դնելու: Անիկա ձեռ-

նարկ մը չէ, ինչպէս շատերը կենթադրեն այլա-
սիրական շարժառիթները դնելու անձնական շա-
հերու տեղ, որ կը բղխին կեանքին հիմնական օ-
րէնքէն. Բոլորովին հակառակն է իրականու-
թեան մէջ: Արդի Ընկերվարութեան ամբողջ
թէօրիան և գործաւորներու ուղղած իր կոչը
անձնապաշտպանութեան օրէնքի վրայ կը կոթ-
նին: Անձնուրացումը Ընկերվարութիւն չէ, ա-
ւելի լաւ պիտի ըլլար սահմանել ան իրեւ լու-
սաւորւած անձնական շահ:

Այդ կարելի է դիւրին կերպով ցոյց տալ:
Ահա այստեղ են արդի Ընկերութեան հակընդ-
դէմ երկու դասակարգերը: Մէկ դասակարգը
փոքր է, բայց շափազանց հզօր: Հակառակ իր
թիւի նւազութեան՝ իշխող դասակարգն է այն,
որ կը դեկավարէ և կը շահագործէ աւելի մեծ
դասակարգը: Իր անդամները կը կառավարեն այն
իրականութեան պատճառով, որ իրենք դասա-
կարգային համերաշխութեան զգացում մը մշա-
կած են կեանքի միջոցներու իրենց սեփականու-
թեան արդիւնքովը: Հիմա, գործաւորները կը
մշակեն դասակարգային բնազդ մը, դասակար-
գային համերաշխութեան զգացում մը, իրեւ
անհրաժեշտ արդիւնքը իրենց տնաեսական փոր-
ձառութեան և դիրքին: Իրողութեան առջնէն
փախուստ չկայ: Մարդկային էակներու մէջ ա-
մենախոր և ամենահիմնական բնազդն է ձգտիլ
աւելի բարիք ապահովել—նւազ շարիքի փոխա-
րէն: Այդ բնազդը ստիպեց մարդը իր առաջին
կրակը վառելու, այն ներշնչեց առաջին նաւակի
կառուցումը, այն ներշնչած է ամէն մէկ գիւտ
և ամէն մէկ յեղափոխութիւն աշխարհի պատ-
մութեան մէջ: Ընկերվարութիւնը իր յօյսը կը

գնէ մարդկային խոր, նախնական բնազդին վը-
րայ: Փոխանակ ըսելու թէ Ընկերվարութիւնը կը
պահանջէ փոփոխութիւն մը մարդկային բնու-
թեան մէջ, աւելի ճիշտ պիտի ըլլայ ըսել թէ
մարդկային բնութիւնները, որուն համար Ընկեր-
վարականները կաշխատին:

Եթէ ասոր նշանակութիւնը բոլորովին վճիտ
չէ ինդիրը դիտէ աւելի հետեւեալ եղբերուն
մէջ. երկար ատեն առաջ թօմասսօ Քամփանէլլա
ժողովուրդը նկարագրած է իրեւ «անասուն մը
ցեխուառ ուղեղով» և հիմա այդ ժողովուրդը կը մր-
շակէ մաքի պայծառ տեսութիւն մը այլևս ոչ ցե-
խուառ ուղեղով, այլ աշխայժ և որատես ժողովուր-
դը կը սորվի թէ աղքատառութիւնը անհարկի է,
թէ ամենուն համար ալ առատութիւն կայ և թէ
ոչ ոք պէտք է նեղւի չգոյութենէն, թէ կարելի
է քիչ տանջւիլ և աւելի ապրել, աւելի բարիք
տեսնել քան թէ չարիք: Տարօրինակ բան մը չէ
որ այդ ժողովուրդը աւելի ընդարձակ կեանքի
մը հասնի աւելի ջերմ ըմբռնումով և դառնայ
դէպի ապագան—Ընկերվարութեան ապագան:—
Այդ ուրիշ բան չէ, բայց եթէ հնագանդ ութիւն
բնութեան նախնական օրէնքին, այն օրէնքին որ
կառավարած է աշխարհը, սկսած այն ատենէն
երբ առաջին մարդը ակնապիլ դիտեց գլխի վը-
րայի աստղերը:

Արդի Ընկերվարութեան սկզբունքներուն և
անոր հետեւողները ներշնչող յօյսի մասին ո՛եէ
պարզ, գիւրը մը բռնելի խօսք մը ընելու փորձը
չկրնար գոհացնել, եթէ անտես առնւի միակը-
նութեան վրայ հիմնած բնտանեկան հաստա-
տութեան նկատմամբ անոնց վերաբերումի խըն-
դիրը:

Անցեալի իւթօպիան փորձերէն Ընկերվա-
րութեան ստացած բոլոր ժառանգութիւններէն
ոչ մէկը աւելի մեծ նեղութեան աղբիւր դար-
ձած է քան այն գաղափարը թէ ամուսնութիւ-
նը և ընտանիքը պէտք է ջնջւին : Պղատօնի հան-
րապետութիւնը, սեփականութեան համայնա-
ցումը կատարեալ դարձուց կիներու համայնա-
ցումովը, և ճիշտ ինչպէս որ շատերը կը կարծեն
թէ Ընկերվարականները Պղատօնի համայնական
գաղափարը կը պաշտպանեն սեփականութեան
նկատմամբ, նոյնպէս կը կարծեն թէ Ընկերվա-
րականները անպատճառ կիներու համայնացումի
գաղափարը կը պաշտպանեն :

Թող որ ըսենք ուրեմն, կարելի եղած ուժգը-
նութիւնով, թէ արդի Ընկերվարութիւնը այդ
յատակագիծներու հետ ոչ մէկ կապ ունի, ընտա-
նեկան կեանքը նոր հիմի մը վրայ դնելու, որ
առհասարակ ամփոփւած է հետեւեալ քաղցրահն-
չիւն որակումին մէջ—«Ազատ Սէր» : Ընկերվա-
րական շարքերէն դուրս կամ ներս գտնւող քա-
նի մը սահմանափակ փիլիսոփաներ կարող են
ենթարկել այդ կարգի երեակայական երազնե-
ներու, բայց աշխարհի Ընկերվարականներու մե-
ծագոյն զանգւածը անոնց հետ չունի այնքան
կապ, որքան Ընկերվարական շարքերէն դուրս
գտնւող ժողովուրդի մեծ զանգւածը : Ով որ
Ամերիկայի Ընկերվարականները կը մեղադրէ
թէ փափաք կը սնուցանեն միակին ամուս-
նութեան վրայ հիմնւած ընտանիքի քայլայման
համար, և կը խարանէ զանոնք իրրե «Ազատ
Սէրեաններ», արժանի է օսթրասիզմի, այն բո-
լոր ուղիղ-մտածող մարդերու և կիներու կող-
մէ, որ կը սիրեն և կը դուրգուրան Հանրապե-

տութեան վրայ, առանց կուսակցական նկա-
տումներու . որովհետեւ այսպիսի անձեր կը վը-
տանգեն նոյն իսկ ազգին ապահովութեան տես-
կանութիւնը, նախապաշտելով և ստորին կիր-
քեր գրգռելով ազգային մեծ հարցի վիճարա-
նութեան մէջ : Աւելի վատթար դաւաճանութիւն
չկայ, և յուսալի է որ հեռու չէ այդ օրը, երբ՝
ով որ այդ մեղադրանքը կընէ, ըլլայ իր գիրքը
բարձր կամ ցած, բոլոր խոհուն քաղաքացիները
պիտի անւանեն զայն իրրե Հանրապետութեան
թշնամի մը, աւելի վանդաւոր քան Պէնէդիքդ
Անըտներու *) բանակը :

Ստոյգ է որ գրեթէ բոլոր իւթօպիա կառու-
ցանողները, սկսած Պղատօնէն մինչև յղա-
ցող և ողջամիտ Պրն . Ուէլս, հարկ զգացած են
ընտանեկան յարաբերութիւններու մասին նոր-
ձև գծել : Ումանք ինչպէս Պղատօն, կը պն-
դէին թէ միակին ամուսնութիւնը պէտք է ջնջ-
ւի և կիներու համայնացումը հաստատի : Ու-
րիշներ, ինչպէս Պրն . Ուէլս, պնդած են միակին
ամուսնութեան պահպանումին վրայ, և անոր
պետական հսկողութեան սիստեմի մասին, ցեղի
ծաւալման համար ագարակի կենդանաբուծական
սկզբունքները որդեգրելով : Այս երեակայողնե-
րը իրենց ծննդամշակութեան և ցեղամշակու-
թեան գրութիւններով, և կատարեալ մարդու
(super man) երազներով կը գտնւին Ընկերվա-
րական շարժումի թէ մէջը և թէ դուրսը :
Բայց եթէ դուք խնդիրը վեր առնէք պարզ դա-

*) Միացեալ Նահանգներու մասանիչ մը՝ Յե-
ղափոխութեան շրջանին :

տողութիւնով, պիտի համաձայնիք, որ Ընկերվարական շարժումը, պատասխանատու չէ այս անհատական կարծիքներուն և քայլքներուն, ինչպէս և պատասխանատու չէ այն իրողութեան համար, որ իր անդամներէն ոմանք բուակերեան հակա-պատաստեան, հակա-կենդանահատեան (anti-vivisectionists) են, կամ նրիրողներ բազմաթիւ բարենորոգչական հաւատալիքներէն մէկուն կամ միւսին, որոնց կարեորութիւն կուտան շատ մը մարդիկ և կիներ: Պէտք է դատես Ընկերվարական շարժումը, ինչպէս ուրիշ ո՛ւեէ շարժում իր զանգւածով, այն հասարակաց նըպատակներով որ կը ներշնչէ շարժումը իրքեամբողջութիւն մը, և ոչ թէ անհատական քըմահանցքներով կամ ախմարութիւններով, որ կը յայտնեին Ընկերվարականներու ինչպէս ժողովուրդի ամէն զանգւածներուն մէջ:

Այն գաղափարը՝ թէ Ընկերվարութիւնը անհրաժեշտօրէն պէտք է պարունակէ արեւեստական փոփոխութիւն մը ընտանիքի գաստիարակութեան մասին՝ ծնած է ժողովուրդի օրէնքներուն կատմամբ մարդու սիամը հասկացողութենէն: Գերաճումի (over-population) ահռելի ուրւականը որով Մալթուս ահաբեկեց անցած դարի կիսուն, գեռամքրողջովին անհետացած չէ մարդոց մտքի հորիզոնէն: Մարդիկ Մալթուսի սարսափը առին և անով վարդապետութիւն մը ստեղծեցին. «Եթէ կեանքը շատ դիւրին դարձնես—կառարկէին, հեռացնելով սովը և համաձարակը, մասնաւրապէս սովին վախը, ցեղը սանձարձակօրէն պիտի աճի, բազմամարդութիւնը ապրելու միջոցներէն անդին պիտի անցնի»: Այս վարդապետութիւնով, իրքեամբունքը իրենց խորհուրդ-

դին, բնականօրէն կեզրակացնեն թէ Ընկերվարութեան հարկաւոր պայման մը ըլլալու է աեսակներու աճումին վրայ կառավարութեան կողմէ հսկողութիւն մը կատարելու, մէկ կամ միւս ձևով:

Բայց մենք հիմա գիտենք որ այդ հին վարդապետութիւնը սիամը էր: Մենք գիտենք թէ բազմամարդութեան ճշմարիտ օրէնքը, մարդկային էակներու մէջ գոնէ չէ այն՝ ինչ որ Մալթուս կը խորհէր, այլ բազմամարդութիւնը կը ձգտի անբնականոն և անապահով աճումի, ուր որ աւելի խեղճութիւն եւ զրկանք կայ, ուր գոյութեան պայքարը ամենէն կատարին է: Որքան գիտենք երբէք վախ չկայ «ցեղի ինքնասպանութեան» աղտոտ և աղքատ թաղերու մէջ: Այն ծնողները, որ վատ կը սնանին, անօթութենէ կը տառապին և աւելի կը գործեն, աւելի արագ կը ծնին. Ատըմ Մմիթ կը մատնանշէ այդ բանը «ԱԶԳԵՐՈՒ ՀԱՐՍՑՈՒԹԻՒՆ», գիրքին մէջ աւելի քան կէս դար առաջ, բայց մենք հիմա միայն կը հասկնանք անոր հրաշալի ճշմարտութիւնը: Բնութիւնը յարատե կը պայքարի ոչնչացման դէմ, և ուր որ կեանքը ամենէն տաժանելի է, հոն անոր տիտաննեան ուժերը երեան եկած են: Այդ է բացատրութիւնը թոքախտաւորներու անբնականոն արգասաւորութեան, որուն գիտնականները երկար ատենէ ի վեր ծանօթ են: Բարեկեցիկ գասակարգին մէջն է որ ծնունդի նւազումը կը տեսնեի և ոչ թէ աղքատ գասակարգի: «Ցեղի ինքնասպանութիւնը» խնդիր մըն է ոչ թէ ամենաաղքատ, այլ ամենաարգաւած երկիրներու մէջ:

Բայց վերջապէս ամենամեծ խնդիրը, ցեղի

ինքնասպանութեան մասին թուղվէլթեան խընդիրը չէ : Այլ աւելի ցեղի մարդասպանութեան խնդիրն է : Ինչ որ ամենէն աւելի մեզ պէտք է սոսկացնէր, ծնունդի նւազումը չէ, այլ մահերու աճումը : Մեր գաղափարականը պէտք չէ ըլլայ եղերական ցեղ մը ծննդասակի և մահասակի միջև, մայրութիւնը պէտք չէ տւայտի մանուկներ ծնելու և թաղելու կրկին հոգեվարքով : Տնտեսական լաւ պայմաններ հաստատելով, այլևս վախնալուպէտք չմնար թէ բնութիւնը պիտի թերանայ ցեղին գոյութիւնը պահելու և կամ բնակչութիւնը գոյութեան միջոցներէն անդին պիտի անցնի : Կասկած անգամ շկայ որ միայն մէկ նահանգի մէջ, օրինակ թէքսաս, կարող ենք այնքան սնունդեղէն աճեցնել, որ բաւական ըլլայ կերակրելու միլիոններով աւելի ժողովուրդ, քան որ ներկայիս կը բնակին Միաց . Նահանգներու մէջ . այն վախը թէ բնակչութիւնը միջոցներէն աւելի կածի, այնքան հեռու է որքան այն վախը թէ մեղրահաւերը բազմանալով պիտի խեղդեն մեզ : Պէտք է միայն ներկայիս կործանումի միջոցներուն գործածւած հողի և աշխատանքի ուժին մէկ հազարերորդը տալ կեանքի արտադրութեան գործին, որպէս զի ամբողջ աշխարհը գոհացնենք առատութիւնով և պարարտութիւնով :

Խիստ հակիրճ և արագ ակնարկ մը միայն պէտք է ցոյց տալու համար բոլոր յատակագիծներու հին և նոր ոչնչութիւնը, որով կուզեն ջնջել ամուսնութիւնը և ընտանիքը, իբրև մէկ պայմանը ընկերական բարեկեցութեան : Այսպէս ասած բոլոր «Ազատ-Սէրեան» ծրագիրները որ հընարւած են այդ նպատակով, իրենց գոյութեան

իրաւունքը ունին ժողովուրդի օրէնքներու ուղիւալ հասկացողութեան մէջ :

Ընկերվարութիւնը ուրեմն ո՛չ «Ազատ-Սէր» կը պարունակէ, ո՛չ ալ ազարակի կենդանարուծութեան սկզբունքներու գործածութիւնը ընտանիքին համար : Այսքան կարելի է հաստատել, առանց արտայայտելու, ո և՛է դատապարտութիւն ծննդամշակութեան և ցեղամշակութեան ո՛ւեէ սիստեմի դէմ, որ առաջարկւած են . Ասոնք կրնան նկատութիւն իրենց արժանիքին համաձայն, ինչ որ կը հետաքրքրէ մեզ հիմա այն իրողութիւնն է թէ անոնքընկերվարուկոն ծրագրին մէջ տեղ չունին :

Ասկէ զատ ամբողջովին ճիշտ պիտի շըլլար ըսել թէ Ընկերվարութիւնը բնտանիքի հետ ո՛ւեէ գործ շունի, արդարե ջերմօրէն կարելի է յուսալ որ այն մեծապէս պիտի ազդէ ընտանեկան կեանքի վրայ, ինչ որ, տանելով զայն աւելի բարձր մակարդակի մը որ երբէք ասկէ առաջ հասած չէ : Զուր չէ յուսալ, որ մեր տընտեսական պայմաններու գոհացուցիչ կարգադըրութիւնով մը պիտի չքանան այն չարիքները որ ամենէն աւելի կ'սպառնան այսօր ընտանեկան կեանքին : Անբանաւոր չէ ենթագրել, ինչպէս բոլոր Ընկերվարականները կենթագրեն թէ՝ երբ հաւասար տնտեսական պատեհութիւն տրւի ամենուն, և առանձնաշնորհում ոչ մէկին, որ Ընկերվարութեան ամբողջ նպատակն է, ոչ մէկ կին պիտի կապէ ինքզինքը անսէր ամուսնութեան մը, պարզապէս «տուն» մը ունենալու համար . ինչպէս մեր սրտի մէջ գիտենք թէ միլիոնաւոր կիներ այսօր ստիպւած են այդպէս ընել : Ոչ ալ կիները պիտի վաճառեն իրենց մարմինները և

հոգին թագերու և տիտղոսի—հարստութեան և
ընկերական դիրքի համար, պոռնկութեան ձև
յը ամուսնութեան դիմակի տակ, բաւական ընդ-
հանրացած այսօր—բոզութիւն՝ որ ոչ մէկ խորան
կարող է սրբագործել, անհունօրէն աւելի ամօ-
թապարտ քան այն բոզութիւնը որ կը ցուցադը-
րէ իր ներկւած ձեերը մեր մայթերուն վրայ,
կամ կը ծածկւի բոզանոցներու վայրագոյրներու
ետև :

VI

ՆԵՐԿԱՅ Ընկերվարականներու յոյսին վրայ
այս հակիրճ տեսութեամբ մենք շփում ունինք
գործնական կեանքի նիւթական իրերու հետ, որ
յատկապէս կը պատկանի գիտակից փորձառու-
թեան վրայ հիմնւած գործնական դատողու-
թեան այն օրէնքին, որ «պարզ դատողութիւն»
(common sense) կը կոչւի : Այսուամենայնիւ ու-
ղիղ կամարդար պիտի չըլլար եզրակացնել առանց
ուէ ակնարկութեան, թէե հակիրճ, Ընկերվա-
րութեան այն տեսլապատկերին մասին, որ այնքան
սիրելի է բոլոր երկիրներու հազարաւոր Ընկեր-
վարականներուն և որ չկրնար սահմանւիլ այս նիւ-
թական իրերու շափերուն և սահմաններուն մի-
ջև : Այս բաներէն անդին, պարզ Փիդիքական
կեանքէն անդին՝ շատ աւելի խոր իր արմատներու
և բարձր իր հասողութեան մէջ, կայ հսկեկան-
կեանքը որ մենք տարտամ կերպով կըզգանք, —
բայց կը հասկնանք թէ մարդկային էակի ամենա-
ազնիւ վախճանն է այդ : Թէե մենք դադրած ենք
բառացի նկատելէ Աստծոյ պատմութիւնը, որ

կաւին ձև կուտայ և յետոյ անոր ռնդունքէն կը շնչէ կեանքի Շունչը զայն կոշելով «Ապրող հոգի» , բայց մեզի համար իր արժէքը չէ կորուսած այն : Մենք տակաւին կրնանք նկատել այդ հոյակապի խորհրդանշան մը որովհետեւ իւրաքանչիւր մարդկային էակի մէջ կայ բան մը որ կը գերազանցէ Փիզիքական կեանքը , և այդ հոգեկան կեանքն է :

Այսպէս բոլոր երկիրներու հազարաւոր խանդավառ Ընկերվարականներու համար , Ընկերվարութիւնը տնտեսական յարդարումէն աւելի բան մը կը նշանակէ , բան մը՝ որ անհունապէս աւելի լայնածաւալ է և աւելի փառայեղ քան լոկ նիւթական շահը : Ընկերվարական շարժման տնտեսական ծրագիրը , աշխարհի կողոպաւածները և անժառանգները պետութեան տէրը դարձընելով , և հասարակաց քօնթրոլի տակ բերելով հասարակաց կեանքի բոլոր միջոցները , իր վախճանին հասած սեպելու չէ : Ասիկա առ առաւելն միջոց մըն է աւելի բարձր նպատակի մը , մենք կը փնտռենք մարդկային Փիզիքական կեանքի ազատագրումը , ոչ այնպիսիներու նման , որ հունձքի կերթան , այլ անոնց նման որ կերթան հողը պատրաստելու : Մենք կուղենք տնտեսական ազատութիւն իրբե միակ միջոցը որով կարելի է ապահովել հոգեկան ազատութիւնը : Մենք կուղենք թշւառութեան և ճնշումի բանտին գոները բանալ որ մարդկային հոգին կարողանայ ազատ արձակւիլ : Երբ մենք կը գիմենք մեր եզրայրակիցներուն որ մեզի միանան մեր ջանքերուն մէջ , տնտեսական արդարութիւն և ապահովութիւն հաստատելու , որովհետեւ տընտեսական ազատութեան երկրին մէջ միայն կատարեալ հաւատք ունինք թէ պիտի գտնենք Մարդկային եղբայրութեան Տաճարը և պիտի լսենք Ընկերութեան երգը :

II

ՄԱՍՆԱԿԻՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ
ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ
ՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԷԶ

I

ՄԵՏԱՏԵԽ և լայնատարած հակառակութիւնը լնկերվարութեան հանդէպ, կը ծագի սա հաւատքէն թէ լնկերվարական բէժիմի տակ, մասնաւոր սեփականութիւնը իր բոլոր ձևերով պիտի ջնջւի և անձնական ազատութիւնը անկարելի պիտի դառնայ, անսահման բիւրօկրատիք կառավարութեան մը իշխանութեամբ բոլոր միւս առարկութիւնները, կարելի է ըսել առանց ժխտելու անոնց ուժը, ստորագաս են այս երկութիւն :

Արդի լնկերվարութիւնը, ըլլայ ուղղադաւան Մարքսիստ կամ Արդի-Մարքսիստ կը հերքէ զայրոյթով երկու վերագրումներն ալ որ կամփոփոխն այս քննադատութեան մէջ : Որքան մեծ է այդ քննադատութեան յարատելութիւնը, նոյնքան ուժգին է լնկերվարականին կորովի թափի : Ոչ անբանաւոր կերպով ան կը պահանջէ իրաւունքը սահմանելու լնկերվարական գաղափարը, որուն կը հաւատայ, մեկնելու զայն իր հասկըցած եղանակով : Ան կը մերժէ ընդունիլ լնկեր-

Վարութեան թշնամիներուն բնարանը , անոր նը-
շանակութեան նկատմամբ : Բայց հակառակ փաս-
տացի հերքումներու , քննադատութիւնը կը
տիրէ :

Այս քննադատութեան գրեթէ համաշխար-
հային աղդեցութեան համար , չարամտութենէն
տարբեր պատճառ մը ըլլալու է քննադատներու
կողմէն : Ենթագրած չարակամութեան ներքե
միշտ իրական հաւատ մը կայ թէ Ընկերվարու-
թեան յաղթութենէն ետք , մասնաւոր սեփա-
կանութեան և անձնական ազատութեան հաստա-
տութիւններուն աղէտ մը պիտի գայ : Ատելու-
թիւնը չէ որ կըստեղծէ այն հաւատքը թէ Ըն-
կերվարական բէժիմը հակառակ է անձնական ա-
զատութեան և մասնաւոր սեփականութեան , այլ
այդ խորարմատ և անկեղծ հաւատքն է , որ հոգ
չէ թէ որքան ապացուցի անոր անձտութիւնը ,
կըստեղծէ ատելութիւն : Պէտք է յիշել նաև թէ
այդ հաւատքը յատուկ չէ միայն Ընկերվարու-
թեան և Ընկերվարական նպատակներու չարա-
միտ հակառակորդներուն : Շատեր որ խիստ կը
համարին այս շարժումին և գաղափարականին ,
«գրեթէ համոզւածներու» մեծ բանակ մը , կը
խրտչին այս շարժումին յարելէ , վախնալով որ
քննադատութիւնը հիմնական է :

Այսպիսի լայնածաւալ հաւատքի մը գոյու-
թիւնը արդիւնքը ըլլալու է կամ Ընկերվարա-
կան սկզբունքներու կամ անոնց վրայ հիմնւած
շարժումներու պատմութեան անբաժան պատ-
ճառներու : Ուստի արդար պիտի ըլլար միայն
Ընկերվարականէն պահանջել , երբ ան զօրաւոր
կերպով կը հերքէ թէ Ընկերվարութիւնը մաս-
նաւոր սեփականութեան և անձնական ազատու-

թեան ջնջումը կը բերէ , բացատրելու յարատե-
ւութիւնը այն վախին , որուն անհիմն ըլլալու կը
յայտարարէ -և ասիկա միայն սկիզբը պիտի ըլ-
լայ հաւասար կերպով ուղիղ պահանջի մը , իր
սեփական հաւատքի մասին բանաւոր տեղեկու-
թիւն մը ստանալու համար :

Համարձակ և անկեղծ Ընկերվարականը պի-
տի չուղէ քննադատութիւնը չարամտութեան
վերագրել : Ան ընդհակառակը տրամադիր է ըն-
դունելու թէ Ընկերվարութեան յեղաջրջումին և
անոր պրօպականդի զարգացումին կարգ մը ե-
րեսյթներուն կատարելապէս բնական արդիւնք
մըն է այդ : Ան պիտի ընդունի կատարեալ լաւ
հաւատքով , որ Ընկերվարականները իրենց հա-
կառակորդներուն ընդարձակ հաւաստիքներ տը-
ւած են հաւատալու թէ Ընկերվարութեան հաս-
տատումով մասնաւոր սեփականութիւնը և անձ-
նական աղատութիւնը պէտք է դադրին : Այսօր-
ւան Ընկերվարականներու գործին ոչ մէկ փոք-
րիկ մասը կը կայանայ Ընկել վարականներու
աւելի հին սերունդի մը գործը ջնջելու մէջ :

Պրուտօնի հռչակաւոր խօսքը «սեփականու-
թիւնը գողութիւն է» կամ այլ խօսքով «սեփա-
կանատէրերը գողեր են» , Ընկերվարականները
այնքան կրկնած և յաճախ արձանագրած են
իրենց գրօշակներուն վրայ , որ ոչ մէկ կար-
գի մեղադրանք կարելի է նետել այն անձերուն ,
որոնք մարդկային բանախօսութեան ընթացքին
բառերը նեղ իմաստով առնելով , եղրակացուցած
են թէ Ընկերվարութիւնը անպատճառ պիտի ջըն-
ջէ ամէն կարգի սեփականութիւն : «Սեփականու-
թեան ընկերվարացումի» նման նախադասու-
թիւններ խիստ շատ են Ընկերվարական գրակա-

նութեան և Ընկերվարական բազմաթիւ ծը-
րագիրներու մէջ, հրատարակւած այստեղ կամ
ուրիշ երկիրներ, Ընկերվարութիւնը առարկայա-
պէս սահմանւած է իրու «արտադրութեան,
բաշխումի և փոխանակութեան բոլոր միջոցներու
ընկերային սեփականացում և զեկավարում»:
Սահմանումը իհարկէ կարդարացնէ այն հա-
ւատքը թէ Ընկերվարական պետութեան գոյու-
թիւնը կախւած է մասնաւոր սեփականութեան
ջնջումին վրայ:

II

ԱՅս սահմանումը բառացի առնելով, ստոյգ
է թէ Ընկերվարութեան տակ, ոչ մէկ բան որ
կրնայ գործածւիլ հարստութեան արտադրու-
թեան և բաշխումի իրու միջոց մը կարող
է մասնաւոր սեփականութիւն դառնալ: Ոչ մէկ
մարդ կրնայ տէր ըլլալ բահի մը, մուրճի մը
կամ նոյնիսկ գրպանի զմելիի մը, որովհետեւ ա-
սոնք ամէնքն ալ արտադրութեան գործիքներ
են: Ոչ մէկ կին կրնայ սեփականացնել կարի
մեքենայ մը, կամ նոյնիսկ ասեղ մը, որովհետեւ
ասոնք ալ գործիքներ են, արտադրութեան մի-
ջոցներ: Ոչ մէկ մարդ կարող է սեփականացնել
սայլակ մը, ոչ մէկ կին կարող է ունենալ շու-
կայի կողով մը, «բաշխումի միջոցներ» ըլլալուն
համար: Տարբերութիւնը բահի մը և շոգե-արօ-
րի միջև, շուկայի-կողովի մը և փոխադրակառքի
մը միջև, պարզապէս անոնց տարրողութեան մէջ
կը կայանայ:

Արդ, որոշապէս ստոյգ է, որ եթէ այս սահ-
մանումը ընդունինք բառապէս և նկատենք «ըն-
կերային սեփականութիւնը և զեկավարումը ար-

տադրութեան, բաշխումի և փոխանակութեան բոլոր միջոցներուն», իրեւ *sine qua non* (առանց որուն չիք) Ընկերվարութիւն, պէտք է ընդունինք այն գատավճիռը թէ Ընկերվարութիւնը պիտի կործանէ անձնական սեփականութեան և ազատութեան հաստատութիւնները։ Սեփականութեան այն չափը, որ «արտադրութեան բաշխումի եւ փոխանակութեան բոլոր միջոցներու» սահմանին մէջ չի մըտներ՝ գրեթէ զանցառելի՝ քանակութիւն մընէ, և սույգ է որ այսպիսի ընդարձակ բիւրօկրատիկ կառավարութեան սիստեմ մը պէտք պիտի ըլլար, որպէսզի գործնականորէն ջնջէր անձնական ազատութիւնը։ Մեծ երեակայութեան մը կարիք չկայ, տեսնելու համար թէ բռնակալութիւնը որքան անտանելի պիտի ըլլար, եթէ սեղները, բահերը, կարի-մէքենաները և շուկայի կողովները կառավարական բիւրօի մը քօնթրօլին տակ ըլլային։

Բայց, երբ վիճարանւի այս կարեւոր հարցի վրայ, արդի-ընկերվարականը կը հերքէ թէ ընկերային սեփականութիւնը և զեկավարումը արտադրութեան և բաշխումի բոլոր արդակներուն կը նշանակէ «առանց անոր չիք» Ընկերվարութիւն։ Անիկա կը ժիստէ թէ իր նպատակը այդ կարգի բան մընէ։ Ընկերվարութիւնը, կըսէ ան, կը նշանակէ միայն ընկերային սեփականատիրութիւն և քօնթրօլ, որոշ կարգի սեփականութիւնննրու արտադրիչու բաշխիչ ազդակներու խիստ որոշ չարքերուն վրայ։ Ընկերվարութեան տակ, ինչպէս ան կըմբռնէ, մասնաւոր սեփականութիւնը համագոյ պիտի ըլլայ ընկերային սեփականութեան հետ։ Արդարեւ իր պահանջը

այն է թէ Ընկերվարութիւնը, խիստ կարեւոր պատճառներով պիտի ընդարձակէ թէ՛ մասնաւոր սեփականութիւնը և թէ՛ անձնական ազատութիւնը։

Հետեւաբար հարց կը ծագի թէ ի՞նչ բաներ Ընկերվարութեան տակ հարկաւոր պիտի ըլլան ընկերվարացնել և ի՞նչ բաներ թողուլ մասնաւոր սեփականատէրերու ձեռքը։

Այս հարցի պատասխանը կարելի է տալ երկու ձեռվ, կամ կը փորձենք ցանկի առնել այն իրերը, որոնք պիտի համայնանան, Ընկերվարութիւնը իրականացնելու համար—հրաշալի աշխատանք մը—կամ կը փորձենք ցոյց տալու զանազանաւորումի (differentiation) սկզբունքը կերպով մը, որ թոյլատրէ իր գիւրին կիրառումը սեփականութնան ո՛եէ ձեի, ուեէ ժամանակի և ո՛եէ տեղի մէջ։ Այս վերջինը արդարեւ միակ գործնական մեթօտն է հարցը լուծելու։ Ոչ միայն առաջին մեթօտը գժւար տեսակ մըն է, որ կը նշանակէ հսկայական աշխատանք ամէն կարգի սեփականութեան ընչացուցակը կազմելու, այլ նաև ցուցակի անվերջ վերաքննութիւն (revision) մը հարկաւոր պիտի ըլլայ յարմարցնելու համար փոխով պայմաններուն և մասնաւոր տեղերու պէտքերուն։

III

ՋԵՐԱՎԱՐԻՆԵԼՈՎ նախապէս թւել զանագանաւորումի սկզբունքները, այսուհանդերձ, կը թւի որ սեփականութեան բնութեան մասին հակիրճ քննութիւն մը հարկաւոր է: Եթէ մենք մեզի հարցնենք, ի՞նչ է Սեփականութիւնը, և փոխանակ կը կնելու Պրուտօնի դասական վերնագիր պատասխանը, ձեռնարկենք պատասխանել հարցերուն անոնց պահանջած լրջութեամբը, շուտով պիտի գտնենք թէ՝ ինչ որ մենք նկատած ենք թանձրացեալ էութիւն մը, իրողութեան մէջ պարզ վերացական էութիւն մըն է, թէ սեփականութիւնը չօշափելի բան մը չէ, չատ մը պարագաներու մէջ, այլ ենթադրւած յարաբերութիւն մը: Մենք պիտի գտնենք նաև որ չկայ ո՛ւէ տեղ բացարձակ սեփականութեան իրաւունք,

Մինչ ճիշտ է որ մասնաւոր սեփականութեան ճանաչումը կը նշանակէ վայրենութենէն մարդկային սեռի արտածագումը, և թէ քաղակրթութիւնը պարզ կերպով ասած կը կոթնի այդ ճանաչումին վրայ. այսուամենայնիւ ուղիղ

է սա հակակարծիքը թէ քաղաքակրթութիւնը և մասնաւոր սեփականութիւնը, բացարձակ իմաստով, անհաշտ են: Բոլոր քաղաքակրթւած երկիրներու օրէնսդիտութիւնը ամէն կարգի բացարձակ սեփականութեան իրաւունքներու բացասումի վրայ կը կանգնի: Տուրքը ի հարկէ ընտանի օրինակ մըն է մասնաւոր սեփականութեան իրաւունքներու հաւաքական ժխտումին: Ամէն կարգի սեփականութիւն ենթակայ եղած է տուրքի, հաւաքական իշխանութիւնը կը գործադրէ ո՛ւէ մարդու սեփականութեան ո՛ւէ մէկ մասը կամ նոյն իսկ ամբողջը առնելու իրաւունքը: Հէնրի ծօրճի առաջարկը պարտագրելու մաքս մը, հողի արժէքին վրայ հաւասար նոյնպիսի արժէքի մը ամերող գումարին՝ կատարելապէս տրամաբանական ընդլայնում մըն է տուրքի սկզբունքին: Քանի մը տարի առաջ Տանիմարքայի կօլէնհակի քաղաքային խորհուրդը, քաղաքի փողոցին երկաթուղիներու հանդէպ այդ մեթուը գործածեց կատարեալ յաջողութեամբ, այնպէս որ սեփականատէր ընկերութիւնները գոհ էին գծերը յանձնելուն: Ստացւածքի իրաւունքները և վերջնական սեփականութիւնը, որ ամէն մէկ քաղաքակրթւած ազգի իրաւագիտութեան տակ կիյնայ, վճռականապէս կապացուցանեն որ չկայ հողի ապահարկ սեփականութիւն, և ոչ ալ ո՛ւէ ձեկի բացարձակ մասնաւոր սեփականութիւն: Նահանգ մը կամ քաղաքապետութիւն մը կուղէ այսինչ հողամասը, որը իր մէկ քաղաքացիի սեփականութիւնն է, ո՛ւէ հանրային նպատակի համար, ինչպէս հիւանդանոցի շէնքի կամ կամուրջի, հանրային պարտէդ կամ ճանապարհ շինելու: Հողի «սեփականատէ-

բը» չի համաձայնիր զայն վաճառել, որուն վը բայ նահանգը կամ քաղաքապետութիւնը հողը իրեն ձեռքէն կառնէ—յաճա՞խ իր իսկ գնահատումով։ Նոյն իսկ երբ այդ հողը հարկաւոր է գրեթէ մասնաւոր ընկերակցութեան մը համար, ինչպէս երկաթուղի ընկերակցութեան մը, հաւաքական ուժ կը գործադրւի, մէկ քաղաքացին առնելու հողի սեփականութիւնը և զայն փոխանցելու ուրիշներու։

Սովորաբար ենթագրւած է թէ ընկերութեան պատկանող վերջնական սեփականութեան այս ուժը, կառավարութեան միջոցով, կը գործածւի միայն հողի նկատմամբ. բայց իրապէս սեփականութեան ոչ մէկ ձև անկէ աղատ է։ Ոչ միայն կարելի է սեփականութեան բոլոր ձևերուն վրայ մաքս դնել, այլ ատոր նման սեփականութեան բոլոր ձևերը կարելի է արգելքի տակ առնել։ Այն ուժը որ գործածութեան կը դրւի զինւորական դրութեան ժամանակ, գրաւելով սնունդ և ուրիշ մատակարարութիւններ, ասոր մէկ օրինակն է։ Բոլոր քաղաքակրթւած համայնքներու ոստիկանական իշխանութեան տակ, լուրջ դիմուածի կամ աղէտի պարագային ո՛ւեէ անձի տունը, և անոր ունեցածը, կարելի է օրինականապէս դրաւել և գործածել։ Ենթագրւրենը թէ, Սանֆրանսիսկօի երկրաշարժի և հըրդեհի միջոցին, դեղի կամ սնունդեղէնի և կամ ուրիշ ո՛ւեէ կենսական նիւթերու «սեփականատէրը փակչէր անոնց, հաստատելով իր «սեփականութիւնը», ուեէ ողջամիտ անձ կը հաւատայթէ իրեն պիտի թոյլատրւէր պնդելու իր Շնորական իրաւունքներուն» վրայ հասարակութեան պէտքին հանդէպ։

Ոշինչ, ոչ նոյն իսկ մէկի մը գրպանի-թաշ կինակը, կարելի է աղատ կոչել ընկերութեան այս վերջնական իշխանութենէն։ Հետեաբար, եթէ մէկի մը թաշկինակը իրմէն չեն առներ այդ պարզ անոր համար, որ հասարակութիւնը շերաղձար դայն առնել։ Վերջին վերլուծումին մէջ մասնաւոր սեփականութիւնը վերացական է։ Սյդ պարագան ուրիշ բան չէ, բայց եթէ պարզ յարաբերութիւն մը, հասարակութեան և քաղաքացին միջև, և կը մնայ աւելի հասարակութեան բարեկամեցողութեան վրայ։

Դարձեալ, կապիտալիստ ընկերութեան զարգացման մէջ, մասնաւոր սեփականութեան հունիւնը կը ձգտի աներեւութանալ, առանց երբէք նկատելու սեփականութեան վերջնական իրաւունքի գործադրումը ընկերութեան կողմէ։ Բաժանորդական ընկերութեան կազմութենէն, անհատական գրամադլուխներու շրջանին մէջ, շահարկողը որ իր դրամները կը պառկեցնէր նաւի կամ գործարանի մը, կրնար ըսել թէ նաւը կամ գործարանը կը պատկանէր իրեն։ Բայց բաժանորդական ընկերութեան գալով և մեծ ճարտարարւեստական մեծ ընկերակցութիւններու զարգացման, այդ խօսքը կարելի չէ ըսել։ Ենթագրենք թէ Խ.-ը պիտի ըլլայ բաժնետէր մը ընկերակցութեան մը մէջ, որ տէր է բամպակի գործարանի մը։ Կը գտնւին հազար բաժնետէրեր որ իրենց միջև տէր են ընկերակցութեան տասը հազար բաժնետոմսերու։ Խ.-ը տէր է տասը բաժնետոմսի, բայց ան տէր չէ մէկ-հազարերորդ մասին բամպակի մանարանի նիւթական կալւածքին ո՛ւեէ իրական իմաստով։ Անիկա շե կարող օրինակի համար, երթալ մանարանը և

ըսել. «Այստեղ հազար հատ ջահրակ կայ, մէկը
ինձի կը պատկանի, պիտի առնեմ տանեմ» :

Ինչ որ Խ.-ը իրապէս ունի այդ շէնքի ամէն
մէկ աղիւսի մէկ-հազարերորդ մասն է, ոչ ա-
ռանձին մէկ հատիկ աղիւսը, մէկ-հազարերորդ
մասը իւրաքանչիւր մեքենայի անիւխն, բայց ո՛չ
առանձին ամբողջ անիւ մը, մէկ-հազարերորդ
մասը իւրաքանչիւր եարտախն, բայց ոչ թէ ա-
ռանձին եարտա մը իրական կտաւի : Խ.-ը չի կա-
րող իր իսկ սեփականութիւնը ստուգել, անջա-
տելով զայն միւս ինը-հարիւր-իննսունը-ինը
բաժնետէրերու ունեցածէն, և անոր հետ վար-
ւիլ իր ուղածին պէս: Աղիւսի մը իր մէկ-հա-
զարերորդ բաժնը առնելու համար, ան պէտք
է փճացնէ ամբողջ աղիւսը: Իր սեփականու-
թիւնը իրապէս ստուգելու համար, իբրև նիւթա-
կան էութիւն մը, պէտք է ոչնչացնէ նաև
իր ընկերներու սեփականութիւնը, եւ յետոյ,
տարօրինակօրէն, (ամբողջ կապիտալիստ սիս-
տեմը տարօրինակութիւն մըն է), երբէք չի
կարող ստուգել այդ . Երբ կը վլցնէ աղիւսը և
կը հանէ անոր մէկ հազարերորդ մասը. անիկա-
տէր չէ աղիւսի մը մէկ-հազարերորդ մասին,
բայց եթէ այրւած կաւի մէկ քանի մասնիկնե-
րուն:

Ինչ կերպով ալ ատոր վրայ նայինք, մասնա-
ւոր սեփականութիւնը մեր ներկայ ընկերական
սիստէմի օրով վերացական է: Բազաքացիի սե-
փականութիւնը նիւ-Եօրքի նահանգին կամ Մի-
ացեալ-Նահանգներու անսահման հարստութեան
մէջ, ճիշտ այնքան իրական է որքան Միացեալ-
Նահանգներու Պողպատի ընկերութեան սեփա-
կանութիւնը: Բայց սա կարևոր տարրերութիւնը

կայ, որ քաղաքացիին բաժինը վաճառելի չէ, ան
չի կարող փոխանցւիլ. չի կարող մարքէթին մէջ
խաղի դրւիլ, մինչդեռ ընկերակցութեան մէջ
բաժնետէրի բաժինը կարող է վաճառւիլ ու խաղի
դրւիլ և սովորաբար ալ կը դրւի:

IV

ՀԱՐԱԳՈՎԻԱՆ սեփականատիրութիւնը լնկերվարութեան վերջնական հիմնական պայմանը չէ : Այն առաջարկւած է իրբև վախճանի մը միջոց , և ոչ թէ ինքնին վախճան մը : Եւ այս վախճանը , որուն տիրանալու համար հաւաքական սեփականատիրութիւնը միջոցն է , լնկերվարութեան հիմնական պայմանը կը կազմէ : Արդի լնկերվարութեան կեղրոնական գաղափարը , իր ողին , ընկերութեան հակամարտ դասակարգերու բաժնման վարդապետութիւնն է : Հարստութեան արտադրողները կը շահագործւին կապիտալիստներու դասակարգի մը կողմէ , կորզելով անոնցմէ «յաւելեալ արժէք մը» և ընազդարար անոնք կը պայքարին շահագործութեան դէմ , նւազեցնելու կապիտալիստներու խլած «յաւելեալ արժէք»-ին գումարը , նւազագոյն շափի մը — վերջնականապէս զէրօի : Հեռացնել այդ շահագործութիւնը , ջնջել դասակարգի մը իրաւունքը՝ ուրիշ դասակարգի մը աշխատանքին վրայ ապրելու , լնկերվարութեան նպատակն է :

(66)

լնկերալին սեփականութիւնը և քօնթրօւ առաջարկւած են միայն իրբև միջոց , այդ վախճանին հասնելու համար : Եթէ դէպի այդ վախճանը տանհազ ուրիշ միջոցներ , աւելի արագ , աւելի ազդու և աւելի որոշ կարելի ըլլայ գտնել , լնկերվարութեան մէջ ոչինչ կայ անոնց որդեգըրումը արդիլելու :

Ուրեմն , կը հետևի որ , հաւաքական սեփականութիւն գարձնել այն ինչքերը , որ չեն գործածւիր շահագործելու աշխատանքը , հարկադրութէ շի կաղմեր լնկերվարական ծրագրի մասը : Հեշտ է տեսնել թէ զանազանաւորումի այս սկզբունքին համաձայն հարկաւոր պիտի ըլլայ համայնացնել երկաթուղին , բայց երբէք հարկաւոր չէ համայնացնել սայլակ մը : Դժւար չէ տեսնել թէ կին մը կարող է ապրեցնել ինքդինքը կարի մեքենայի մը տէր ըլլալով , որ ուրիշ կերպով ստիպւած պիտի ըլլար ենթարկւիլ շահագործումի իրբև գործարանի աշխատաւոր : Ուստի ապահովել որ ան կարի մեքենային սեփականատէրն ըլլայ , լնկերվարական սկզբունքներէն շեղում շի նշանակեր : Ընդհակառակը , իր անհատական պարագային մէջ , լնկերվարութեան նպատակները իրականացած պիտի ըլլային անով որ այդ կինը աշխատանքը շահագործողներու իշխանութենէն գուրս պիտի մնար : Այսպէս պգտիկ ազարակատէր հողագործի մը պարագային և մեքենագէտի մը իր սեփական գործիքներով , կամ գործաւորներու խումբերուն , որ կը գործեն հարգործակցութեամբ , շահագործում շի կայ . իրենց աշխատանքէն ո՛ւեէ գրակցի ընկերութիւն կամ խումբ «յաւելեալ արժէք» մը չի կորզեր : Հետևարար ոչ շահագործելով և ոչ շահա-

(67)

գործւելով, իրենց անկախ անձնաշխատութիւնը (self-employment) բոլորովին համաձայն է Ընկերվարութեան :

Քանի որ Ընկերվարական շարժումը աճելով դուրս ելած է նախկին իւթօպիաններու ազդեցութենէն, որը կը չօշափեն նոյն իսկ Մարքու է ինդէլս, այն մէկդի դրած է աշխատաւորութեան գորագնդային հին գաղափարները, պետութեան զեկավարութեան ներքեւ Հաստատապէս ստոյդ է որ, այսօրւան Ընկերվարականները լքած են իրենց հին հայեցողութիւնը ապագայ ընկերութեան մէջ իրենց սկզբունքներու գործնական կիրառութեան մասին։ Անոնք աւելի և աւելի կը պնդեն, որ Ընկերվարութիւնը պէտք է նկատուի իրբեւ սկզբունք մը - պարզապէս ընկերութեան ծոյլ գասակարգի մը հարստութիւննարտադրողները շահագործելու իրաւունքին գիտակից արգելումը։ Ինչ որ կը ձգտի այդ վախճանին՝ ընկերութեան մէջէն շահագործողը արտաքսելու, կը նպաստէ Ընկերվարական գաղափարին իրականացման։

Փոխան հին վիճասիրութեան թէ՝ Ընկերվարութիւնը իրագործելու համար ամէն մի փոքրիկ արդիւնաբերութիւն պէտք է ջնջւած ըլլայ մեծ արդիւնաբերական ընկերակցութիւններու ուժով, և ամէն մի ագարակ կուլ պէտք է երթայ մեծ հողատէրերու ագարակներուն, Եւրոպայի և այս երկրի Ընկերվարութեան հեղինակաւոր մեկնիչներէն ճանչցւած է որ փոքրիկ աշխատանոցը և փոքրիկ ագարակը կարող են անցնիլ ընդարձակ կերպով Ընկերվարական պետութեան տնտեսական հագմին մէջ։ Փոքր ագարակը մինչեւ հիմա ապացուցած է աշխատական անձնաշխատութիւնը և առանձնաշնորհ հումկութիւնը, որ կը նպաստէն իրենց աւելի մեծ հակառակորդներուն։

Է տնտեսական մշակութեան համար քան անսահման տարածութեամբ ագարակները, և կը նայ ըլլալ որ ինչպէս կարգ մը հեղինակներ կը պնդեն, փոքր աշխատանոցները ըլլան այնքան տնտեսական կամ նոյնիսկ այնքան աւելի տնտեսական, որքան մեծ ձարտարարւեստները, երբ վերցին հազարաւոր սեղմող կապանքները, խորութիւնները և առանձնաշնորհումները, որ կը նպաստէն իրենց աւելի մեծ հակառակորդներուն։

Եթէ ապացուցւի որ այս պարագան շիտակ է պիտի չըլլայ ունէ բան մը որ Ընկերվարութեան ներքեւ ըլլալիք արդիւնաբերութեան ապակեդրունացումի ընթացքը արգիլէ։ ապակեդրունացումի այնպիսի հեռահաս ընթացք մը, ուր մասնաւոր սեփականութիւնը և անհատական արտադրութիւնը ներկայէն աւելի ընդարձակ ըլլայ։ Ճարտարարւեստի մէջ պէտութեան մասնակցութիւնը (participation) պիտի սահմանւի երկաթուղիի, հանքերու և ուրիշ բնական մեծ մօնօրուներու արդիւնագործութեան մէջ, առոր հետկանութիւնին հիմնական հանրային մեծ ծառայութիւնները, որոնք կը կոթնին բնական մօնօրուներու վրայ, թողլով անհատական ձեռնարկութեան և կամաւոր համագործակցութեան ընդարձակօրէն աւելի ասպարէդ։ քան անոնք այսօր ունին արտագրութեան և բաշխումի մէջ։ Անհարկի է ըսել, ասիկա մարդարէութիւն մը չէ, այլ պարզապէս կարելիութիւններու բացատրութիւն մը

Ցիւելու կարեոր կէտը այն է թէ չկայ գիտական Ընկերվարութեան համար սկզբունք մը, որ հակառակ ըլլայ մասնաւոր սեփականութեան կամ մասնաւոր արդիւնաբերական ձեռնարկի շարութիւն մը

Նակութեանը , պայմանաւոր անիկու չի պարունա-
կէ ուեէ աշխատաւորի շահագործում ոչ աշխա-
տաւորի կողմէն : Պէտք է միայն այս սկզբունքի
հաստատութիւնը ապացուցանէ իր ճշմարտու-
թիւնը : Եւն հոգագործ մըն է և կը գործէ իր
սեփական արտին մէջ : Ան չի շահագործեր ո՞չ
մէկ մարդու աշխատանքը , բայց ինք կը յաջողի
ինքզինքը և իր ընտանիքը բարեկեցիկ վիճակի
մը մէջ ապրեցնել : Ը-ը կօշկակար մըն է ,
ունի իր սեփական փոքր աշխատանոցը և իր սե-
փական գործիքները : Ան ևս ո՞չ մէկ մարդու
աշխատանքը կը շահագործէ , բայց կապրի և իր
ընտանիքը կապրեցնէ հանգիստ կերպով : Պետու-
թիւնը ի՞նչ իրաւունք կարող է ունենալ արգի-
լելու այդ մարդիկը , որ իրենք իրենց շաշխատին ,
ժխտելով անոնց իրաւունքը փոխանակելու իրենց
արտագրոյթները , կօշկիները հողի արտագրու-
թեան հետ , և ստիպել անոնք որ մտնեն երկրա-
գործական կամ ճարտարարեսուական բանակին
մէջ , իբրև պետութեան աշխատաւորները*):

*) Մինչ այս էջերու փորձերը կը սրբագրուէին , լաւագոյն աղբիւրէ մը հետաքրքրական և ազդու հաստատութիւն մը ստացւեցաւ այս գիրքին նկատմամբ : Ընկերվարական կուսակցութեան ամբողջ անդամներու ժողովրդական քւէարկութեամբ (referendum) , ազգային փլաթֆօրմի մէջ կարւոր փոփոխութիւններ տեղի ունեցած են : Փլաթֆօրմի մէկ լոգւածը կը պահանջէ՝

«Հաւաքական սեփականատիբութիւնը երկաթուղիներու, հեռագրատուներու, հեռախոսներու, զոդենաւային գիծերու և միւս բոլոր ըն-

Ընկերվարութիւնը՝ ասկէ աւելի զօրաւոր կերպով կարելի չէ շետել՝ ընկերային կազմակերպութեան մեծ բանի մը լրացումը չէ, որուն գլխաւոր սկզբունքն է՝ որ Պետութիւնը տիրանայ և

կերպարին փոխադրութեան և հաղորդակցութեան միջոցներու, ինչպէս և ամբողջ հոգի»:

Ճնշիչ մեծամասնութեամբ մը, Ընկերվա-
րական կուսակցութեան անդամները որոշած են
բարեփոխել փլաթֆօրմը, զանց ընելով «և ամ-
բողջ հողը» խօսքը: Որպէսած է նաև բարեփոխել
փլաթֆօրմի մէջ «Ընդհանուր Ակզրոնքներ»-ու
հաստատութիւնը, ներմուծելով հետեւեալ յատ-
կանչանական հատւածը:

«Հողին բացարձակ մասնաւոր տիրող չի կա-
րող ըլլալ, բոլոր մասնաւոր տիտղոսները, որ կը
կոչւին պարզ կալւածք կամ ուրիշ կերպ, են և
պէտք է ըլլան ստորագտաս հանրային տիտղոսին։
Ընկերվարական կուսակցութիւնը կը ջանայ հո-
ղը շահագործումի և շահագիտութեան նպատա-
կի գործածութենէն դուրս հանել։ Ան կը պա-
հանջէ հողին հաւաքական սեփականացումը, ղե-
կալվարումը կամ տնօրինութիւնը, ոյնպէս շնոր-
հը, «Ի հորիուոր կարող է ըլլալ ոյդ վայ-ճակնեն հո-
ռելու համար։ Ան գէտ չե դորժածութեան և ուժուա-
նացումի ոյն հորին, «Ո կը դորժածեն օքուակար և ուիւշ
եւանակով ըն ռաւոց մեւ չհարդութումի»։

Կարելի է, ըստ իս, պարզ կերպով ըսկ թէ
այս բարեփոխումները վերջնականապէս կապա-
ցուցանեն որ այս էջերուն մէջ պարզւած տեսու-
թիւնները, ճշտօրէն ներկայացուցիչ են Ամերի-
կայի Բնկերվարականներու տեսութիւններուն
ընդհանրապէս։

ղեկավարէ ամէն քան և նպատակ ունենայ վարել իրերը, շահի և պարտականութեան մօտաւոր հաւասարութեամբ : Ընկերվարութիւնը առարկայապէս նկատւած գաղափարական մըն է ընկերութեան մը, որուն մէջ մակարուծային դասակարգ չկայ, հարստութիւն արտադրողներուն վրայ սնանելու : Ենթակայապէս նկատած Ընկերվարութիւնը պայքար մըն է արտադրողներու կողմէ, շահագործողները, մակարոյցները մէկդի նետելու՝ որպէսզի գաղափարականին կարելի ըլւայ համնիլ :

Ի հարկէ, Ընկերվարութեան տակ, ինչպէս ամէն կարգի և ամէն քաղաքակիրթ հասարակութեան մէջ, մասնաւոր սեփականութիւնը ենթակայ պիտի ըլլայ ընկերութեան վերջնական իշխանութեան : Այսինքն ընկերութեան շահերը իբրև ամբողջութիւն մը՝ պիտի նկատի գերադաս անհատականին : Ընկերային այս գերադաս իրաւունքին ենթակայ ըլլալով, պատճառ մը չկայ որ մասնաւոր սեփականութիւնը ալ աւելի ընդարձակւած շըլլայ Ընկերվարութեան տակ քան այսօր : Վերցուր, օրինակի համար, տունի խնդիրը : Ժողովուրդի մեծ զանգւածը իր տուներուն տէրը չէ, թէև կասկած չի կայ որ ժողովուրդի այդ մեծ զանգւածը կը փափաքի իր սեփական տունը ունենալ : Հասկնալի է, որ ընկերութեան ընկերվար պետութեան մը մէջ, ամէն անձ որ կը փափաքի կարող է ունենալ տուն մը իր և ընտանիքին համար : Միւս կողմէ ընդունելի չէ որ պետութիւնը պիտի ուզէր ունենալ ո՛եէ շահագործութիւն արգիլելով տուներու սեփականութիւնը : Քանի որ բոլոր ընտանիքները պէտք

է ունենան տուներ, մէջը բնակելու, խնդիր չէ թէ՛ պետութենէն թոյլատրւած է, թէ ուրիշ կերպով, պետութեան մը համար ո՛ւէ պատճառ մը չի կրնար ըլլալ տիեզերական կալածատէր դառնալու : Բնակարաններու կառավարական սեփականութիւնը նախընտրելի է արդարեւ քան շատերու բնակարաններու քիչերու կողմէ սեփականութիւնը . բայց պատճառ մը չկայ, Ընկերվարութեան կեդրոնական սկզբունքին համաձայն, ժխտելու մարդու մը իր տունը ունենալու իրաւունքը, ինչպէս պատճառ մը չկայ մերժելու անոր իր գլխարկը ունենալու իրաւունքը :

V

ՆԱԽՈՐԴԻ գրւածէն կը տեսնւի որ Ընկեր գարութիւնը ո՛չ միայն չընդունիր մասնաւոր սեփականութեան ամբողջ ջնջումը, այլ ընդհակառակը, մասնաւոր սեփականութեան լայն ընդարձակում մը բոլորովին ընդունելի է Ընկերվարութեան համար, ինչպէս որ կը խորհին Մարքս և իր հետեռդները։ Աննշանակելի բան մը չէ որ Միացեալ-Նահանգներու Ընկերվարակոն կուսակցութիւնը՝ 1904-ին իր ազգային փըլատֆօրմի մէջ ամբաստանեց թէ «Կապիտալի դժմը թշնամին և ջնջողն է հական մասնաւոր սեփականութեան»։ Երբ Ընկերվարականը կը բողոքէ կապիտալիզմի դէմ պատճառը այն է, որ անիկա (կապիտալիզմը) կը ջնջէ արտադրողներու տնտեսական անկախութիւնը։ Այդ անկախութեան վերահաստատութիւնը (restoration) ամբողջ Ընկերվարական աշխատանքի մեծ նպատակն է։

Նախընթաց էջերուն մէջ առաջ բերւած սկզբունքը յստակութեամբ ճանչնալու անկարո-

ղութիւնը՝ գժւարութիւն կը պատճառէ զանազանելու համար կառավարական սեփականութիւնը Ընկերվարութենէն։ Շատեր կը զարմանան որ Ընկերվարականները չեն ողջուներ գոհունակութեամբ և չեն միացներ իրենց ուժերը այն զանազան շարժումներուն, որոնց ձգտումն է հանրային սեփականութիւնը ընդլայնել և այսպէս Ընկերվարութիւնը գլուխ հանել մաս առ մաս։

Ամէն առաջարկ որ կընդլայնէ կառավարական սեփականութեան և տնօրէնութեան ասպարէզը, անմիջապէս ճանչցւած է «քայլ մը դէպի Ընկերվարութիւն»։ Օրինակի համար, զօրեղ շարժում մը կը ծագի երկաթուղիներու հեռագրական սիստէմներու կառավարական սեփականութեան համար, և ժողովուրդը կը զարմանայ որ Ընկերվարականները կը պահեն իրենց հանդարտութիւնը, կը կանգնին մէկդի, երեսյթապէս անտարբեր, և կը մէրժեն շարժման միանալ։ Այսպիսի անձեր կը շփոթեն-ինչպէս շատ մը Ընկերվարականներ կը շփոթեն-Ընկերվարական ծրագրի արտաքին ձևերը, իր ոչ-հական սկզբունքները, իր հիմնական, էական սկզբունքին հետ։ Զեն տեսներ որ սեփականութեան ձեւյարերապէս անկարեսը է համեմատած Ընկերվարական փիլիսոփայութեան հետ։

Կառավարութեան մը համար այնքան կարելի է շահագործել գործաւորները առանձնաշընորհեալ գասակարդի մը շահերուն ի նպաստ, որքան կարելի է մասնաւոր անհատներուն, կամ գրեթէ—մասնաւոր Ընկերակցութիւններուն նոյնը ընելու։

Գերմանիան իր պետական սեփական երկաթ-

ուղիններով, կամ Աւստրօ-Հունդարիա և Ռուսիա իրենց կառավարական մեծ մօնօրուներով, աւելի Ընկերվարական չեն, այլ նւազ Ընկերվարական՝ քան Միացեալ-Նահանգները, ուր այս բաները սեփականացւած են անհատներու կամ ընկերակցութիւններու կողմէ: Միացեալ-Նահանգները Ընկերվարութեան աւելի մօտ են, պարզ այն պատճառով որ քաղաքական հաստատութիւնները զարդացած են աւելի մօտիկ դէպի մաքուր ռամկավարութիւն քան այդ յիշւած երկիրները և հաստատութիւնները: Ճիշտ է, Գերմանիաի Աւստրօ-Հունդարիաի Ռուսիաի և Հին-Աշխարհի միւս երկիրներուն մէջ, մեծ չափով կառավարական սեփականացումներ կը գտնւին, բայց կառավարութիւնները դասակարգային կառավարութիւններ են և աշխատաւորները կը շահագործւին իշխող դասակարգերու շահերուն համար: Դիւրահասներին է որ պարզապէս շահագործութեան ճանապարհը փոխելով, գործառներու վիճակը չի բարեփոխւիր, մինչդեռ շահագործութեան չափը անփոփոխելի կը մնայ: Ընկերվարութեան իրական շարժումներ (motif) արդիւնաբերութեան կազմակերպութեան և սեփականութեան պարզապէս ձեւ փոխել չէ, այլ շահագործութիւնը ջնջել:

Ամփոփելով ըսենք՝ ամբողջ խնդիրը կարող է խիստ հակիրճ կերպով բացատրւիլ սկզբունքներու յայտարարութեան ձևին մէջ, հետեւեալ կերպով. Ընկերվարութիւնը հակառակ չէ մասնաւոր սեփականութեան, բացի այն պարագային երբ այս կարգի սեփականութիւնը կը գործածւի շահագործելու համար ուրիշներու աշխատանքը քան իր սեփականատէրերունը: Սեփականութեան հա-

մայնացումը Ընկերվարական պետութեան մէջ պիտի սահմանւի՝

1) Այն իրերը որ իրենց բնաւորութեամբ մասնաւոր սեփականատէրերու կողմէ կարող չեն գրաւել, առանց ենթարկելու համայնքը շահագործումի կամ նւաստացումի:

2) Այն իրերը, որոնց մասին քաղաքացիները կարող են համաձայնիլ համայնքն արքակալելու՝ անոնց մատակարարութիւնը բարձր աստիճանի մը հասցնելու համար:

VI

Ե ԱԽԾՆՔԱՅՑ եղբակացութիւններուն համամիտ գանւելով, ստոյդ է թէ, փիթխարի բիւրօկրատիկ կառավարութեան մը վախը, Ընկերվարութեան իրքեւ անխուսափելի պայման մը, կը կորսնցնէ իր ուժը։ Այսպիսի պիւրօկրատութիւն մը կարող է ստեղծւել, ստոյդ է, բայց անհրաժեշտորէն չպիսի ստեղծւի վարչական գործի այն շափէն, որ կը հասկցւի հետեւեալ խօսքէն։ զեկավարութիւն ամբողջ սեփականութեան և «արտադրութեան», բաշխումի ու փոխանակութեան բոլոր միջոցներուն»։ Իրողութեան մէջ, հաստատ պատճառ մը չկայ չհաւատալու արդի Ընկերվարականներու այն հաւատառումին թէ կառավարական քօնթթօլի շափը անտումին վրայ պիտի ըլլայ աւելի նւազ, քան ինչ հաստին վրայ պիտի ըլլայ աւելի թէ որ հիմա մենք ընտելացած ենք։

Այս կապակցութեան հետ պէտք է յիշել թէ
կապիտալիստ սեփականութեան կանոնաւորումը
արդի ընկերութեան, մտսնաւորապէս ընկերա-
յին մէծ ձառայութիւններուն մէջ, —ինչպէս օ-

բինակ, երկաթուղիներ, լուսավառութեան ընկե-
րութիւններ եւն.—կենթագրեն կառավարու-
թեան վիթխարի չափ մը, որ Ընկերվարութեան
տակ պիտի ըլլայ ամբողջովին աւելորդ : Երբ մէկը
կը խորհի օրէնսդրութեան և վարչական ջանքի
այն հսկայական չափին վրայ որ փորձը, ոչ թէ
թէօրին ցոյց տւած է իրեն անհրաժեշտ կապի-
տալիստական ձեռնարկի սահմանափակումին հա-
մար, միտքը կը տատամոփ ապշեցուցիչ ամբողջու-
թեան առջեւ : Ոչ ոք գիտէ, որովհետեւ երբէք չի
հաշւեած, թէ որքան արժած է Մ. Նահանգնե-
րուն վերջի տասը տարիներու ընթացքին «կանո-
նաւորելու» համար երկաթուղիները դէպի հան-
րութիւնը ունեցած իրենց յարաբերութիւննե-
րուն մէջ : Այսքան մը գիտենք, —որ հարկաւոր
նկատեցաւ սահմաննելու օրէնսդրութեան ան-
սահման զանգւած մը, կապիտալիստական ձեռ-
նարկներու կանոնաւորումին համար : Այս օրէնս-
դրութիւնը գծելու համար դրամական ահազդին
գումար մը արժած է և զայն գործադրելու
համար աւելի արժած է, պահպաննելով քըն-
նիչներու, դատաւորներու և պաշտօնեաներու
բանակ մը, մէկ կամ միւս կերպով :

Մեր հանրային գործերը վարելու մեթոսներու քննադատութեան մէջ բուած է թէ գործ մը կատարելու համար, սովորաբար վատնւած գումարը շատ մը պարագաներու մէջ ամբողջ արժէքին միայն մէկ ճան է: Օրինակի համար, փողոցի երկաթուղիի մը սովորական գործունէութիւնը, հաշեկեռով այն մարդիկը, որ քարերը կը չինեն և գծերը կը ձգեն, ուժի-ընդունարանի (power-house) մէջ կը գործեն, մօարմէնները և հաւաքիչները, կը ուի թէ կը ներկայացնեննը-

շագ աշխատանք քան երկաթուղիի ընդհանուր հաշւապահութիւնը, օրինակ՝ «կեղտահաններու» (spotters), քննիչներու, հաւաքիչներու, տօմարագանձողներու, հաշւապահներու, տօմարագանձողներու ևն։ Այս գործաւորներէն շատերը կալներու ևն։ Այս գործաւորներէն շատերը իրականութեան մէջ մակարոց ծներ են, իրենց աշխատանքը հարկաւոր նկատւած է մասնաւոր շահերու կողոպտումով ընկերային մարմնին վըշացիւ:

Նմանապէս կարելի է ըսել թէ մեր կառավարութեան մեծ մասը մակարուծային ձեռնաւոր հարկաւոր դարձած է միայն մասնաւոր շահերու ճարակումով ընկերային կեանքին վրայ։ Բնական մօնօր օլներու համայնացումը և անտեսական անկախութեան վերահաստատութիւնը ամբողջ ժողովուրդին համար անդորձածելի պիտի դարձնէ օրէնքներու զարմանաւորէն մեծ զանգւած մը, որոնցմէ ոմանք գըրդուիչ և նւաստացնելու աստիճանի չափ ճնշիչ են, և պիտի դարձնէ աշխատաւորներու մեծ բանակ մը մակարոյծային վիճակէն իսկապէս օգտակար զբաղումներու։

Կապիտալիզմի ամէն մէկ զեղծում՝ առաջ կը բերէ օրէնսդրութեան նոր հաստատում մը, որ կը սեղմէ անձնական ազատութիւնը, այսպէս շարժման մէջ գնելով հակիչներու բանակ մը։

Օրէնսդրութիւնը միշտ կըզբաղի օրէնքներ գծելով, դատաւորները միշտ կըզբաղին զանոնք մեկնելով և պարտադիր դարձնելով, և փոքր պաշտօնեաներու բազմութիւն մը զբաղւած կը պահեն ծառայելու համար ժողովրդական կառավարութեան այս կնճռոտ մեքենային։ Ողջամիտ մարտութեամբ, պէտք է ըսենք թէ կապիտա-

լիզմը ստեղծած է, և առանց ատոր չի կրնար գոյութիւն ունենալ, այն միեւնոյն պիւրօկրատութիւնը, որով ան՝ Ընկերվարութիւնը կը մեղադրէ թէ ազգի վզին փաթթել կը փորձէ։

Ուրեմն Ընկերվարութեան մէջ բան մը չկայ երաշխաւորելու համար այն ենթագրութիւնը թէ այն՝ անհամար գերի պիտի դարձնէ պիւրօկրատիկ կառավարութեան մը լուծին։ Պատճառ մը չկայ անկարելի և անհեթեթ նկատելու այն ենթագրութիւնը թէ Ընկերվարական ռէժիմին տակ անձնական ազատութեան սահմանները մեծ չափով պիտի ընդլայնւին և կառավարութեան սահմանը մեծ չափով պիտի նեղնայ։ Փոյթ չէ թէ մէկը Ընկերվարութեան մասին ինչ կարծիք ունենայ, թէ՛ իրեւ գաղափար մը և թէ՛ իրեւ շարժում մը, հարկաւոր և արդար է լրջօրէն կշռել 1904-ի Ընկերվարական կուսակցութեան ազգային բարթ-ֆօրմի յայտարարութիւնը թէ «միակ քաղաքական շարժումը որ կը կռթնի այն ծրագրին և սկզբունքներուն վրայ, որով անհատի ազատութիւնը կարող է դառնալ իրողութիւն մը»։ Եւ յետոյ, թէ «Ընկերվարութիւնը կուգայ փրկելու ժողովուրդը կապիտալիզմի արագ-նւաճող և յաջող յարձակումներէն անհատի ազատութեան դէմ»։ Այդ յայտարարութիւնը կարելի չէ մէկ կողմ նետել լոկ ճարտասանութեամբ և ոչ ալ նախատինքով լռութեան մատնել։ Իրողութիւնը այն է որ Ընկերվարութիւնը ո՛չ անձնական ազատութեան և ո՛չ ալ մասնաւոր սեփականութեան կը սպառնայ։

Ընկերվարութեան մէջ ո՛ւեէ ներհակ բան մը չկայ այն գաղափարի մասին թէ կառավարու-

թեան միջամտութիւնը անհատի հետ կարելի եղածին չափ փոքր պիտի ըլլայ:

Առանց կասկածի պիտի ըսենք թէ հոս ուրւագծւած սկզբունքները և ծրագիրը աւելի անհատապաշտութեան (individualism) քան Ընկերվարութեան սկզբունքներ են: Ընդունելով թէ անոնք կը գոհացնեն այն մարդը որ ինքոնքը անհատապաշտ կանւանէ, ուրեմն հակա-ընկերվարական չեն անոնք: Ընկերվարական վարդապետութիւնը անհատապաշտութեան հակագըրութիւնը (antithesis) չէ—բացի այն անհատապաշտութեան, որուն նշանաբանն է «սատանան տանի վերջն եկողը», Խ. Կուչէ Ռու ըլլայ՝ laissez faire: Ընկերվարութիւնը հակառակ է,—ճիշտ ինչպէս լուսաւորեալ անհատապաշտը պէտք է եղած ըլլայ—անհատապաշտութեան այդ կոչտձեին, որ «Ո-ժը իրա-նուն է» վարպապետութիւնը կընդունի, որուն ներքեւ մարդու մը ուժին հաստատումը կը տապալէ ուրիշներու անհատական ազատութիւնը: Ընկերվարութիւնը դէմ չէ այն անհատապաշտութեան, որ հիմնւած է հաւասարպատէկութեան, մենաշնորհի վերացման և արւեստական անհաւասարութեան ջնջումին վրայ, այնպէս որ միայն Բնութեան անհաւասարութիւնները մէջ տեղ մնան: Արդարեւ, Ընկերվարութիւնը կուգայ այդ իտէալի լրացումին համար:

Հարիւրին իննիսունինը վիճելով այս հարցին վրայ ո՛չ միայն Ընկերվարութիւնը կը նկատեն անհատապաշտութեան հակագրութիւն, առանց ո՛ւեէ ուրիշ որակումի, այլ աւելի լուրջ սխալ մը կընեն նկատելով ներկայ Ընկերային սիստեմը — եթէ արդարեւ կարելի է գործածել

բառը ցոյց տալու համար մեր արդիւնաբերական անիշխանութիւնը— իրեւ անհատապաշտութեան սիստեմ մը: Ասկէ աւելի խարէական բան չի կընար ըլլալ: Հանրապետութեան Հայրերու անհատապաշտութիւնը՝ մասնաւորապէս Ճէֆերսոնի և Սամուէլ Էտմոնի, կապակցութիւն չունի մեր ներկայ սիստեմին հետ՝ իր առանձնաշնորհումի ճիւղաւորումներով: Ազատ մրցակցութիւնը մարդերու միջև կը պատկանի անհատապաշտութեան ըմբռնումին, բայց ոչ այն մրցակցութիւնը որ տեղի կունենայ ընկերակցութեան և անհատին միջև: Արւեստական անձ մը շինել, օրինական նպատակներու համար, մեծ Ընկերակցութենէ մը, ինչպէս Սթանալըրտ Խողի Ընկերութենէ, և յետոյ անոր և անհատ զտիչի մը կամ վաճառողի մը միջև տեղի ունեցող մէկ պայքարը նկատել «ազատ մրցակցութիւն», այս՝ բանականութեան և լեզւի դէմ բռնաբարութիւն կը նշանակէ:

Ընկերութեան բոլոր խաւերու մէջ թափանցող մտքի այս չփոթութեան մէկ ցայտուն օրինակն է Օհայօի Հանրապետական կուսակցածողովի յայտարարութիւնը, որ հաստատելով Պր. Թէֆթ՝ իրեւ յաջորդը Նախագահ Բուդվիլթի, կորուչ 1918-ի Ամերիկեան քաղաքականութեան գլխաւոր հարցը, այսպէս — «անհատապաշտութիւն՝ Ընկերվարութեան դէմ» — Հանրապետական կուսակցութիւնը և Պր. Թէֆթ կը ներկայացնե՞ն անհատապաշտութիւնը: Ո՞ւէ բան մը կարո՞ղ է ըլլալ աւելի անհեթեթ քա՛ն անհատապաշտութիւն բառի գործածութիւնը Բուգվէլթեան քաղաքականութեան մասին: Այդ բառը կարո՞ղ է աւելի զեղծանւած ըլլալ քան իր գործածութիւնով Հանրապետական կուսակցութեան

ծրագրին մէջ : Եթէ Ընկերվարութիւնը կը ներկա
յացնէ 1908-ի մեր աղքային քաղաքականութեան
մէջ պայքարի առարկայ եղող խնդիրի մէկ կողմը ,
միւս կողմը անհատապաշտութիւնը չէ , այլ Կա-
պիտակիզմը՝ իր առանձնաշնորհումներով , անձ-
նական ազատութեան դէմ արշաւանքով , իր ար-
ւեստական անհաւասարութիւններով և մէկ դա-
սակարգի ուրիշ դասակարգի մը ձեռք՝ իր տնտե-
սական ստրկութիւնով :

Ընկերվարական գաղափարը կարող է ըլլալ
զուտ և վերացական , բայց ոչ մէկ խորհող անձ
կարող է ժխտել որ իր գաղափարական աղքե-
ցութիւնը մեր քաղաքացիներու զանգւածին վը-
րայ խիստ օգտակար է : Քաղաքական Ընկերվա-
րական շարժումը կարող է ինքզինքը վատնել
բոցավառելով ճանապարհը ուրիշներուն համար
որ հետեւն իրեն , բանալով ճամբայ մը դէպի
խոստացւած երկիր մը , ուր թերեւս այն չի մտնէ ,
բայց աշխարհը աւելի լաւ պիտի ըլլայ իր գոյու-
թեան համար : Ֆանատիկոսութիւնը , յանուն Ըն-
կերվարութեան , և անոր գրօշակներուն տակ ,
կարող է ջանալ մէկդի նետելու մասնաւոր սե-
փականութիւնը և անձնական ազատութիւնը ,
բայց այդ պիտի ըլլայ Ընկերվարութեան մէկ
ժաղրանկարը , որուն համար ամէն երկրի միլիո-
նաւոր լուրջ մարդիկ և կիներ նւիրագործւած
զոհողութիւններու կեանքը կապրին :

III

ԴԱՍԿԱՐԴԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԷՔԸ

I

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՆ Ընկերվարութեան ժողովրդական գրականութեան մէջ ո՞չ մի նախադասութիւն այնքան յաճախակի կերպով կը հանդիպի որքան «գասակարգային գիտակցութիւնը», և ուրիշ ոչ մի նախադասութիւն այնքան բուռն կերպով յարձակման ենթարկւած և դատապարտւած. է Ընկերվարութեան թշնամիներու կողմէ՝ որքան այդ: Այն շատ մը մոլեգնուտ յարձակու մներու նիւթ. հայթայթած է Ընկերվարական թէօրիաի. և Ընկերվարական շարժման հանդէպ: Երբ Պր. Ռուզվէլթ, Մ. Նահանգներու իր նախագահութեան շրջանին դատապարտեց Ընկերվարականները, որ «գասակարգային գիտակցութեան յիմար վարդապետութիւնը» կը քարոզէին, ան պարզապէս արձականքը եղաւ յատկանշական ուժգնութիւնով մը խիստ հասարակդարձած լայնածաւալ զգացումի մը:

Թերեւս աւելի իրենք Ընկերվարականները պատասխանատու են այս զգացումին համար քան թէ վարդապետութիւնը: Հաւանօրէն այս

դառն ատելութեան մեծ մասը, որ այնքան բարի մարդիկ կը տածեն վարդապետութեան մասին, արդիւնք է այն բանին, որ իր քարոզիչները զայն յստակութեամբ և իմաստութեամբ չեն կրցած պարզել: Այսուամենայնիւ ոչ մէկ ողջամիտ Ընկերվարական, և ո՛չ մէկ քաղաքացի, որ լրջօրէն կը փափաքի խաղարար և արդար լուծումը այն աւագ հարցին, որ Ընկերվարութիւնը դրած է հասարակութեան առջև, կրնայ խնդիրին հետ վերաբերւիլ թեթեասիրտ անտարբերութիւնով մը, և կամ չցանկալ բոլոր սխալ հասկացողութեան և նախապաշարումի վերցումին:

Հիմա, գէթ երեք առաջարկութիւններ կան, որոնց չուրջ բոլոր ողջադատ ու խոհուն մարդիկ և կիներ, ըլլան Ընկերվարական կամ ոչ, պէտք է համաձայնութեան մը դան:

Առջին. — Եթէ դասակարգային գիտակցութեան վարդապետութիւնը զուր բան մըն է որ Պր. Բուզվէլթ իր յայտարարութեան մէջ կակնարկէ, եթէ այն անուղիղ և հակա-ընկերվարական է, բոլոր լաւ քաղաքացիները պէտք է անոր ընդդիմանան ամէն օրինական միջոցներով. և եթէ Ընկերվարական թէօրիան և ծրագիրը հարկադրապէս կը կռթնին անոր վրայ, Ընկերվարութեան հանդէպ դիմադրութիւնը կը դառնայ քաղաքական պարտականութիւն մը, և եթէ չը կայ այսպիսի անհրաժեշտ կապակցութիւն մը վարդապետութեան, Ընկերվարական թէօրիաի և ծրագրի միջև, Ընկերվարականները պէտք է բաց ճակատով և անմիջապէս լքեն զայն:

Երկրորդ. — Եթէ վարդապետութեան հանդէպ ընդդիմադրութիւնը կը ծագի սխալ հասկացութեանէ, ըլլայ իր մեկնիչներու զայն վճիռ և

խելացի կերպով չժանօթացնելուն, կամ քննադատներու խնամու և անաշառօրէն ուսումնասիրելու անկարողութեան պատճառով, կամ երկու պատճառներով ալ, բոլոր չիտակ մարդիկ և կիներ, ինչ կուսակցութեան և հաւատքի ալ պատկանին, պէտք է ձգտին վերցնելու միսալ հասկացողութիւնը և ընդունելու ամէն մի պարկեշտ և խելացի ջանք, գնելով հարցը վիճարանութեան հանդարտ իրաւախոհութեան բլանին վրայ, բոլորվին աղատ թիւրիմացութեան վատ աղդեցութենէն:

Երրորդ. — Եթէ պատշաճօրէն արտայայտւած պարագային, վարդապետութիւնը գտնւի ճշմարիտ և օգտակար, բոլոր անոնք որ Հանրապետութեան շահերը իրենց սրտին մէջ կը կրեն պէտք է պաշտպաննեն զայն, առանց նկատի ունենալու տգէտ նախապաշարումը և պէտք է տեսականօրէն և խստութեամբ յանդիմանեն բոլոր խուժանավարները, հոգ չէ թէ ինչ դիրքի տէր մարդիկ են, որ կը ջանան դիմադրել անոր՝ խեղաթիւրումով և կոչ կընեն կիրքի ու նախապաշարումի:

Այս պարզ առաջարկներուն քիչեր տարակարծիք պիտի ըլլան: Անոնք կը կազմեն ծրագիր մը որուն վրայ կարող են կոթնիլ բոլոր անոնք, որ կազդւին քաղաքացիական խելացի հայրենասիրութեան զգացումով մը: Մենք պատճառներ ունինք փափաքելու հանդարտ իրաւախոհութեան՝ մեր բոլոր ընկերային և քաղաքական մեծ հարցերու նկատմամբ, ամբողջովին հեռու կիրքէ և թիւրիմացութենէ. մենք ամենէն աւելի կը վախնանք կիրքի և նախապաշարումի վրայ հիմնած կոչերէն: Ուամկավարութեան մը

մէջ ոչ ոք այնքան վտանգաւոր է, քան այն որ
նախապաշարումներու կը դիմէ, փոխան բանա-
կանութեան : Բոլոր այս կարգի խուժանավար-
ները պէտք է խստօրէն յանդիմանւին . որքան
մեծ ըլլայ իրենց դիրքը և ազդեցութիւնը, այն-
քան հարկաւոր է զանոնք կշտամբել : Այս և ու-
րիշ մեծ հարցերու հանդէպ մենք պէտք է որ-
դեգրենք այն վերաբերմունքը որ նշանակալից է
հին իսրայէլի մարդարէին կոչին մէջ . «Եկէք
միասին խորհինք» :

Ուրեմն այս ոգիով կը բաղձամ ներկայացնել
գասակարգային դիտակցութեան վարդապետու-
թեան բարոյական արժէքը, այնպէս ինչպէս ես
կըմբռնեմ : Վաղուց հաւատացած եմ որ ամենա-
խիստ և անողորմ յարձակումները վարդապե-
տութեան հանդէպ, կը ծագին իր նշանակու-
թեան մասին սիսալ հասկացողութենէ և սիսալ
բացատրութենէ : Կարելի չէ հաւատալ թէ Ըն-
կերվարական ջատագովները ամբողջովին դերծ
են պատասխանատւութենէ, թէ անոնք շարու-
նակ ներկայացուցած են վարդապետութիւնը ան-
կողմնակալութեամբ, մտախոհութեամբ և խը-
նամքով :

Վիճաբանութեան երկու կողմերն ալ ունե-
ցած են անտաշ և անխորհուրդ արտայայտու-
թիւններ : Վիճաբանութեան բնոյթը եղած է
ամբողջովին հակածառական և հակածառութեան
տաքութեան մէջ մարդկային բնութեան տկա-
ռութիւնները երևան եկած են :

II

Ի Ա Յ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Գ Ո Ւ Թ Ե Ա Ն վար-
դապետութիւնը քարոզելու համար Ընկերվա-
րականներու դէմ յարձակողներէն շատերը այն-
պէս կը հաւատան թէ Ընկերվարականները դիտ-
մամբ կը ձգտին ստեղծել գասակարգային հա-
կամարտութիւններ, թէ անոնք կը փափաքին
գասակարգ գասակարգի դէմ զինել, և հետեւա-
բար, կը ճգնին երեան բերել դառն ատելութեան
ոգի մը գործաւորներու կողմէ կապիտալիստ-
ներուն հանդէպ : Ի հարկէ, այդ կարգի գործ
մը հրէշային գործ մը պիտի ըլլար, ուրկէ պի-
տի զզւէին բոլոր ողջադատ կիները և տղամար-
դիկը : Եթէ այդ ըլլար վարդապետութեան կամ
իր գործնական հետեւանքներուն ճշմարիտ մեկ-
նութիւնը, իր քարտողիչները պէտք է արժանա-
նային այն վերաբերմին որ կը տրւի մարդաս-
պան խելագարութեան ապերջանիկ զոհերուն :
Ամէն խորհող Ընկերվարական գիտէ այս այնքան
յստակօրէն, որքան Ընկերվարութեան ամենէն
սուր քննադատներէն շատերը :

Բայց, արդարեւ դասակարգային գիտակցութեան վարդապետութիւնը մէջտեղ դրւած այս վատթար վերագրութիւններուն և ո՛չ մէկը կը պարունակէ և անոնք որ կը հակառակին անոր այս կարգի պատճառներով՝ սոսկ տգեղ ծաղրանկարի մը վրայ կը յարձակին: Դասակարգային գիտակից Ընկերվարականը—Ճիշտ որովհետեւ դասակարգային գիտակից մըն է—կը չանայ ո՛չ թէ դասակարգային հակամարտութիւններ ստեղծելու, այլ վերջ մը դնելու արդէն գոյութիւն ունեցող դասակարգային հակամարտութիւններուն, ո՛չ թէ մղել շաբաթավճարի գործաւորը կապիտալիստները ատելու, այլ անոր ոորվեցնել չի ատել կապիտալիստը, ու ճանշնալ ատելու անարդարութիւնն ու յիմարութիւնը: Այս է դասակարգային գիտակցութեան պաշտօնը, վարդապետութեան ամենակարող մեկնիշներու ըմբռնումին համաձայն, և եթէ անոնք շիտակ են, վարդապետութիւնը անբարոյական չէ, այլ էականալէս բարոյական. ոչ թէ յիմար բան մը, որ պէտք է մարդիկ ատեն ու զգւին, այլ ճշմարտութիւն մը, որ պէտք է ողջունեն, և իր արժէքը ռամկավարութեան մը համար—ուր նախանձի և կիրքի ուժերը այնքան գիւրութեամբ արթընցած են,—անհաշելիօրէն մեծ է:

Դասակարգային գիտակցութեան վարդապետութիւնը, դասակարգային պայքարի թէօրիաին մասը կը կազմէ, որ Ընկերվարութեան նոյն իսկ էութիւնն է և որ կը ներկայացւի քաղաքական Ընկերվարական արդի շարժումի կողմէ: Այս շարժումին գերագոյն նպատակը չէ, ինչպէս շատեր կենթադրեն—կապիտալիստական ձարտարարւեստի բոլոր սեփականութիւնը

փոխանցել ռամկավարական պետութեան մը ղեկավարութեան տակ: Ատիկա նպատակի վախճանը չէ, վերջնական նպատակակէտը՝ այլ վախճանին հասնելու միջոց մը: Ծրագիր մըն է այն, և բաղձալի վախճանին հասնելու համար որդեգրւած լաւագոյն մեթոս մը: Եւ այդ վախճանն է—կարելի չէ միշտ կրկնել այս բանը—մէկդի նետել դասակարգային հակամարտութիւնները, վերջ մը դնել մէկ դասակարգի կողմէ միւս գասակարգի շահագործութիւնը և այսպիսով վերջացնել միանգամ ընդմիշտ դասակարգային կը ուիր, որ արդի ընկերութեան յատկանիշն է: Այս բանը մտաբերելու անկարողութիւնը, վախճանի և անոր իրականացումը ապահովող միջոցներու շփոթութիւնը, հիմն է Ընկերվարական շարժումի նկատմամբ թիւրիմացութիւններու ամենամեծ մասին:

Դասակարգային թէօրաի պայքարը, որուն միլիօնաւոր Ընկերվարականներ կը հաւատան, և որուն վրայ հիմնւած է—այս շատ պարզ է—աշխարհի բոլոր Ընկերվարական կուսակցութիւններու քաղաքական ծրագիրը, առաջին անգամ ձևակերպւեցաւ Քարլ Մարքսի և Ֆրէտէրիք Էնդէլի կողմէ, իրենց հոչակաւոր գրքոյիկի—Կօմիւնիստ Մանկֆէստօի մէջ 1848-ին: Մարքս և Էնդէլս առաջինը չէին որ նշարեցին դասակարգային հակամարտութիւններու գոյութեան իրողութիւնը: Այդ աւելի առաջուց յայտնւած էր, մասնաւորապէս Անգլիացի և Ֆրանսացի գրագէտներու կողմէ 19-րդ դարի սկիզբներուն: Անոնք պարզօրէն երևան դրին ընկերային յեղաշրջումին մէջ դասակարգային պայքարներու գերը: Անոնք ցոյց տւին թէ դասակարգային

պայքարները անյիշատակ ժամանակէ ի վեր գոյութիւն ունեցած են, այն օրէն ի վեր երբ մասնաւոր սեփականութեան հաստատութիւնը սկըսած էր, թէ պատմութիւնը ընդհանրապէս դասկարգային պայքարներու արձանագրութիւն մըն է: Անոնք մատնանշեցին թէ մարդկային պատմութեան գլխաւոր դարագլուխները, ինչպէս՝ գերութենէն դէպի աւատապետութիւն զարգացումը և աւատապետութենէն դէպի կապիտալիստութիւն՝ կարելի էր միայն նոր դասկարգերու բարձրացումով, գոյութիւն ունեցող իշխող դասակարգերու իշխանութիւնը խլելով և զեկավարելով ընկերութեան կեանքին ամենակենսական տնտեսական աղբիւրները:

Այդ դասակարգային հակամարտութիւնները Մարքսի և Էնդելսի ծնելցն առաջ գոյութիւն ունէին, և ճանչցւած էին, ինչ որ կը հաստատի մարդկային պատմութեան իւրաքանչիւր էջէն: Անոնք որ կը կարծեն թէ դասակարգային պայքարը չարամիտ ագիտասորներու կանխամտածած ստեղծագործութիւնն է և թէ կապիտալիստներու և գործաւորներու շահերը բնականօրէն նոյնանման են, պէտք է կարդանմեծ քաղաքական տնտեսագէտներու գրութիւնները, —օրինակի համար Ա'տըմ Սմիթի.

III

Յէ ՕՐԻԱՆ կարող է խիստ հակիրճօրէն ընդգծւիլ հետեւեալ կերպով. ընկերութիւնը, որ մենք այսօր կը ճանչնանք, անհամար դարերու յեղաշրջան արդիւնքն է: Մեր քաղաքական և տնտեսական հաստատութիւնները, մեր սովորութիւնները և օրէնքները մեծ ներշնչումներու հնարած ծնունդը չեն, այլ մարդկային փորձառութեան զարգացումներուն արդիւնքը: Յեղաշրջումի ընթացքին մէջ ամենամեծ ուժը եղած են տնտեսական պէտքերը և ցեղի պայքարները: Կեանքի նիւթական պայմանները, հարցատութեան արտադրութեան միջոցները ամենէն հզօրը եղած են յառաջդիմութիւնը մղող բոլոր ուժերու մէջէն. «Մարդը գործիք բանեցնող կենդանի մըն է», ըսած է Արիստոտէլ, և մենք կարող ենք աւելցնել որ մարդուն պատմութիւնը էականապէս իր գործիքներու պատմութիւնն է: Կարելի չէ պնդել որ տնտեսական ուժերը Տեղա ազդած են ընկերութեան յեղաշրջումին վը բայ: Պատմութեան այս նիւթապաշտական մեկնութեան պաշտպանները չեն ժխտեր գաղափար-

ներու , կրօնքի կամ հայրենասիրութեան ազդեցութիւնը , անոնք միայն կը պնդեն , որ մարդուն կեանքը իր արմատներն ունի տնտեսական պայմաններու հողին մէջ : Ասիկա , հակիրճ կերպով , պատմութեան տեսութիւնն է , որ Մարքս և ինչէլս այնքան յստակօրէն ձեւակերպած են աւելի առաջ քան վաթուն տարի :

Մարքսեան ընկերվարութեան փիլիսոփայութիւնը կը կռթնի տնտեսական նախապատճառի պատմական զարգացման այս գաղափարին վրայ : Նախկին ընկերվարական գաղափարագէտները (ideologist) կը հաւատային որ շարք մը ներշւած անհատներու տաղանդը կարող է կատարեալ ընկերվար պետութիւն մը ստեղծել , որուն առաւելութիւնները համոզիչ ուժով առաջ պիտի դրւէր նաև կարգ մը ներշնչւած տաղանդներու կողմէ , —մինչդեռ արդի-Մարքսեան ընկերվարար կանը կը կռթնի բնաշրջու մի օրէնքներուն վրայ : Ոն կը հաւատայ որ Ընկերվարական պետութիւնը պիտի ըլլայ—արդարե ըլլալու վրայ է—գոյութիւն ունեցող վիճակին ծնունդը , ինչպէս այդ վիճակը ծնունդը եղած է ընկերութեան նախկին ձեւերուն :

Ընկերվարութիւնը , յամենայն դէպս , արնաեսական ճակատագրապաշտութեան թէօրին չէ : Մինչ Ընկերվարականը կը հաւատայ թէ Ընկերվարութիւնը անխուսափելի է , սակայն չի հաւատար որ փոփոխութիւնը պիտի կատարւի առանց մարդկային ջանքերու և բաղանքներու , ո՛ւ և է տարբերութիւն չի ըներ , թէ մենք Ընկերվարութիւնը կուղենք թէ ո՛չ , կամ կը գործենք անոր համար թէ անոր դէմ : Մարքսեան կիսամեռ գաղափարներու քանի մը գատարկամիտ վաճա-

ռողներ կրնան այսպէս ներկայացնել Ընկերվարութեան «անխուսափելիութիւնը» , բայց այս շարժումին համար խօսելու կարողութիւն ունեցող ամէն Ընկերվարական գիտէ , որ այսպիսի միտքերը ծաղրելիօրէն անհեթեթ են : Ընկերվարական պետութիւնը երեան պիտի չի գայ ինքնիրեն , կատարելապէս զարգացած , տնտեսական ուժերու ինքնաշարժ գործողութիւնով , առանց մարդկային ճիգի օժանդակութեան : Նոյնիսկ այն իրողութիւնը թէ ամէն մի Ընկերվարական պրօպականդիստ մըն է , որ Լրջօրէն կաշխատի ուրիշները իր հաւատարին դարձնելու , կապացուցնէ , որ այդպիսի ճակատագրական հաւատք մը չի մտածւիր ընդհանրապէս Ընկերվարութեան ինքնաշարժ զարգացման նկատմամբ :

Երբ կըուի , թէ Ընկերվարութիւնը անխուսափելի է , թէ ան պէտք է երեան գայ տնտեսական պայմաններու իրրե մէկ արդիւնքը , կը նշանակէ , որ տնտեսական պայմանները անխուսափելի պիտի դարձնեն փոփոխութիւնը դէպի Ընկերվարութիւնը , որովհետեւ անձնապահպանումը կեանքի ամենամեծ օրէնքն է և տնտեսական շահը դրական և կիմնական է . մարդիկ և կիներ պիտի ստիպւին տեսնելու Ընկերվարութեան մէջ իրենց անձնապահպանութեան համար միակ յոյսը և պատեհութիւնը :

«Մարդս միայն հացով չի ապրիր» , և ամենամեծ յիմարութիւնը պիտի ըլլար լուրջ կերպով վիճել , ինչպէս որ քանի մը մոլորւած նախանձաւորներ ատեն-ատեն ըրած են , թէ անհատները շարժած են միմիայն տնտեսական պատճառներով : Շատ մը մեծ առաջնորդներու և շարքերու հրաշալի գաղափարականութիւնը և

անձնագոհութիւնը՝ Ընկերվարական շարժման
մէջ կապացուցանէ, որ այսպիսի կարծիք մը ան-
հեթեթ է: Մեծ գաղափարի կամ զգացումի մը
հմայքին տակ անհատները շարունակ զոհած են
ամէն տնտեսական շահ և նոյն իսկ իրենց կեան-
քը: Դարձեալ իրողութիւն է, որ հացը անհրա-
ժեշտ է կեանքին համար, և որ կեանքի պահպա-
նումը ամենառութեղ բնագդն է բոլորկենդանինե-
րու, ինչպէս և մարդու մէջ:

Պատմութեան իւրաքանչիւր դարաշրջանի
մէջ, այն օրէն իվեր՝ երբ մասնաւոր սեփակա-
նութիւնը մարդկային ընկերութեան մէջ դար-
ձաւ առաջին անգամ տնտեսական տիրապետող
յատկանիշը, ծնունդ առած են և գասակարգա-
յին աշեղ ընդհարումները: Տէրը և գերին կա-
րող են ունեցած ըլլալ և յաճախ ունեցած են
հասարակաց շատ մը շահեր, բայց իրենց մասնա-
ւոր յարաբերութեան մէջ, իրուտէրի և գերիի,
հասարակաց կապ մը շկար, Նմանապէս, արդի
շաբաթավճարի գործաւորը, որուն դրութիւնը
գերութեան ձև մըն է, ինչպէս Հէրպըտ Սպէն
սըր խիստ վճիտ կերպով ցոյց տւած է, կարող
է ունենալ շատ մը հասարակաց շահեր իր գոր-
ծատիրոջ հետ, բայց վճարւած գործաւորի և վը-
ճարող գործատէրի մասնաւոր յարաբերութեան
մէջ հասարակաց շահ մը չկայ: Եթէ երկուքն
ալ Հրէաներ են, կարող են ունենալ հասարակաց
շահ մը պաշտպանելով իրենց ցեղը հակառէտ-
կան շարժումներու հանդէպ: Եթէ երկուքն ալ
ոգելից ըմպելիներու դէմ են (prohibitionist)
կարող են ունենալ հասարակաց շահ մը, գինե-
սունեներու դէմ մզւած կոիւին մէջ: Եթէ եր-
կուքն ալ զոհեր են քաղաքային յոռի վարչու-

թեան, կարող են ունենալ հասարակաց շահ մը,
քաղաքային կառավարչութեան մէջ փոփոխու-
թիւն մը ապահովելու: Եւ այս շահերու ո՛ւէ մէ-
կը կարող է այնքան զօրեղ ըլլալ որ երկուքն ալ
կը հարկադրէ գոնէ ժամանակաւորապէս մոռ-
նալ ուրիշ ամէն մի շահ:

Անոնք կարող են ունենալ հասարակաց ար-
դիւնաբերութեան շահ մը: Եթէ, օրինակի հա-
մար, կառաջարկուի ո՛ւէ արդիւնաբերութիւն
ջնջել օրէնսդրական միջոցով, նոյն արդիւնաբե-
րութեան մէջ շաբաթավճարի աշխատաւորները
խիստ բնականօրէն պիտի միանան իրենց գործա-
տէրերու հետ հակառակելու համար օրէնսդրու-
թեան: Իրենց շահագործողներուն հետ խօսքեր-
նին մէկ կընեն, մէկդի գնելով ուրիշ շահերը,
որ կը կազմեն հակամարտութիւններու հիմքը,
այն հակամարտութիւններու, որ կը յատկանշեն
իրենց բնականոն յարաբերութիւնը: Մենք սքան-
չելի օրինակներ ունինք այս հակամարտութիւն-
ներու ժամանակաւոր դադարման և միութեան
մասին, հասարակաց շահերու հողին վրայ կեցած.
այսպէս, խմիչքի արդիւնաբերութեան գործա-
ւորները միացած են իրենց գործատէրերու հետ՝
ընդդիմանալով ոգելից ըմպելիներու արդիւ-
նաբերութիւնը և վաճառումը արդիւնալով օրէնքի
դէմ, ինչպէս նաև այդպիսի միութիւն գործա-
տէրի և գործաւորի՝ տեղի ունեցած է սականի
օրէնսդրութեան հանդէպ:

Բնականոն վիճակի մէջ սակայն ուրիշ ամէն բան հաւասար ըլլալով, առանձին և անջատ տընտեսական շահերը կը բաժնեն գործաւորները և իրենց գործատէրերը հակամարտ դասակարգերու : Փոյթ չէ թէ ինչպիսի համախմբումներ կրնան տեղի ունենալ իրենց մասնաւոր՝ գործատէրի և գործաւորի՝ յարաբերութենէն դուրս, այս շահերու մէջ անոնք հակամարտ դասակարգեր կը դառնան : Ամէն մէկ գործատէրի շահն է ստանալ այնքան մեծ շահ իր աշխատցուցած մարդերու աշխատանքէն, որքան կարելի է . նոյնպէս գործաւորներու շահը կը պահանջէ, կարելի եղածին չափ մեծ թոշակ ձեռք ձգել, առաւելագոյն չափ մը ամբողջ աշխատութենէն : Բոլոր ասոնք բաւականին յստակ կերպով ցուցադրած է Ա'տըմ Սմիթ իր «Ա.ԶԴԻԵՐՈՒԻ ՀԱՐՍՍՈՒԹԻՒՆ» գրքին մէջ, և երբէ՛ք լրջօրէն ո՛ւէ տնտեսագէտի կողմէն առարկութիւն չէ եղած անոր դէմ : Ուրիշ ոչ մէկ հիմքով կարելի է բացատրել արդիւնաբերական այն տեսական պայքարը որ երեան կուգայ բանթողներով, գործադադարներով, պօքօթներով, բանւորական միութիւններով և գործատէրերու ընկերութիւններով :

Արդի արդիւնաբերական ընկերութիւնը իր կապիտալիստական հանգամանքով ամբողջ արդիւնաբերութիւնը աւելի շահի քան թէ գործածութեան համար առաջ կը մղէ : Սովորական արտադրողներու շարժառիթը գործածութեան համար չէ, այլ դրամ վաստկելու : Ան այնքան սիրով դադաղներ պիտի չինէր, որքան օրօրոցներ, կուռքեր՝ կոսպաշտներուն, աղօթագրքեր՝ քրիստոնեաներուն համար,

պայմանաւ միայն, որ կարենար հաւասարապէս շահ ընել : Դասակարգ մը ունինք թւով մեծ, բայց համեմատաբար փոքր . որ տէր է և կը ղեկավարէ հարստութեան արտադրութեան և բաշխումի մեծ միջոցները և անհունապէս աւելի մեծ դասակարգ մը, որ տէր չէ հարստութեան արտադրութեան այդ մեծ միջոցներուն, որով պարտաւորած է աւուրչէքի համար գործել : Եթէ «լուսբաժնետէրերը», գրամագլուխ դնողները պէտք է ստանան ո՛ւէ բան իրեւ տոկոս իրենց շահարկած զրամագլուխէն, ստոյգ է, որ այս դասակարգը պէտք է արտադրէ յաւելեալ-արժէք մը աւելի բարձր, քան իր օրավճարներով ստացած գումարը :

Այս յաւելեալ-արժէքը կոփեի ոսկորն է և պատճառը (casus belli) արդիւնաբերութեան մեծ ընդհարումներու : Եւ որքան ատեն որ կապիտալիստ արտադրութեան մեթուար տիրէ, այդ ընդհարումը պիտի շարունակւի : Եթէ բոլոր մարդիկ հրեշտակներ կամ սուրբեր ըլլային, հասկնալի է որ անոնք կարող պիտի ըլլային կատարելապէս համաձայնիլ թէ աշխատանքի և թէ հարստութեան բաժնաման մէջ : Ներդաշնակութիւնը կրնար ըլլալ այնքան կատարեալ, որքան Ազգային Քաղաքական Դաշնակցութիւնը կը փափաքի : Այն ատեն կարելի պիտի ըլլայ թերևս գործաւորներուն և կապիտալիստներուն համար համաձայնիլ, որ իւրաքանչիւր դասակարգ հատուցանէր միւսին փոխագարձ ծառայութիւն, և որ հարստութիւնը արդարութեամբ բաժնէր : Բայց քանի որ մարդս ո՛չ հրեշտակ է և ո՛չ սուրբ, կատարեալութիւնը մարդկային ստորոգելիք մը չէ և երբէք չէ եղած, այդ ներդաշնակու-

թիւնը գոյութիւն չունի և չկրնար ունենալ։
Փոխան ներդաշնակութեան՝ ունինք մշտատե-
պայքար մը։ Գործաւորական միութիւններ և
գործատէրերու միութիւններ դէմ դիմաց կու-
գան մեծ ընդհարումի մը մէջ։

IV

ՀԱՅՈՒ մինչդեռ այս երկու դասակարգե-
րու պայքարը մեր ընկերական և քաղաքական
կեանքի ամենայայտնի պատկերն է, որ կը տի-
րապետէ ամենալայն չափով մեր օրէնսդրութեան
և քաղաքականութեան վրայ, յիմարութիւն պի-
տի ըլլար վիճել, ինչպէս շատ մը Ընկերվարական
գրողներ ըրած են, թէ պառակտումի որոշ գիծ
կայ արդի ընկերութեան մէջ, բոլոր կապիտա-
լիստ այծերը համախմբւած են անոր մէկ կողմը
և բոլոր պրօլետարիատ ոչխարները միւս կողմը,
—այս երկու համախմբումները կը պարունակեն
ամբողը ազգաբնակչութիւնը։ Կապիտալիստ ըն-
կերութեան մէջ դասակարգային համախմբում-
ներու այս անկերպարան պատկերը տիրօրէն ազ-
գած է Ընկերվարական ժողովրդական գրակա-
նութեան վրայ և հաւանօրէն պատասխանատու-
է անւանարկութեան մէկ մասին, որուն են-
թարկւած է դասակարգային պայքարի թէօ-
րիան։

Ահաւասիկ մարդ մը, որ աւուրշէքի գործա-

(103)

ոռ է և կաշխատի մեր մեծ գործարաններու մէկին մէջ : իր կացութեան մասին ո՛ն է կա կած չկայ : Ան աւուրչէքի գործաւոր մըն է : Բայց մենք կը գտնենք որ ան ժառանգած է կամ թերեւ խնայած է հաղար տալէր , որը պառկեցուցած է երկաթուղիներու բաժնեթուղթի : Այժմ մենք ի՛նչպէս պիտի դասակարգենք զայն : Ան վասահօրէն իր շահարկած դրամին սահմանափակ չափով կապիտալիստ մըն է և այնքան կը բաղձայ մեծ եկամուտներ ստանալ իր շահարկած դրամէն , որքան միլիոնատէր շահարկողը : Միւս կողմէն , իրեւ աւուրչէքի համար աշխատող մը , ան այնքան կը բաղձայ , որքան ո՛նէ մէկը իր ընկերներէն ստանալ բարձր վճարումներ և կարելի եղածին չափ նւազ շահագործւիլ :

Դարձեալ , աշա բժիշկ մը : Ան ո՛նէ գրամշահարկած չէ և իր եկամուտի միակ ազբիւրը իր արհեստի գործածութիւնն է : Ան չգիտեր թէ երկու դասակարգերէն ո՛նէ մէկուն հետ խնամութիւն ունի : Եթէ իրեն հարցւէր , ան պիտի պատասխանէր , որ «միջին-դասին» կը պատկանի , դասակարգ մը հաւասարապէս անջատ թէ կապիտալիստ և թէ պրօլետարիատ դասակարգէն : Բայց եթէ ճանչնաք միայն երկու դասակարգ , ուր պիտի դասաւորէք զայն—կապիտալիստներո՞ն թէ գործաւորներուն հետ : Ի հարկէ , ոչ-կապիտալիստներուն հետ (չմոռնալով որ ան դրամագլուխ չունի չի շահագործեր գործաւորները) . և ո՛չ ալ պրօլետարիատին հետ , նկատի ունենալով , որ ան չի շահագործւիր , հաւանօրէն իր եկամուտը քանի մը անգամ աւելի է քան ամենալաւ վարձատրւած գործաւորին , նոյնը կարելի է ըսել նաև չատ մը մասնագէտներու մասին .—եկեղե-

ցականներու , արւեստագէտներու , գրագէտներու ևլն . :

Կամ դարձեալ . վերցնենք փոքր գործատէրի պարագան , այն մարդը որ այնքան ծանր կը գործէ , որքան իր գործաւորը և անոր հետ միասին : Իր եկամուտը փոքր է կամ ոչ երբէք բարձր , քան իր աշխատուցած մարդունը : Ճիշտ է , ան գործատէր մըն է և կապիտալիստ , բայց իր համակրութիւններուն մէջ ան ալ աւելի պրօլետարիատ մըն է քան շատ մը շարաթավճար աշխատաւորներ թէեւ վերջինը նոյն իսկ կարող է ուղղակի կերպով այնքան շահագործւիլ—գուցէ թերեւ նւազ աստիճանով մը—որքան սովորական ձեռքի գործաւորը : Որոշապէս ստոյգ է , որ եթէ այսպիսի դասաւորումի մը վրայ կռիթնինք , որ իր մէջ պարունակէ միայն մէկ դասակարգ , բառի ամենէն սահմանափակ իմաստով՝ սոսկ ընչազուրկ գործաւորները , բոլոր միւսները դասաւորելով միւս հակառակորդ դասակարգի մէջ , ընչազուրկեանները չեն կարող յուսալ քաղաքական մեթուաներով յաղթանակը տանիլ , քանի որ անյուտալիօրէն նւազաթիւ և նւազաքւէ պիտի մնան :

Կարլ Մարքս մեռաւ իր ԴՐԱՄԱԳԻԼՈՒԽ գրքին երկրորդ և երրորդ հատորները անկատար թողլով : Երրորդ հատորի ձեռագիրը կը վերջանայ , նոր գլուխի մը սկիզբը որը ան մտադիր էր նըւիրել դասակարգային համախմբումներուն : Խիստ հաւանօրէն , եթէ այդ գլուխը լրացնելու չափ ապրէր ան , մենք ազատած պիտի ըլլայինք դասակարգային պայքարի այն շատ մը խակ ցուցադրութիւններէն , որ կը յիշեցնէ այնքան ճշտօրէն նուսիաի ցարին պարզամտութիւնը , որ ուղիղ գիծ մը գծեց քարտէզին վրայ երբ իրմէն

խնդրեցին նշանակելու կառուցւելիք երկաթ ուղիի
մը գծին շարունակութիւնը : Մարքս շափազանց
իմաստուն և հեռատես էր, որ չի տեսներ թէ
բուն պրօլետարիատը մնացած ամբողջ ժողովրդի
դէմ դասել պիտի նշանակէր յայտարարել ա-
նոնց քաղաքական պայքարի անյուսութիւնը :

Ան շատ լաւ գիտէր որ արդի պրօլետարիա-
տի շարքերէն դուրս, կը գտնին շատ մարդիկ
որ պիտի միանան անոր իր պայքարին մէջ՝ կա
պիտալիստ դասակարգի դէմ : Ոմանք, թէև ի
րապէս պրօլետարիատ չեն, օրինակի համար,
մանրավաճառները, վարձկալ ազարակապաննե-
րը, պղտիկ գործարանատէրերը ևլն . կը գտան,
որ իրենց շահերը կը մղեն դիրենք աւելի մօտիկ-
նալ պրօլետարիատ քան թէ կապիտալիստ դա-
սակարգին : Կապիտալիստ մեծ միաբանութիւն-
ները ասոնք ալ ճնշած ու շահագործած են պը-
րօլետարիատին պէս, թէև ուրիշ կերպով : Հե-
տեւաբար, իրենց տնտեսական շահերու ապահո-
վութեան համար, անոնք կը մղւին միանալու
պրօլետարիատին : Ուրեմն, ուրիշներ ալ կան-ի-
րապէս խիստ մեծ դասակարգ մը, որ թէև չեն
զգար թէ իրենց տնտեսական շահերը այնպէս
մը դասւած են, որ պէտք է միանան այս երկու
դասակարգերուն ալ, բայց կը զգան աշխատա-
ւորներու դատին արդարութիւնը կամ կը խոս-
տովանին պատմական շարժումի դաժան իրո-
ղութիւնները և այսպէս կը միանան դործա-
ւորներուն հետ քաղաքական ասպարէզին մէջ
կապիտալիստներու հանդէպ : Վերջապէս, կան
մարդիկ, նոյն իսկ կապիտալիստ դասակարգին
մէջ, որոնք այնքան արդարադատ և մարդկային
են, որ կը տեսնեն դործաւորներու դատին ար-

դարութիւնը կամ այնքան ողջադատ են, որ կը
տեսնեն թէ անոնց յաղթանակը անխուսափելի է :
Հաւանօրէն այն կարծիքը՝ որ արտայայտած
է մեծ մարդը՝ վկիչէլմ կիպկեխտ, ամենա-
աչքառու քաղաքական առաջնորդը որ ընկերվա-
րական շարժումը երբէք արտադրած ըլլայ, ա-
մենէն աւելի մօտիկ է Մարքսի-իր բարեկա-
մին և վարպետին խորհուրդներուն : Լիպկնեխտի
մահւան առաջին տարեգարձի առթիւ Պէրլինի
«Յառաջը (Vorwärts), Գերման Սօցիալ Դէմո-
կրատներու ծանօթ օրաթերթը, հրատարակեց
Լիպկնեխտի անկատար մէկ գործին քանի մը
հատւածները, որուն ձեռագիրը գտնւեցաւ իր
թուղթերու մէջէն : Հեղինակի մահէն ետք հը-
րատարակւած այս հատւածներուն մէջ կը գըտ-
նըւին շեշտումներ որոնք յենւած են այն իրողու-
թեան վրայ թէ «այն մարդերու թիւը որոնց շա-
հը կըստիպէ զիրենք մտնել մեր թշնամիներու
շարքին մէջ, այնքան փոքր է, որ գրեթէ զան-
ցառելի կը դառնայ, և թէ անհուն մեծամաս-
նութիւնը անոնց, որոնք հակառակութիւն մը,
կամ վերջապէս անբարեացակամ դիրք մը ունին
մեզի դէմ, առած են այդ դիրքը միմիայն իրենց
կացութեան և մեր ջանքերու մասին իրենց աը-
դիտութեան պատճառով, և թէ մենք պէտք է
գործ դնենք մեր բոլոր կարողութիւնը լրւաւո-
րելու համար այս մեծամասնութիւնը և շահելու
զայն մեր կողմը» :

Լիպկնեխտ խիստ վեհանձն է գործաւոր դա-
սակարգի իր սահմանումին մէջ . «Մենք մեր ըմ-
բռնումը՝ «գործաւոր դասակարգ» եղրին նկատ-
մամբ՝ պէտք չէ սահմանափակենք», ինչպէս որ
մենք բացատրած ենք ատենախօսութեան, գըր-

քոյկներու և յօդւածներու մէջ, մենք կը հասկը-
նանք գործաւոր դասակարգ ըսելով բոլոր ա-
նոնք որ կապին բացարձակօրէն կամ ֆլե՛ստ-
բոր իրենց աշխատանքի միջոցներով, և որ չեն
հարստանար ուրիշներու աշխատութիւնով:

«Այսպէս, բացի աւուրչէքի աշխատաւորնե-
րէն, մենք պէտք է անոնց մէջը առնենք փոքր
հողագործները և փոքր գործարանապահները, որ
կը ձգտին աւելի և աւելի պրօլետարիատի հա-
ւասարեցումի աստիճանին իյնալ, ուրիշ խօսքով
բոլոր անոնք, որ կը տառապին մեծաշափ արտա-
դրութեան սիստեմէն:

«Ոմանք, ճիշտ է, կընդունին, թէ աւուրչէ-
քով աշխատող պրօլետարիատը միայն իրապէս
յեղափոխական դասակարգ մըն է, որը կը կազ-
մէ առանձին ընկերվարական բանակը, մենք
պէտք է կասկածով նայինք այն բոլոր համախոհ-
ներուն, որոնք կեանքի ուրիշ պայմաններու և
դասակարգերու կը պատկանին: Բարեբախտա-
բար այս անմիտ գաղափարները Գերման Սոցիալ
Դէմոկրատները երէք ընդգրկած չեն:

«Աւուրչէքով աշխատող դասակարգը ուղղա-
կի կերպով կապիտալիստ շահագործութեան են-
թարկւած է. ան կանգնած է ճակատ ճակատի
զինք շահագործողներուն դէմ և ունի այն մաս-
նակի առաւելութիւնը, որ կեդրոնացած է գոր-
ծարաններու և շրջափակներու մէջ այսպէս բը-
նականօրէն, կը խորհի երևան դալու աւելի կո-
րովով և ինքզինքը կը գտնէ մեքենաբար կազ-
մակերպւած գործաւորներու զօրագունդի ձե-
ռով. իրերու այս վիճակը կուտայ անոր յեղա-
փոխական նկարագիր մը, որ ընկերութեան ու-
րիշ ոչ մէկ մասը միւնյոյն աստիճանով ունի:

Պէտք է ասիկա ճանչնանք համարձակօրէն:

«Ամէն թոշակաւոր արդէն կամ Ընկերվա-
րական մըն է, կամ ընկերվարական ըլլալու վը-
րայ է: Ֆրանսայի մէջ ազգային աշխատանոցնե-
րու թոշակաւորները, որոնք Փետրվարեան Հան-
րապետութեան միջին դասակարգի կառավարու-
թիւնը ուղեց զինել Ընկերվար պրօլետարիատին
դէմ, վճարական ըոպէին թշնամիին դէմ գնացին:
Միւնյոյն կերպով կը տեսնենք, թէ ինչպէս այն
արհեստակցական միութիւնները, որ հաստատած
էին գերման միջին դասակարգի գործակալներու
ձեռքով՝ ընդգիւմադրելու Ընկերվարական գոր-
ծաւորներուն կամ պահեցին իրենց գոյութեան
ստերը և կամ իրենց կարգին քշւեցան Ընկեր-
վարական գաղափարներու հոսանքին մէջ: Ա-
ւուրչէքի աշխատաւորը կառաջնորդւի դէպի Ըն-
կերվարութիւնը իր բոլոր միջավայրերով և այն
բոլոր վիճակներով, որոնց մէջ անիկա ինքզինքը
կը գտնէ: Ան ստիպւած է մտածել իր կեանքի
խիստ պայմաններու մասին և անմիջապէս որ կը
սկսի մտածել, կը դառնայ Ընկերվարական
մը:

«Բայց եթէ աւուրչէքի աշխատաւորը տա-
ռապի աւելի ուղղակի և տեսանելի կերպով կա-
պիտակիստի շահագործութեան սիստեմին տակ,
փոքր հողագործները և մանր գործարանատէրե-
րը նոյնքան անկէ կազդւին, թէև նւազ ուղ-
ղակի և ակներև կերպով:

«Փոքր հողատէրերու ապերջանիկ դրութիւ-
նը գրեթէ ամբողջ Գերմանիայի մէջ այնքան լաւ
գիտցւած է, որքան արհեստակցական շարժու-
մը: Ստոյգ է, որ թէ փոքր հողատէրերը և թէ
փոքր գործառէրերը տակաւին մեր հակառա-

կորդներու բանակին մէջ կը գտնւին, բայց պարզ այն պատճառով, որ անոնք չեն ըմբռներ այն խոռունկ պատճառները, որ իրենց ողբալի վիճակին հիմը կը կազմեն. մեր կուսակցութեան համար առաջնակարգ կարևորութիւն ունի զանոնք լուսաւորել և բերել մեր շարքերուն մէջ: Այս մեր կազմութեան համար կենսական հարց հն է, որովհետեւ երիս ուստի որքերը կը կաւճեն աղքին մէջ մասնաւունքնեւնը...:

«Գերման Ընկերվարականները . . . վաղուց ի վեր ըմբռնած են պրօպականդափ կարևորութիւնը և փոքր խանութպան դասակարգն ու փոքր հողատէրերը շահելու անհրաժեշտութիւնը:

«Չնչին քորութանաբիւն ըը միայն կը դիմուջէ, որ Ընկերվարութիւնը ըրժում պէտք է առնենառն ըլլոյ մարդունքութերու դաստիարքին:

* * * * *

Մայրայեղ յեղափոխական և մարտնչող Ընկերվարութիւնը, որ տարամերժորէն կոչ կընէ «աշխատաւորութեան կարծրածեռք դաւակներուն», յետաշարժութեան համար երկու առաւելութիւններ ունի: Առաջին, անիկա կը սահմանափակէ Ընկերվարական շարժումը դասակարգի մը, որը Գերմանիափ մէջ, յամենայն դէպս այնքան մեծ չէ յեղափոխութիւն մը առաջ բերելու համար և բացի այս, ընտիր միջոց մըն է ահարեւու համար կելու համար ժողովրդի գլխաւոր զանգւածը, որ կիսովին անտարբեր է, մասնաւորապէս գիւղացիները և փոքր պուրժուազին, որոնք գեռ ևս կազմակերպած չեն ո'ւէք քաղաքական անկախ գործնէութիւն մը:

* * * * *

«Մենք պէտք չէ հարցնենք թէ դուն աւուրշէքի գործաւոր մըն ես, այլ՝ թէ դուն Ընկերվարական մըն ես.

«Ընկերվարութիւնը նէ իւնաբ յանունիւնը, ենիւ անհանգիւնիւնը շբութիւնը բործութիւնը միջւ: Իսկ էնիւ ոյն դուրսիւնը բուլոր աշխատանքները և աշխին բարութիւնը և համարական ընդունած ուրբերը, իր յանունիւնը բացայուր է»:

Յետոյ կիպկնեխտ ա՛լ աւելի շեշտեց իր գիրքը, յայտարարելով, որ Սօցիալ Դէմոկրատիան ամբողջ ժողովութիւնի կուսակցութիւնն է, բացառութեամբ միայն երկու հարիւր հազար մեծ սեփականատէրերու, փոքր սեփականատէրերու և կղերներու»:

Ինձի համար բոլորովին աւելորդ պիտի ըլլարթելադրել, որ կիպկնեխտի սքանչելի յայտարարութիւնը Ընկերվարական յայտարարութիւններուն ներկայացուցիչն է: Ամենածայրայեղ կարծիքը—որ այնքան ազդու կերպով պիտի սահմանափակէր Ընկերվարական շարժումը լոկ աղանդի մը շրջանակին մէջ—ընդհանրապէս յայտարարւած է Ամերիկայի քան թէ ուրիշ ո'ւէ երկրի մէջ (1): Այս բանին համար կան պատմական պատճառներ, պատճառներ՝ որոնք կը շաղկապւին Ամերիկեան Ընկերվարութեան զարգացման հետ, որու մասին անտեղի է այստեղ խօսիլ: Բայց եւ այս իրողութիւնը առաջնակարգ

(1) Ուուսաստանի Սօցիալ Դէմոկրատները նըւազ կոյր չեն այս տեսակէտէն, որոնց կը հետեւին նոյնպէս կուրօքէն և հայ Սօցիալ Դէմոկրատները:

կարեորութիւն ունի—հակառակ այս հարցի նը-
կատմամբ բոլոր ծայրայեղ յայտարարութիւննե-
րու, ներկայ շարժումը իր ուղղութեան մէջ հե
տևած է կիպկնեխտի տրամաբանութեան ճամբով։
Ասիկա ցոյց տրւած է կուսակցութեան զօրու-
թեամբը այնպիսի նահանգներու մէջ, ինչպէս
Օքլահօմա, ուր համեմատաբար մեծ թիւ կը
կազմեն Ընկերվարական կուսակցութեան մէջ
մտաւորականներ և փոքր գործատէրերը, և այն
պրօվկաանդով, որ առաջ կը տարւի գոլէճներու
և համալսարաններու մէջ։

V

ԲԱՅՈՐՈՅՑ է, որ դասակարգային պայքարը
արւեստական կիրքի արտադրոյթմը չէ որ երկան
եկած ըլլայ դառնասիրտ ագիտատորներու ձեռքով
որոնք ընկերային դժգոհութիւն կը սերմանեն,
այլ այն կաձի անխուսափելիօրէն բիրտ և անար-
դար տնտեսական պայմաններէն։ Մեղադրել Ըն-
կերվարական ագիտատորը, որովհետեւ դասա-
կարգային պայքարի մասին կը խօսի, և զայն
նկատել կերպով մը պատասխանատու ատոր գո-
յութեան համար, ծայր աստիճան յիմարութիւն
մըն է։ Ագիտատորները չեն ստեղծեր դասա-
կարգային հակամարտութիւնները և ընկերային
ընդգումները, անոնք ուրիշ բան չեն բայց եթէ
գոյութիւն ունեցող խորարմատ դժգոհութիւն-
ներու ձայները։

Թէ որքան յիմար է դատապարտել մարդիկ
և կիներ, որոնք կը մատնանշեն արդի ընկերու-
թեան մէջ դասակարգային պայքարի գոյու-
թիւնը, կարելի է պատշաճօրէն ներկայացնել օ-
րինակով մը։ Ենթադրենք, որ առտուն մարդ մը

տունէն կելլէ իր գործին երթալու , փողոցը հասնելուն պէս , իր կինը ետ կը կանչէ իրեն և կըսէ , «Յովհաննէս , չե՞ս տեսներ , որ սկսած է անձրեւլ , և բարդ-բարդ ամպերը մօտալուտ փոթորիկ մը կը գուշակեն : Խոհեմութիւն չէ այդպէս երթալ , եկուր վերարկուդ հագիր , հովանոց մը հետդ ա՛ռ ցուրտին դէմ ինքզինքդ պաշտպանելու » : Եւ ենթադրենք նորէն որ մարդը ետ դառնար բարկութեամբ և իր կինը յանդիմանէր ըսելով՝ «Դուն վտանգաւոր , անզգամ կին մըն ես , շատ անհաճոյ էակ մը , ինչո՞ւ հանդիսատ չես միար , փոխանակ հանդարտ նստելու , քեզի բան գործ ըրեր ես ամէն օր փոթորիկներ ստեղծել » : Այսպիսի մարդ մը պիտի ըլլար այնքան խելացի , որքան անոնք որ Ընկերվարականները կամբաստանեն թէ դասակարգային կոիւ կըստեղծեն : Ընկերվարականը աւելի պատասխանատու չէ դասակարգային ընդհարում ստեղծելու մէջ քան խելացի կինը անձրեւ ստեղծելու :

Ընկերվարականը այն դիրքին մէջ է , որ գործաւորները կը նախազգուշացնէ փոթորիկէն և կըստիպէ զանոնք անոր դէմ պատսպարւելու , —այսպէս ասած՝ վերարկու հագնիլ , կրկնակօշիկ կրել և հովանոց առնել :

Դասակարգային պատերազմը իրողութիւն մըն է : Այն մարդիկը , որ կաշխատին անոր գոյութիւնը ժխտել , պարզապէս ջայլամին յիմարութիւնը կը գործեն , որ անգիտօրէն իր գլուխը կը ծածկէ աւազին մէջ , խուսափելու համար իր կեանքին սպառնացող վտանգի տեսողութենէ մը : Որսորդը չը տեսնելու իրողութիւնը , —երբ գլուխը թաղւած է աւազին մէջ , չի փրկեր գլուխը թաղւած է աւազին մէջ , չի փրկեր խեղճ արարածը իր ճակատագրէն , ոչ աւ այն

իրողութիւնը , որ կարգ մը մարդիկ բարձրաձայն կը ժխտեն դասակարգային պայքարի գոյութիւնը , կը փոխէ այդ իրականութիւնը կամ կազատէ գործաւորները անոր առթած տառապանքէն : Նելսընը որ խոշորացոյցը կոյր աշքին դնելով ըստ , «Վատանգ մը չեմ տեսներ » , զարմանալի յոխորացող մըն էր , բայց վտանգը նոյնքան իրական էր , նոյն իսկ այն պատճառով որ կը մերժէր տեսնել :

Նախորդ տեսութենէն կը յայտնւի , որ այս երբէք բարոյական հարց մը չէ : Ամենաթեթև թելադրութիւն անդամ չկայ որ պայքարը կը կազմւի ընչազուրկի առաքինութենէն , ընդդէմ կապիտալիստական մոլութեան : Երկու դասակարգերն ալ դրդւած են իրենց սեփական շահերէն և եթէ գործաւորը ու կապիտալիստը իրենց դիրքերը փոխէին , ամէն մէկը պիտի գործէր այնպէս , ինչպէս միւսը հիմա կը գործէ : Անսահման շարիք առաջ բերած է անցեալին մէջ պայքարին տալով կուի մը կերպարանքը ապիրտ կապիտալիստներու և առաքինի գործաւորներու միջև : Կայ մէկը , որ ծանօթ չէ այդ անկերպարան խորհուրդին : Մարքսի վարդապետութեան ամենամեծ արժանիքներէն մէկը այն է , որ կը պահպանէ գործաւորները այդ շարիքին հանդէպ : Դասակարգային պայքարի փիլիսոփայութիւնը կարելի կը դարձնէ , որ աշխատաւորը տեսնէ թէ գործատէրը աւելի պատասխանատու չէ պայմաններու մասին , քան ինքը : Ան կը տեսնէ , որ կապիտալիստներու հանդէպ տածւած ատելութիւնը , ըլլայ անհատարար կամ հաւաքարար , միանգամ ընդմիշտ փուձ , յիմար և անարդ ար :

Ան կը հասկնայ , որ շահի համար արտադր-
 ութեան սիստեմը դարերու բարեշրջման ար-
 դիւնքն է , որքան ատեն որ շահի համար արտա-
 դրութիւնը շարունակենք , պիտի ունենանք դա-
 սակարգ մը , որ պիտի տիրապետէ կեանքի մի-
 ջոցներուն և ուրիշ դասակարգ մը ենթակայ
 պիտի դարձնէ իր իշխանութեան : Քանիոր մարդ-
 կային պատմութեան մեծ դարաշրջանները ա-
 ռաջացած են դասակարգերու յաղթութեամբը ,
 ճնշող դասակարգերու վրայ , ան կը սորվի , որ
 իր պատկանած դասակարգը ունի պատմական
 միսիա մը իրագործելու , որ միակ ազդու և կա-
 րելի օգնութիւնը իր դասակարգին համար ,
 պէտք է գայ իր իսկ դասակարգի գործունէու-
 թիւնով , որ պիտի գործադրէ իր ուժը , կործա-
 նելու համար զինքը շահագործող կապիտալիստ
 դասակարգի իշխանութիւնը : Այդ կարելի է
 միայն շահի համար եղած արտադրութիւնը ջըն-
 ջելով , ենթակայ ընելով հասարակաց քօնթրօլին
 արտադրութեան մեծ ազդակները , որոնցմէ կա-
 խում ունի ամէն մարդ : Եթէ այդ վախճանին
 հասնինք , ակներև է , որ դասակարգային սեփա-
 կանատիրութիւնը կանչետանայ և իր տեղը կը
 հաստատէի հասարակաց սեփականատիրութիւնը ,
 և դաստիարգային իշխանութիւնը կանչետանայ
 դասակարգային սեփականատիրութեամբ , և երբ
 դասակարգային սեփականութիւնը անհետանայ ,
 այլևս դասակարգային հակամարտութիւնները
 տեղի չեն կրնար ունենալ : Աշխատաւորները
 չեն կրնար դասակարգային գիտակից դառնալ-
 այսինքն գիտակից իրենց դասակարգի շահագոր-
 ծութեան , և իրենց դասակարգի պատմական
 միսիա և գործառնութեան դադանիքին - ա-

ռանց ստանալու ներչնչումը մեծ երազի մը ,
 այնպիսի աշխարհի մը համար , ուր գասակար-
 գային հակամարտութիւններ շըլլան , ուր իւ
 բաքանչիւրի շահ ըըլլայ բոլորին շահը : Վստա-
 հաբար այս բանը հոգեկան ստորոգելիք մըն է
 գասակարգային գիտակցութեան այն վարդա-
 պետութեան , որ արժանի է նկատողութեան
 առնել :

Երբ ըմբոննենք այն իրողութիւնը , թէ Ըն
 կերպարականները չեն ստեղծեր դասակարգային
 պայքարը , այլ պարզապէս կը ճանշնան զայն իր-
 ըև մեր կեանքին անբաժան մէկ երեսյթը , որ
 մեր անտեսական սիստեմի բնութենէն ծագում
 կառնէ , խիստ բացայաց կերպով երեան կուգայ
 որ անոնց դէմ եղած քննադատութեան մեծ մա-
 սը անարդար է և հիմնած ամբողջովին սխալ
 ենթադրութեան վրայ : Եթէ խոհական և ուղիղ
 ըլլար մեղադրել բժիշկը այն հիւանդութեան
 մասին , որ ան հիւանդին վրայ կը գտնէ , ուղիղ
 պիտի ըլլար մեղադրել Ընկերվարականը որ երեան
 կը բերէ հասարակութեան մէջ , դասակարգային
 հակամարտութիւնները : Ի հարկէ , եթէ Ընկեր-
 վարականները դասակարգային պայքարին ցան-
 կութեամբ նայէին , եթէ անոնք ուրախանային
 անոր գոյութեան համար և բաղձային անոր մըշ-
 տընջենացումը , արդարացիօրէն դատապարտու-
 թեան արժանի էին :

Բայց շարիքի մը ճանաչումը ոչ մէկ կեր-
 պով կը նշանակէ անոր հաւանումը : Բժիշկը չի
 փափաքիր հիւանդութեան շարունակութիւնը ,
 որ կը նշմարէ հիւանդին վրայ . այլ անոր անհետա-
 ցումը : Այն առողջապահագէտը որ ուշադրութիւն
 կը դարձնէ փանգաւոր ժանտախտի վայրի մը

վրայ, չի կարելի դատապարտել և ամբաստանել դայն թէ անոր տեականութեանը կը փափաքի: Մենք գիտենք, որ համարձակ ճանաչումը հիւանդութեան մը կամ ժանտախտի վայրի մը, անոնց վտարումին հարկադրիչ մէկ պայմանն է: Այդ վարկը Ընկերվարականներուն կը պատկանի, որ կը ձգտին հսկայական աշխատութեամբ դիմագրաւել դժւարութիւններուն, մեր տնտեսական սիստէմին մէջ մտցնելու այն փոփոխութիւնը, որով կը հաւատան թէ վերջ մը պիտի տայ դասակարգային բաժանումներուն և պայքարներուն: Ընկերվարական ամբաստանագրին մասը կը կազմէ, կապիտալիստ հասարակութեան մասին, որ ան իր ամէն մէկ հանգամանքով կը բաժնէ հակամարտ դասակարգերու, փոխանակ զանոնք խմբովին միացնելու հասարակաց ընկերային շահերու համար: Բոլոր երկիրներու միւլիոնաւոր մարդերու և կիներու հրաշալի ներշնչումին մասը կը կազմէ այն, որ Ընկերվարական դաշտավարը կը պարփակէ աշխարհ մը՝ ազատ դասակարգային մրցակցութենէ, շաղկապւած փառաւոր համերաշխութեամբ և եղբայրութեամբ:

VI

ՍՏԱՑՓ է, որ Ընկերվարական ագիտատորները տեականապէս կը ջանան աշխատաւորներու մէջ արթնցնել դասակարգային գիտականուննեն: Այսինքն Ընկերվարական պրօպականդի նպատակն է միացնել գործաւորները իրենց դասակարգային շահերու հիմնակէտին շուրջ: Այս պատճառով խստիւ դատապարտած են շատ մը անկեղծ և խոհուն անձերու կողմէ: «Ի՞նչ հարկաւոր է՝ կըսեն, —գործաւորները արթնցնելու համար ագիտացիա մղել: Եթէ դասակարգային պայքարը տարրական իրողութիւն մըն է մեր ընկերային կեանքին մէջ, բնականօրէն և անխուսափելիորէն առաջ եկած տնտեսական հիմնական յարաբերութիւններով, անշուշտ գործաւորները դառնօրէն տեղեակ եղած պիտի ըլլան, պայքարի գոյութեան և անոր բնութեան մասին: Ի՞նչ պէտք կայ, ուրեմն, մասնաւոր պրօպականդ մղել ինքնին ծանօթ իրողութիւնը ծանօթացնելու: Ընկերվարական պրօպականդի մասին բոլոր շեշտումները ինչո՞ւ չի դարձնել

աւելի բուժիչ միջոցներու շուրջ, քան թէ գոյութիւն ունեցող պայմաններու հիւանդագին ախտածանաչութեան և վերլուծումին»:

Այս ձեռվ ներկայացւած քննադատական դիրքը շատ սովորական է, և անոր դրած պարկեցած հարցումին պէտք է նոյնքան պարկեցած պատասխանը տալ: Նախ՝ ատոր իրբև պատասխան կրնայ ըստիլ, որ դարմանումի միջոցներու ո՛չ մէկ դրական պաշտպանութիւն կարելի է, կամ նոյն իսկ հասկնալի, եթէ ուժգնութեամբ չշեշտուի լրջութիւնը և բնութիւնը այն չարիքներուն, որոնց դարմանը կը բաղձանք: Ճիշտ ինչպէս առողջապահագէտը քազաքացիները կը մղէ, որ հարկ եղած քայլը առնեն ժանտախարը վերցնելու համար, պէտք է պնդէ վտանգի մեծութեան և սպառնացած կորուստի մասին, նոյնպէս ալ Ընկերվարականը կը մղէ տղամարդիկը և կիները, որ աշխատին դասակարգային իշխանութեան չարիքներն ու կորուստները վերցնելու համար, պէտք է ծանրանայ անդրդւելիօրէն այդ չարիքներու և վտանգներու բնութեան և մեծութեան վրայ:

Ո՛չ ախտաւոր և զգայացունց վիճարանութեան մէջ մտնելու բաղձանքով և ո՛չ ալ ահազ անդային ագիտացիաի սիրով է, որ Ընկերվարականները կը ծանրանան այնքան ընկերութեան մէջ դասակարգի սիրով է, որ Ընկերվարականները կը գտնային պայքարի իրողութիւններուն վրայ, այլ պարզ այն պատճառով, որ ուրիշ ծանապարհ մը չկայ, որու միջոցով կարող ըլլան արթնցնել և զօրացնել բարոյական այն ուժեղ տենչանքը, որ հարկաւոր է իրենց գաղափարականին հասնելու համար:

Բայց այդ չէ ամէնը: Կայ դեռ աւելի ծան-

րակցիոն և խորունկ պատճառ մը: Ընկերային պայքարով զբաղւած ամէն մարդ, նոյն իսկ իր ամենադժբախտ զոհերը գիտակ չեն պայքարի բընութեանը: Առնենք օրինակ մը ևս ախտաբանութեանէն: բժիշկը իր հիւանդը տկար և վատուժ կը գտնէ, որ կը տանջւի սոսկալի ախտէն: Տանջւող հիւանդը այն պատրանքը ունի, թէ հազի հետ խիստ պազ մը ունի միայն: Որովհետեւ այդ պատրանքը ունի, կը յուսայ ինքինք դարմանել հազի համար փաթէնթ եղած դեղերով և մամայական գարմաններով, ինչ որ վտանգաւոր յիմարութիւն մըն է: Խելացի բժիշկը գիտէ, որ իրական բան մը չի կրնար ընել, մինչեւ որ իր հիւանդի միտքը չի ուղղւի այդ վտանգաւոր պատրանքէն, մինչեւ որ զայն գիտակից շգարձնէ իր հիւանդութեան բնութեան և սուս բժշկութիւններու վրայ յայս գնելու վատթար յիմարութեան մասին: Իր դրութեան գիտակցութիւնը հարկաւոր է հիւանդին համար, որպէս զի կը նայ խելացիօրէն համագործակցիլ բժշկին հետ: Նմանապէս հարկաւոր է դաստիարակել գործաւորները դէպի գիտակցութիւնը իրենց դասակարգին, անոր դիրքին, կրած անիրաւութիւններուն և ունեցած ուժին նկատմամբ:

Շատ մը աշխատաւորներ, որ կը տւայտին մեր ընկերային սիստեմի չարիքներէն, ճիշտ այդ պատրանքով ապրող հիւանդի նմանօրինակ գիրքին մէջ կը գտնւին: Իրենց նեղութիւններու իրական վիճակին ծանօթ չեն և ամէն կարգի ընկերային շինծու դարմաններու սրտակեղէք զոհերը եղած են: Ճիշտ ինչպէս որ թոքախտէն տառապողը իր առջև նետւած վտանգաւոր և պառաւական դեղերու ուռուցիկ ծանուցումը կը ստա-

նայ կարդալու , նոյնպէս գործաւորը կըստանայ ընկերային բազմաթիւ սուտ բժիշկներու իր առջեւ նետած աժան և գէշ գեղերը : Օրինակի համար , բեմերէն և քաղաքական փլաթֆօրմներէն իրեն շարունակ կըստի , որ Ամերիկայի մէջ դասակարգեր չկան , մինչեւ որ ան հաւատոյ թէ այդ ուղիղ է : Ինքնակոչ բարոյագէտները և պաշտօնական բարենորոգիշները մշտատե քարոզած եւ հաւատացուցած են , որ ամբողջ ընկերային խնդիրը պարզապէս բարոյական անկատարութիւններէն մէկն է , թէ ատիկա դասակարգ դասակարգի գէմ ելնելու հարցը չէ , այլ անհատը անհատի գէմ ելնելու հարցն է : Ան համոզւած է , որ այն ընկերային չարիքները , որոնք տանջանք կը պատճառեն իրեն և իր ընկերակիցներուն , կը ծագին մարդերու չար բնաւորութենէն , թէ այդ ամէնը չարութեան և անյագութեան հարց մըն է , թէ աւելի են վատերը քան թէ լաւերը , որ կեանքի մեծ ուժերը կը դեկավարեն :

Ասիկա այն վարդապետութիւնն է , որ Պ. Բուզովէլթ այնքան ուժգին և տեսականօրէն քարոզած է , վարդապետութիւն մը , որ միշտ ինծի թըւած է , թէ յեղափոխիչ է իր անբարոյութեանը մէջ և առլցւած ազգին համար սարսափելի աղէտի կարելիութիւններովք : Այս բանը ընկերային սուտ բժշկութիւն մըն է իր ամենավատ և ամենավտանգաւոր ձեւին մէջ : Այսպիսի վարդապետութիւն մը , որ իրապէս անբարոյացուցիչ և աւերիչ է բոլոր ընկերային կարդերու , իր քարոզիչները գեռ անամօթութիւնը ունին ամրատանելու Ընկերվարականները , թէ «յիմար» և «անբարոյական» վարդապետութիւն կը քարոզեն ,

ահա յատկանշական ցուցադրութիւն մը դասակարգային շահերու զօրութեան՝ բթացնելու համար բարոյական զգացումները և թաղելու մտային պատրանքներու մէջ :

VII

ԳԻՏԵՍ, որ ասոնք սարսափելի բառեր են, բայց և սարսափելիօրէն ճիշտ են: Եւ ճշմարտութիւնը խօսելու ժամանակը եկած է: Հետևաբար ես համարձակութեամբ կը յայտարարեմ, որ այստեղ ընդգծւած թուղվէլթեան վարդապետութեան մը, որ եթէ երրէք Ամերիկաի աշխատաւորութեան մտքերուն և սրտերուն մէջ հաստատւի, պիտի ծնի անիշխանութեան և սարսափի այնպիսի վիճակ մը, որուն պիտի չկրնայ դիմանալ ո՛չ մէկ ռամկավարութիւն: Ո՞չ մէկ անիշխանական ո՛ևէ ատեն այսպիսի վարդապետութիւն մը քարոզած է, այնպէս լաւ չափւած, որ ատելութեան և նախանձի բոլոր ճամբաները լայնօրէն կը բանայ:

Եթէ այս դատավճիռը կը թւի չատ զօրաւոր, կը խնդրեմ թոյլ տալ ինձ խիստ գործնական փորձի մը ենթարկել: Ահաւասիկ գործաւոր մը, որ անգործ է, խեղճ, դժբախտ և անօդ-

նական: Իր ամբողջ կեանքի բնթացքին դժբախտութեան մէջ ապրած է և պայքարի ցաւերով տածջւած, որոնք իր դատակարգի ժառանգութիւնը կը կազմեն: Խեղճութեան ու չուքը ծանրացած է իր մանկութեան օրօրոցին վրայ և խաւարած էր իր մանկութեան արակետը. զայն սարսափով պատելով: Երբ պէտք էր, որ վայելէր իր մանկութեան իրաւունքները և խաղար, ստիպւած էր գործել մանրանի մը մէջ՝ կրելու համար իր մատղալ ուսերուն վրայ աշխատանքի ծանր լուծը, և չնչել ու շարժիլ անհոգի մեքենային հարկագրիչ արագութեանը հետ: Հիմա, առանց իր յանցանքին, պարզապէս ընկերային վատ սիստեմի հետևանքով՝ ան անգործ է և իրեն ու իր ընտանիքին հաց վաստկելու միջոցներէն զրկւած: Առաւօտէն մինչեւ իրիկուն իր ականջներուն կը հնչէ՝ դատարկաշրջութեան և անմոռացութեան մէջ իր կող և երեխայի աղաղակը հացի համար, կեանքի համար: Պատկերը չափազանցւած չէ, հազարաւոր այսպիսի մարդիկ կան մեր մեծ քաղաքներուն մէջ:

Քաղաքին մէջ քալած ատեն հացի և գործի մտմտուքով պաշարւած, կը տեսնէ, որ իր գիմացէն կը քալէ իր գործատէրը չքութեամբ և պերճանքով: Ան իր չքաւորութեան հակապատկերն է հարստութիւնով և չքեղութիւնով, և իր մէջ կը ծնի այն չարաշուք խորհուրդը, որ գործատէրը իր աշխատանքի պտուղները կողոպտած և հարստացած է: Ո՞ւէ ագիտատորի կոչերուն պատճառով չէ շարժած իր նախանձը, այլ իր ծանօթ կեանքի դառնութեամբը այն համոզման հասած է, թէ հարուստ դործատէրը այն մարդն է, որ կողոպտած ու դժբախտա-

ցուցած է դինքը : Այս մասին թող անհեթեթհասկացողութիւն շըլլայ, այսպիսի մարդու մը բնական մտավիճակն է՝ ատելութիւն և նախանձ հարուստին և զօրաւորին դէմ : Այս բընագրական դիրք մըն է՝ ագիտատորները աւելի բան մը չեն ըներ, այլ զգացումի բոցերը կարծարծեն դէպի զայրոյթ :

Հիմա, գնա՞ այդ մարդուն մօտ, «անհատական բարոյականութեան» այս աւետարանով, որու մասին այնքան լսած ենք բարձր շրջանակներու մէջ մէր պաշտօնական բարենորդիշներէն : Սովորեցուր անոր որ իր տառապանքները անհատներու չարութեան, «մեծ հարստութեան յանցագործութեան» արդիւնքն են : Սովորեցուր իրեն ամբողջ եկեղեցիի և պետութեան հեղինակութիւնով որ ինքն և իր սիրելիները, կը Հանդուրժեն անօթութեան և անյօյս չքաւորութեան ապնապը, որովհետեւ իր գործատէրը շիտակ մարդ մը չէ, և կամ որովհետեւ ելմտագէտին մէկը գաղանային և բրտութեան բնազդն ունի : Ի՞նչ արդիւնք կըսպասես, որ այսպիսի ուսուցում մը ներդորձէ իր մտքին վրայ . ուրիշ ոչինչ, բայց եթէ խորացնել և սաստկացնել իր բնական, բնազդային ատելութիւնը և նախանձը : Իր ամենավատ և ամենավտանգաւոր խորհուրդներուն իշխանութիւն և վաւերացում շտի՞ր, երբ իրեն հաւատացուցիր, որ անհատներու ապիրատութիւնը առաջ բերած է այսպիսի ահուելի տանջանքներ իր և իր սիրելիներուն գըլխուն, գուն պիտի զարմանայի՞ր, որ ան փայփայէր իր սրտին մէջ դառն ատելութիւնը այն անհատներուն դէմ, որոնք պատասխանատու նըկատել սովորեցուցիր իրեն, և կամ այդ դառն

զգացումները առաջնորդէին դինքը յուսահատական միջոցներու :

Չե՞ս կարող տեսնել, որ այս կարգի քարոզչութիւնը կը սնուցանէ ամենավտանգաւոր անիշխանութիւնը, որ աշխարհին դեռ ծանօթ չէ : Այդ կը բորբոքէ ատելութեան կրակը, որ կարող է ո՛ւեէ ատեն անզսպելի կատաղութիւնով պայթիլ և կործանել հասարակութիւնը : Զկայ ո՛չ մէկ մոլեգնոտ արարած, լեցւած կատաղի անարդարութեան զգացումով և վրէժինդ ութեան կիրքով, որ օրէնքը իր ձեռքերուն մէջ առնէ, բռնելով ջան կամ դանակը . կամ ոռումբը և գործէ աւերներ, առանց ըլլալու զոհը այս պատրանքին, որ Ընկերվարութեան հակառակորդները տեսականապէս կը քարոզեն «բարոյականութեան» և «լաւ կարգերու» անունով : Եթէ մենք ունեցած չենք սարսափի իշխանութիւն մը Բուզվէլթեան վարդապետութեան մշտական քարոզչութեան հետեւանքով, այդ պարտական ենք այն իրողութեան, որ իր քարոզիչները չեն կրցած մասսանները տպաւորելայդ վարդապետութեան մոլի հաւատալիքով : Բայց անոնք բոլորովին անյաշող եղած չեն, մենք դեռ ամբողջովին խուսափած չենք անոր չարազէտ հետեւութիւններէն, որովհետեւ ամէն հոգածու գիտող պիտի տեսնէ, որ իբրև արդիւնք մը «հարստութեան մեծ չարագործները» վայրագ որակումին, մենք հասանք այնպիսի վտանգաւոր կէտի մը, ուր կոչ մը ժողովրդական կիրքին՝ Բաքիֆէլլը կամ Հէրէմնի մը դէմ պիտի ապահովէր անցքը գրեթէ ո՛ւեէ օրէնսդրութեան, փոյթ չէ թէ որքան թերի և ախտաւոր եղած ըլլար այն :

իրողութիւնը այն է, որ կապիտալիստն
աւելի մեղադրելի չեն քան գործաւորները. մեր
ընկերային խնդիրները հետեւանքը չեն քանի մը
աւագանիներու մեքենայութիւններուն, — որ
անշուշտ պէտք էր անջատւէին իրեւ «չարա-
գործներ» այլ տնտեսական զարգացման այն
մեծ ուժերուն, որոնք կը պայմանաւորեն մեր
ամենուս՝ հարուստի թէ աղքատի կեանքը:
Ուրիշ կերպով քարոզել, պիտինշանակէր ճշմար-
տութեան անունով ստութիւն քարոզել և խրա-
խուսել կարմրաձեռն անիշխանութիւնը:

VIII

¶ ԱՅՅ եթէ մենք առնենք մեր ընկերային
պայքարի զոհը և տանք իրեն ընկերվարու-
թեան աւետիսը, ան չուտով ետ կը դառնայ
անիշխանութեան և ատելութեան ճանապարհէն:
Պատահմունք մը չէ, որ այն երկիրներուն մէջ,
ուր ընկերվարութիւնը խիստ ուժեղ է, Սնիշխա-
նութիւնը խիստ տկար է, և գաշոյնի ու ոռոմբի
գործածութիւնը աւելի յաճախագէպ է այնտեղ,
ուր ընկերվարական շարժումը ամենէն թոյլ է: Ըն-
կերվարական պրօպականդը կը հասնի ընկերային
պայքարի այնպիսի զոհերուն, որ նկարագրած եմ,
և կը սովորեցնէ անոնց՝ նոյնիսկ սկիզբէն, որ ո՛չ
մէկ անհատ մեղադրելի է այս սարսափելի պայ-
մաններուն համար, որ չարիքը չի ծնիր անհատ-
ներու ազիրատութենէն, այլ ընկերային այն մեծ
պատճառներէն որ զարգացած են դարերու բնա-
շրջումով: Այն կը սովորեցնէ իրեն, որ կապիտա-
լիստը աւելի մեղադրելի չէ, քան իր անձը, որ
մենք բոլորս ալ պայմաններու ծնունդներն ենք,
Ան ընկերվարական պրօպականդի միջոցով

ընկերային խնդրի մասին նոր տեսութիւն մը կը ստանայ : Անիկա կը տեսնէ հարցը իր իսկութեամբ, դարերու պայքարին իրեւ մէկ արդիւնքը : Ան կը տեսնէ, որ կապիտալիստներու գէմիր հին տուելու թիւնը սխալ էր, անտրամաբանական և անարդար : Երբ մարդ մը իր գիրքին գիտակից դառնայ իրեւ գործաւոր գասակարգի մէկ անդամը, և հասկնայ, որ գասակարգային պայքարը արւեստական բան մը չէ, որ ստեղծւած է չար մարդերու ծրագրով, այլ գիտակցութիւն ունեցող տնտեսական կարգերու անհրաժեշտ և բնական մէկ պահանջը, այլևս ան գառն ատելութիւն մը չի սնուցաներ իր մէջ կապիտալիստին հանդէպ, և ոչ ալ կը հիւրընկալէ վրէժինդրութեան ո՛ւէ փափաք : Փոխանակ կիրքով անձնական վրէժինդրութեան գիմելու, ան կրտիրանայ դասակարգային օրինաւորութեան զգացումի մը և կը կոթնի ոչ թէ բռնութեան անհատական գործերու, այլ իր ընկերակիցներու համագործակցութեան վրայ իրենց գասակարգային շահերու առաջացման համար : Եւ այս գործաւոր գակակարգի համագործակցութիւնը նըպատակ չունի պատժի ենթարկել ներկայ իշխող գասակարգի անդամները, այլ ընկերութեան տնմենական կիմքը այնպէս փորմել : որ անկարելի դառնանայ դասակարգերու գորութիւնը :

Մեր օրենքուն անըմբռնելի հրաշալիքներէն մէկն է՞ ար Ընկերվարութեան քննադատներին այնքան քիչեր կը մտնեն այս խիստ պարզ ճիշմարտութիւնը : Այստեղ մենք ունինք համաշխարհային մթծ չարժումը մը, որ կը պարփակէ բնուրութիւններու և ցեղերուն միլիօնաւոր ժողովական գանձին առաջարկ կատարուած է :

Կոյր գժգոհները սովորեցնելով և առաջնորդելով անոնց հեռու մնալ խելագար, քանդիչ բռնութիւններէն և գիմել համբերութեամբ կազմակերպւած քաղաքական ջանքերու լայն և ազատ միջոցներուն, ու քննադատները այս հոյակապ առաքելութեան առջև կոյր կը մնան : Ես կը յայտարարեմ, որ աշխարհի Ընկերվարական շարժումը գիտակցութեան այն մեծ ազդակն է, որ կը սովորեցնէ ատելութեան և բռնութեան զնակարութիւնը ու կարծութիւնը, և կառաջնորդէ հետզհետէ աճող անժառանգ և կողոպտւած միլիօնաւոր գժգոհները դէպի ապահով, յարատե և շինարար ջանքի շաւիդները :

IX

ԱՀԱ ԲԿԱՏ, յիմար բան պիտի ըլլար ժըխտել, որ գասակարդային գիտակցութիւնը կարու է արտայայտւիլ բռնի ընդվզումներով։ Այն երկիրները, ուր՝ օրինակ Ռուսիա, ժողովուրդի մեծ ժամաները զրկւած են քաղաքական այն իրաւասութիւններէն, որ խաղաղ, օրինական գործնէութիւնը կարելի կը դարձնեն, բռնի յեղափոխութիւնը կարող է ըլլալ միակ միջոցը իրենց աղատագրութեան պայքարի յաջողութեան համար։ Ուրքան ալ դառն ըլլայ պայքարը, որքան ալ սոսկալի ըլլան կիրաւած մեթոտները, այդպիսի յեղափոխութեան մը արդարացիութիւնը հազիւթէ կարելի է խնդրի առարկայ դառնալ Անկօնաքսօններու կողմէ։

Եւ վստահօրէն աւելի լաւ է, որ աղատագը ըութեան համար հաւաքական պայքար մը մզւի որուն յաջողութիւնը աւելի հաստատուն է կուողներու մեծ բանակին համար, քան այն բազմաթիւ ճղճիմ և բռնութեան վիժող գործե-

ըը, որ կը գործադրւին անհատներու կողմէ։ Այն երկիրներուն մէջ, ուր գործաւորները կարող են գործածել քւէն գարմանելու համար իրենց տառապանքը, փորձառութիւնը ցոյց կուտայ, որ աղատագը թեան պայքարը անվիճելիօրէն քաղաքական պայքարի ձև կառնէ։ Ուրեմն, մեղի համար Ամերիկաի մէջ երկու ճամբայ կայ. կամ անհատական բռնի գործունէութիւն և կամ քաղաքական հաստարակական ջանք օրինական և սահմանագրական միջոցներով։ Նախկինը տրամաբանական ելքն է այն փիլիսոփայութեան որ կառաջնորդէ և կը ներշնչէ Ընկերվարկան շարժումը։

Այս պատճառներով, որ հակիրճ կերպով սահմանեցի, հասած եմ այն համոզման, որ Ընկերվարկան ուսուցումը գասակարդային գիտակցութեան մասին աշխարհի մէջ բարոյական մեծուժ մըն է, անհաշւելի արժէքով։ Ուր որ գասակարդային գիտակցութիւնը ճանապարհ կը բանայ, այնտեղ վրէժինդիր բռնութեան վիժած գործերը խիստ հազւագիւտ են, ուր որ գասակարդային գիտակցութիւնը թոյլ է, այնտեղ սովորական բան մը կայ, որ զայրացած անհատները վրէժինդրութեան կը մղէ։ Ամենամեծ պաշտպանութիւնը մարդասպանի գաշոյնին և հըրձիգի ջահին գէմ, քւէտառուփին է գասակարդային գիտակից գործաւորներու ձեռքին մէջ։ Դասակարդային գիտակցութիւնը այն միակ միջոցն է, որ կարող է աղատել ազգը այն անհատական

յեղափոխութենէն, որ կոյր, յիմար և ոճառ-
յին է:

Դժգոհ դասակարգային գործաւոր մը դարձ-
նել, կը նշանակէ զայն անվաստ անձ մը դարձնել
որուն յեղափոխութիւնը մէջտ ուղղւած է սիս-
տէմին դէմ, բայց երբէ՛ք անհատներու. կը նը-
շանակէ նաև զայն չիտակ մարդ մը դարձնել,
այնքան խելացի և արդարամիտ, որ չկրնար սիս-
տէմի չարիքներուն համար անհատները պատաս-
խանատու բռնել. -կը նշանակէ զայն խելացի և
համբերող մարդ մը դարձնել, այնքան խելացի
որ գործերը լաւ ուղիով առաջ չի տանելուն
համար թոյլ տայ իր անհատական ցասումին
վայրագ արարքներ գործելու, և այնքան համբհ-
րող, որ ան գործէ եղբայրակիցներուն հետ
տարիներ անընդհատ, առաջ բերելու համար այն
տնտեսական փոփոխութիւնները, որ ազատու-
թիւնը հնարաւոր կը դարձնեն ամրող մարդ-
կութեան համար: Վերջապէս, գործաւոր մը
գիտակից դարձնել, կը նշանակէ յոյս բերել իր
կեանքին մէջ, լցու իր աշքերուն, և մեղեդի մը
իր սրտին: Այդ պիտի նշանակէր անոր առջև
պարզել գաղափարապատկերը, որ իրեն հետ մի-
ացած կը հաստատեն իրենց քաղաքացիական ու-
ժի միջոցով պայմանները այն կեանքի, որ կա-
րելի կը դարձնէ մարդկային եղբայրութեան ի-
րականացումը, և կազատագրէ ամէն մարդ ապ-
րելու աւելի մեծ նպատակի և գեղեցկութեան
կեանքը, քան ինչ որ մենք տեսած ենք մեր ա-
մենապայծառ և ամենասրբազան երազներուն
մէջ:

Այդ նպատակին համար մարզարէները

ապրեցան եւ մեռան: Առօր համար Մարդ-
կային անյաղբեկի Միտքը պայմանացաւ եւ
տանջւեցաւ անհամար տարիներով: Առօր հա-
մար նաեւ բաջ ռահվիրանները յառաջ նետ-
ւեցան անվախ դէպի լեռները եւ դրին նի-
մերը այս մեծ Հանրապետութեան եւ ազա-
տուն սին իրենց կեանքի արիւնը շաղախե-
լու համար անոր սիները:

ԱՅՍ ԳԻՐՔԻ ՄԷՋ ԳՈՐԾԱԾԻԱԾ ՕՏԱՐ ԲԱՌԵՐՈՒ
ԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՈՒՏՈՂԻԱ. — ցնորք, անիրականանալի երևակայութիւն :

ՍԿԵՊՏԻԿՈՂԻԹԻՒՆ. — կասկածոտութիւն :

ԹԻՔԵԹ. — տոմսակ :

ԱԳԻՏԱԾԻԾՆ. — գրգռում, դրդում, քարոզ մըտքերը յուղելու նպատակով :

ՕՍԹՐԱԿԻԶՄ. կամ ՕՍԹՐԱԾԻԶՄ. — հայրենիքէն վլուարելը, երկրի սահմաններէն դուրս քշելը. խեցեվճիռ :

ՄԱՐՔԵԹ. — չուկայ, չահաստան, առևտուրի քաղաք :

ՄՈՆՈՂՈԼԻԱ. — մենավաճառութիւն, բացառիկ իրաւունք վաճառելու, արդիւնաբերելու և այլն, որ կը տրւի մէկ մարդու կամ խմբակցութեան :

ՊԼԱՆ (բլան) — ծրագիր, յատակագիծ :

ՊԼԱՏՈՆԻՑՄ. — բարձր տեղ մը, ուրկէ կը խօսին ճառախօսները. ընտրութիւններու ատեն կուսակցութեան կամ պատգամաւորութեան թեկ նածուի յայտարարած ծրագիրը. յատակաձև :

ՄՈՏՐՄԻՒՆ. — ելեքտրակառոքի վարիչ :

ԱԼՏՐՈՄԻՒՆ. — քաղաքային խորհուրդի անդամ :

CASUS BELLI - կռւապատճառ, պատերազմի առիթ :

ՄԻՍԻԱ. — առաքելութիւն, որոշ նպատակի համար պատւիրակութիւն զրկելը :

ՊՐՈՊԱԿԱՆԴ. — ո՞ւկէ գաղափարներու տարածելը, քարոզելը :

ՊԱՏԷՆԹ. — կառավարութեան տւած վկայականը ունէ անձի՝ իր կատարած գիւտը միայն իր կողմէ չահագործելու իրաւունքի, 2) կառավարութեան տւած վկայական առւրքի ենթակայ ապրանքները ծախելու իրաւունքի համար :

ՊՐՈԼԵՏԱՐ. — գործաւոր, սեփականազուրկ բանւոր :

I ԳԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ԴԻԿՇԵՑՆ—ՌՎԻՆՉՈՎ է ապրում .
ԽՈՐԱՄԱՆԿ կարգեր :
Ա . ԲԱԽ—Հարուսաներ և աղքատներ , I-II մաս :
ԿԱՐԻՇԵՒ - Տնտեսական դրոյցներ :
Բ . Ա . Աշխատանք և կապիտալ :
ԲՈՂԴԱԽՆՈՎ—Զեռնարկ քաղաքատնտեսութեան :

ՅԱՒԵԼԻԱԾ

ԱՊԱՔՈՓ ներկայ աշխատութիւնը աեսակ մը հանրամատչելի ներածութիւն է Ընկերվարութեան ծանօթանալու համար : Անոնք , որ կուզեն աւելի մօտէն ուսումնասիրել այս գարդապետութիւնը , պէտք է դիմեն այս նիւթի մասին գոյութիւն ունեցող հարուստ գրականութեան : Հոս կը ներկայացնենք ընթերցողին շտապ կերպով պատրաստած ցուցակի մը հայերէն Ընկերվարական հրատարակութիւններու , աւելին թողնելով ուրիշ առիթի մը :

Գիրքերը առնւած են մեծ մասամբ «Դրօշակ»-ի , «Յառաջ»-ի և «Հայրենիք»-ի հրատարակութիւններէն և դասաւորւած են ըստ բովանդակութեան եւ ըստ մատչելիութեան . առաջ պարզերն են դրւած , յետոյ քիչ աւելի դժւարները :

II ՀԱՄԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵՐ

ԼԻԲԿՆԵԽՏ—Սարգեր և ճանձեր :
ԱԲԲԱՄՈՎԱ—Գիւղացին և բանւորը :
ՄԱՐՔՍ ԵՒ ԷՆԴԵԼՍ—Կօմմունիստական մանի-
ֆէստ :
ԶԵՐՆՈՎ—Դասակարգային կուի թէօրիայի շուր-
ջը :
» Պրօլետարիատը և աշխատաւոր գիւ-
ղացին :
» Գիւղացին և բանւորը :
Հ . Յ . Դաշնակցութեան Ծրագրի ներածութիւնը :

III ՍՕՑԻԱԼԱԿԱՆ ՄՏԲԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ԶՈՄԲԱՐՏ—Սօցիալիզմը և Սօցիալիստական շար-
ժումը 19-րդ դարում :
Դէ՛յ և ԼԱՖԱՐԴ—Տնտեսական զարգացումը և
սօցիալիզմը :
է . Ֆէ՛րիի—Սօցիալիզմը և դրական գիտութիւն-
ները :
ԺՈՐէՍ Բուրժուական սեփականութիւնը :
ՈՌԻՍ ՍՕՑ . Յեղափոխականների ծրագրը :

Մ . ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒԻ ԸՆԿ - Կուսակցութեան ծրա-
 գիրը :
 ՄԱՐՔԱ և ԷՆԴԻԼՈ - Կոմմունիստական մանի-
 ֆէստ :
 ԷՆԴԻԼՈ - Գիտական սօցիալիզմը :
 Մ . ՎԱՐԱՆԴԵԱՆ - Հոսանքներ :
 ԱՐԱՐԱՏՍԱԿԻ - Սօցիալիստական նամակներ :
 Հ . ՅԱՀԱԿՈՒԹԵԱՆ ծրագիրը հրատ . 1892ին
 և 1907-ին :

V ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

ԻՎԱՆՈՎ - Ի՞նչ է քաղաքական կուսակցութիւնը :
 ԱՐԱՐԱՏՍԱԿԻ - Քաղաքական կուսակցութիւնները
 Ռուսաստանում :
 ԱԲՐԱՄՈՎԱ - Գիւղացին և բանւորը :
 ՊԵՏՐՈՎ - Երկու ծրագիր :
 Մ . ՎԱՐԱՆԴԵԱՆ - Հոսանքներ :
 Մ . ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ - Դաշնակցութիւնը և նրա
 հակառակորդները :

V ՊԵՏԱԿԱՆ ԶԵՒԵՐ

ՆՈՎՈՏՈՐԺԱԿԻ - Ի՞նչ է իրաւական պետութիւ-
 նը :
 ԳՈԼՈՒԲԵԼ - Ի՞նչ է ժողովրդապետութիւնը :
 ԼԱՍԱԼ - Սահմանադրութեան էութիւնը :
 ՎՃՈՍԵԿ - Պետական կազմակերպութեան հիմ-
 քերը Արևմուտքում :
 ԶԱԴՄԱԴԵԵԱՆ - Սահմանադրական կառավարու-
 թիւնները :

Մ . ԶԱԽԱՐԵԱՆ - Ապակենորունացում :
 ՆՈՎՈՏՈՐԺԱԿԻ - Աւտոնօմիա և ֆէդէրացիա :
 ՇԱՀԱՄՈՒՆԵԱՆ - Ֆէդէրալիզմ և դէմոկրա-
 տիզմ :
 ԽԱԺԱԿ - Դէպի ֆէդէրացիա :

VI ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՁՆԵՐ

ՍԻԳՈՎ Ի՞նչ է ազատութիւնը :
 ՊԷՇԻԽՈՆՈՎ - Հաց, լոյս և ազատութիւն :
 ՆԵԿՐԱՍՈՎ - Ինչպիսի՝ կարգեր են հարկաւոր :
 ԱԲԵՂԵԱՆ - Դէմոկրատական ընտրութիւններ :
 ԴԻԻՆԱՆ - Ժողովրդական օրէնտրութիւնը Դաշ-
 նակցական Զւիցերիայում :
 ՖԷՏՈՐՈՎԻՉ - Ժողովրդական փողեր :
 ՎԱՐԱՆԴԵԱՆ - Համաժողովրդական բանակ :
 » Մշտական զօրք և միլիցիա :

VII ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ

ԳՈՐԾԵԻ - Ի՞նչպէս իրականացնել ազգային հա-
 ւասարութիւնը :
 ՊԵՐՆԵՐՍՈՐՖԼԻՌ - Աղդային հարց և սօց դէ-
 մոկրատիա :
 ԿԱՈՒՑԿԻ - Աղդութիւնների հարցը Ռուսաստա-
 նում :
 » Ի՞նչ է ազգութիւնը :
 ՎԱՐԱՆԴԵԱՆ - Հայրենիքի գաղափարը :
 ԽԱԺԱԿ - Աղդ և դասակարգ :

VIII ԲԱՆԻՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Ե . ԹՈՓՁԵԱՆ—ԱՐՀԵԱՄՈՒԿԱԿԱՆ միութիւններ :
ՎԱՆԴԵԲՎԵԼԴ—Բանւորական դրութիւնը ԲԵԼ-
ԴԻԱՅՈՒՄ :
ՄԱՐՔՍ և ԷՆԳԵԼՍ—Կոմմոնիստական մանի-
ֆէստ :
ԿԱՌԻՑԿԻ—ԷՐՖՈւրտեան ծրագիրը :
ԶՈՄԲԱՐՏ—Բանւորական հարց :
ՆԻՌՈՒՑԵԽ—Կօօպերացիա :

IX ՀՈՂՈՅԻՆ ՀԱՐՑ

Ա . Ն . —Ի՞նչպէս կարելի է լուծել հողային հար-
ցը :
ՊՐԱՄՊՈԼԻՆԻ—Գիւղացիներին :
Ն . —Մի զրոյց հողի մասին :
ԿԱԲԱՆՈՎ—Հողային հարցը ՆՈՐ-ԶԵԼԱՆԴԻԱՅՈՒՄ :
Ա. . ՍԿԻՅ—Գիւղացիական հարցը Ֆրանսիայում :
Գ . ՏԵՐ-ԿԱԲՈՄՊԵՏԵԱՆ—Արիւն արցունք կամ հո-
գային հարց :
Է . ԾՀՔԼԻՒԻ—Իմ եղբայր գիւղացիին :
ՇԻՇԿՕ—Ագրարային հարց և գիտական սօցիա-
լիզմը :
ԶԱԿ—Հող և կապիտալիզմ :
ՊԵՏՐՈՎ—Երկու ծրագիր :
ԱԲԱՐԱՏՍԿԻ—Սօցիալիստական նամակներ :

X ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՐՑ

ԻՆԿՐՈՍՈԼ—Ի՞նչ է կրօնը :
Վ . ԽՈՐԵՆԻ—Քրիստոսի սօցիալական ուսմունքը .

Մ . ՎԱՐԱՆԴԵԱՆ . վերածնուող հոգրենիքը և մեր
դերը :

ԲԵԲԵԼ—Քրիստոնէութիւնը և սօցիալիզմը :
ԻՆԿՐՈՍՈԼ—Շնորհակալութեան քարող :

XI ԿԱՆԱԿԱՆ ՀԱՐՑ

ԿԱՐԱՎ. ՑԵՏԻԿԻՆ—Կինը և նրա անտեսական դրու-
թիւնը :
ԲԵԲԵԼ ԿԱՆԳ դրութիւնը ներկայի և ապագայի
մէջ :
ԼԻԼԻ ԲՐԱՋԻՆ—Կանանց հարց :

XII ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ

ԿԱՐՄԵԼԻԿԻԿ—Նոր լերան քարոզը :
ՔՐԱՓՈԹԿԻՆ—Երիտասարդներին :
Ք . ՄԻՔԱՅԵԼԵԱՆ—Յեղափոխականի մտքերը :
Մ . ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ—Դաշնակցութիւնը և նրա
հակառակորդները :
» Գորդեան հանգոյց :
» Կովկասեան Վանդէս :

XIII ԱՅԼԵՒԱՅԼ ԳԻՐՔԵՐ

Ք . ՄԻՔԱՅԵԼԵԱՆԻ յիշատակին :
ՕԼԻՎԻԿ—Ընդհանուր թեան թերութիւնները :
Մ . ՆԱԼԲԱՆԴԵԱՆ—Երկրագործութիւնը, որպէս
ուղիղ ճանապարհ :

Յ ԹԱԴԷԱՍԵԱՆ—ԳՐԱՆՈՒՄԱԿԱՆ ՄԵԾ յԵՂՋՎԻՌ-
ԽՈՆԹԻՒՆԸ :

ԲԵԼԱՄԻ-100 ՄԱՐԻ յԵՄՈՅ :

ԿՐԿՄԱՆ ՇԱՏՐԻԱՆ-ՄԻ գիւղացու պատմու-
թիւնը

ԱՏՈՄ-ՄԵՐ հաւատամքը :

ԳԵՂԱՄ ՎՐԴ.—Նոր կշիռ, նոր արժէքներ :

Ե. ԹԱՓԶԵԱՆ—ԳՐԱԿԱՆ գիւղական ժողովածու :



1. — ԱՆԴՐՈՆԻԿԵ, վեպ յոյն յեղ՝ կետնքէ, Ս.
 Քոէնոսի, Թարգմ. Ի. Ա. Երան: Գին՝ \$1.00:
 2, 3, 4 սպառած:
5. — ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԵՐԸ,
 Յ. Յ. Չաղմազեանի: Գին՝ 25 սէնթ:
6. — ՀՅՅԱԲԵՆԻՔ ԵՐԳԱՐԱՆ, գին՝ \$2.50, Տաճք
 կատանի համար զեղչած 37.50 դրուշ:
7. — ԱՊԻՍ-Ա. Յեղ. ԾՐԱԳԻՐԸ, Թրգմ. Ն. Հան-
 գոյց: Գին 10 սէնթ, Տաճկ. 2 դրուշ:
8. — ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱՄ ՀԱՄԵՐՍՅԱՇԽՈՒԹԵԱՆ ԽԸՆ-
 ԴԻՐԸ, Ն. Տ. Ա. Թ.-ի: Գին՝ 25 սէնթ:
9. — ՍՈՑԻԱԼԻԶՄԸ ԵՒ ԴՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆԵ-
 ՐԸ, Էնրիկօ Ֆէրրիկի, Թարգմ. Ա. Խորոցէ-
 Լան: Գին՝ 25 սէնթ:
10. — ԻՄ ԵՂԲԱՅՅԻ ԳԻՒՂՈՑԻԻՆ, Էլիզէ Թրքիւ-
 թրգմ. Տիկ. Ա. Պաղտասարեան: Գին՝ 5
 սէնթ:
11. — ԵՐԿՐՍԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ ԱԲԳԱՍ ԱԻՎԻԴ ՃԱ-
 ՆԱՊԱՐՀ, Միքայէլ Նալպանտեանց: Գին՝
 25 սէնթ:
12. — ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ,
 Վ. Խորէնի: Գին՝ 5 սէնթ:
13. — ԿՐԵՆԳՐՊԻԼ, (գէպ) Անաթօլ Ֆրանսի,
 Թրգմ. Տիկ. Ա. Պաղտասարեան, Գին՝
 5 սէնթ:
14. — ԶՈՅՐՈՅԹԻ ՕՐԸ, Լէօնիդ Անդրեէվ, Թրգ.
 Ա. Մ.: Գին 5 սէնթ:
15. — ԵԶՄԻՐԼԵԱՆ ԱՔՍՈՐԱՎԱՅՐԻՆ Մէջ, Կ.
 Բամաջեան: Գին 10 սէնթ:
16. — ԵՐՈՂԱ, Յ. Արթուր: Գին՝ 5 սէնթ:
17. — Դէղի ԵՐԿԻՐ, Լ. Ակնունի: Գին 10 սէնթ:
18. — ՍՅԴՊԷՍ Լը, Լէօնիդ Անդրեէվ: Թրգ
 Ա. Մ.: Գին՝ 10 սէնթ:
19. — ՄիԱՅ. ՆԱՀԱՆԳ. ՍՈՑԻԱԼԻՍ ԿՈՒՍԱԿՅ.
 ԾՐԱԳԻՐԸ: Թրգ. Ն. Մանկունի: Գին 2 սէնթ:
20. — ԲՈՂՈՔԻ ԶՈՅՆ: Լ. Ակնունի: Գիք 20 Ա.
21. — ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԵԱՆ ԼԱԽԹԻՒՆԸ: Ճօն Բո-
 պարկօ: Թրգ. Ն. Մանկունի: Գին 25 Ա.